



ՀԱՅԱՍՏ

Կ. Ա. Մ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՐԱՎ

ԶՈՒԱՐ ՃԱԲԱՆՈՒԹԵԱՆՑ

ՏԻՐԱՆ Գ. ՓԱՓԱՋԵԱՆ



ՀԱՅՈՐ Ա.



معارف نظارات جلیله سنک رخصتنامه سبله طبع او نشدر

Կ. ՊՈՂԻՄ

ՏՊԱԳՐ. (0) ԳՐԱԴԱՐԱՑ ԸՆԿ.

Կ. ՊՈՂԻՄ Պապը-ԱՌԻ ճատակ թիւ 34

1885

卷之三

三

三

Յ Ա. Ո. Ա. Զ Ա. Բ Ա. Ն


Ակներեւ ճշմարտութիւն մ'է այսօր թէ՝ որ եւ
է գրով՝ այն ատեն միտյն կը յաջողի՛ երբ կը զը-
րէ զուարձացնելով եւ կը զուարձացնէ ուսուցա-
նելով : Առ այս վկայ են դարտւո Եւրոպացի մե-
ծանուն վիպատանք եւ դիտունք , որը ընկերային
խնդիրներու , բարոյականի եւ զիտութեանց ամե-
նէն դժուարին մասերն ու անթափանցելի կար-
ծուած գաղտնիքներն անգամ յաջողած են զուար-
ձալի եղանակաւ պարզել ու մելինիլ ժողովրդեան ա-
մենայետին դասուն խակ՝ հրահրելով նորա հետա-
քրքրութիւնն եւ տալ նմա ճաշակ ընթերցանու-
թեան :

Եւ մեր նպատակն ասկէց ատարեր չէ :

Մեր փափաքն է մեզ նիսթ ունենալով ազգային
բարոյականի աղնուացումն՝ նախնի եւ արդի անու-
անի բարոյախօսներու . եւ հեղինակաց զուարձալի
ու հրահանդիչ դործերէն քաղջել մի հոտաւէտ փունջ
եւ զայն նորակազմ Մամիոյ Ընկերութեան միջո-
ցաւ նուերել ընթերցասէր հասարակութեան :

Քաջայցս հմք որ ընթերցասէր հասարակու-
թիւնն չպիտի զլանայ սոյն ազգօդուա Ընկերու-
թեան իւր աջակցութիւնն՝ նուերելով նմա բարոյ-
ական եւ նիսթական քաջալերութիւն :







ՄՕՏԱ

Զի՞նչ է ըստ մասանց բանի Մօտան :

— Յաւելումն Ծախսերու , Բարձումն
Խաղաղութեան , Բաղմապատկութիւն կուոց
եւ Բաժանումն այլ և կնոջ :

— Բատ ձեռ՞ն :

— Տգեղ :

— Բատ տեսակի՞ն :

— Անվախճան :

— Բատ բնութեա՞ն :

— Միմոսական եւ կապկական :

— Բատ սեռի՞ն .

— Արական և իդական , բայց իդականը
շատ կը դորձածուի :

— Ո՞վ կը ծախէ .

— Ստակ չունեցողը :

— Ո՞վ կը գնէ .

— Ստակ պահելու աեղ չունեցողն ու տը-
գեղ երեւնալու վասփաք ունեցող գեղեցիկը :

— Ո՞վ կը հնարէ .

— Խելացին .

— Ո՞վ կը գործածէ :

— Խենդը .

— Քանի՞ տարի կապրի :

— Տարիի չի քշեր , զի առաւօտուն կը ծնի
և իրիկունը կը մեռնի .

— Այն որ հարսառաթիւն չունի՝ վարկ ալ
չունի , այն որ հնաղանդ կին մը չունի՝ հան-
գիստ ալ չունի , այն որ զաւակ չունի՝ զօ-
րութիւն չունի , այն որ ազգական չունի՝ նե-
ցուկ ալ չունի , իսկ այն որ ասոնց և ոչ մին
ունի՝ Ազատ կեանք մը ունի :

— Ի՞նչ բան աւելի կատեն կանայք .


— Տղեղները , քան թէ տգէտները :

— Միլտովնի հարցուցին թէ՝ իւր աղջիկ-
ներուն շատ լեզուներ պիտի սովորեցնէ .

— Կանանց ունեցած մէկ լեզուն արդէն
իրենց համար շատ է , պատասխանեց .

կանայք երեք բան պատռւհանէն վար կը
նեղեն . Ժամանակնին , Առողջութիւննին եւ
Դրամնին .

Տիկ . Տիւքիֆրէն .



Սա ակնոցը քանիի՞ կը ծախէք .

— Անդամ մը աչքերնուգ գրէք փորձեցէք
Եթէ յարմարի՝ չենք կռուիր :

— Հոգ չէ , ես զարդարանքի համար է որ
կուզեմ , փառք Աստուծոյ աչքերո շատ աղէկ
կը տեսնեն :

— Զարմանալի՛ բան : զարդարանքի համար
ալ կոյր ըստ չէի տեսեր .

— Ի՞նչ կըլլայ , այսչափ կանայք զարդա-
րանքի համար կը մեռնին , ես ալ կոյր որ
ըլլամ , ամօթ է :



ԵԼԵՒՄՏԱԿԱՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆ

Ներեցէք բարեկամ , բացէն սա մեր քսան
դահեկանը կը վճարէ՞ք :

— Ի՞նչ . . . ի՞նչպէս .

— Եթէ մեզմէ փոխ առած քսան դահե-
կանին պայմանաժամը եկաւ՝ հաճեցէք վճարել

— Աւտ' Պարոն , ըսածնիդ չեմ լսեր :

— Զես լսեր մի՛ . . .

—Անցեալները բազնիք գացի , ուր մսեցու ցե՞ր եմ ի՞նչ եմ ըրեք , ակտնջներս գոցուեցան

—Բան մը չէ , կանցնի , առ այժմեկէք սա մօտակայ ճաշարանը մանենք ճաշենք , որուն կերակուրները ամեն մարդ կը դովէ :

—Ոզի ըլլաս բարեկամ , Աստուած զաւկը-ներդ պահէ , ես ալ առտուլնէ 'ի վնր բերա-նըս բան մը դրած չէի :

—Ա՛ , աղէկ միտքս եկաւ , գիտէ՞ք , տանը պայմանաժամն ալ երկու ամիս անցաւ , եւ տակաւին դուք . . .

—Աւա՛ղ բարեկամնէ իմ , չեմ լոեր , չեմ հասկնար , ո՞հ , այս ի՞նչ փորձանք էր որ գլխուս եկաւ :

—Մեր խանութներէն մէկն ալ մսավա-ճառի մը վարձու տուինք , չորս ամիս է տմ-ասկան չի վճարեր ու միս առէք կըսէ , մինչ-դեռ ես այնչաչ մսի կտրօտութիւն չունիմ , արդ կը մտաեծմբարեկամներէս մէկուն յանձ-նարտրել որ գոնէ միսը մեր խանութէն առնէ

—Ո՞հ , եթէ այդպիսի բարիք մը ընեք ինձ , յանհունս երախտապարտ կը մնամ ձեզ :


—Բայց պարո՞ն , դուք իմ մօրուքի՞ս կը ինդաք ի՞նչ կընեք .

—Քաւ լիցի , այդ ի՞նչ խօսք է .

—Ուրեմն ադ ի՞նչ աարօրինակ խլութիւն է ,

մերթ կը լսէք մերթ չէք լսեր :

—Մի բարկանայք կաղաչեմ , բժիշկները
ասոր «Մալատի ոք Տուաթ Ավաւառ» անունը
կուտան , որ ըսել է Ելիմուտքի հիւանդութիւն



Հանճարն ու ազնուութիւնը ո՞ւսկից կը
ճանչցուի , հասակէ՞ն թէ տեսակէն .

—Ըստ արդի Դրամաբանութեան՝ ոչ հասա-
կէն և ոչ ալ տեսակէն , այլ միմիայն քսակէն :



ԲԱՌԵՐՈՒ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԵՐ

Ի՞նչ են մեռեալները .

—Վճարելու համար ողայմանաժամկին ըս-
պասող բոլիցաներ .

Գերեղմանը ի՞նչ է .

—Միշտ փոխառութիւն ընող պանքա մը :

Ի՞նչ է նոր տարին .

—Պղտիկ տղայ մը , որ միշտ կը սիրուի .

Ի՞նչ է բժիշկը .

—Գաբրիել հրեշտակի գործակատարը .

—Ասոր ստացուածքը ի՞նչ է .

—Մարդկանց մարմինը .

—Բժշկին թշնամին ո՞վ է .

—Առողջութիւն :

Ի՞նչ է ոսկին.


—Ճարտասանութեան Առաջին դաստիու,
Ի՞նչ է հարսանիքը .

—Տըտմութեան հովտին ծաղկաւէտ կիրճը,
Ի՞նչ է դրամը .

—Հազուագիւտ բարեկամ մը որ իր հաս-
ցէն մէկումը չի յանձներ և երբեմն դիպու-
ածով կը գտնուի .

Ե՞նչ է օգին .

—Վարպետ խոստավանահայր .



Հոռվմի մէջ հարս ու փեսի գերեզմանի մը
վրայ սա տապանագիրը կը կարդացուէր .

«Կեցի՛ր անցորդ և տե՛ս սա հրաշալիքը,
ահա երկու հարս ու փեսայ՝ որք չե՞ն կռուիր.»



Խորհրդապահութեան մասին կանայք ոբո՞ւ
կը նմանին .

—Պատժական տաենի քննիչ պաշտօնէի մը,
որ նախ անուշութեամբ որսալով զաղանեացդ
վերահասու կըլլայ , յետոյ՝ դատավճիռդըս-
տորագրելով մահուանդ պատճառ .



ՆԵԱՆԱԿՈՒԹԻՒՆ ԾԱՂԿԱՆՑ

ՀՍՏ ՄԻՒՋԱՐ ԵՐԻՑԱՍԱՐԴԻԱՑ

Կապոյտ Մանուշակ	Մոտածմունք
Ճերմակ Մանուշակ	Թշուառութիւն
Ճերմակ Յասմիկ	Գեղեցկութիւն
Դեղին Յասմիկ	Երջանկութիւն
Կարմիր Վարդ	Աէր Բաց
Ճերմակ Վարդ	Անմեղութիւն
Ասողածաղիկ	Անօգուտ հարսառութիւն
Լեմնածաղիկ	Տանջանք
Գամելիս	Հաստատամութիւն
Մեխակ	Աստիկ Աէր
Խաշխաչ	Անցետ Աէր
Շուշան	Հպարտութիւն
Բահւն	Թշնամութիւն
Ներկիս	Տմարդութիւն

— o —

ԱՄԵՆ ԼՍԱԾԻ ՄԻ ՀԱԻԱՏԱՔ

Զուարճախօսի մը կրնակը պալար (չիպան) մը կելլէ, և որովհետեւ չէր կրնար կրնակը տեսնել և վերքին ինչ տեսակ բան ըլլալը հասկընալ, կինը կը կանչէ ու կըսէ :

— Սա կընկիս վրայ վէրք է ի՞նչ է անդամ
մը նայեիք , ցաւէն խիստ կը տանջուիմ :

Կինը հնագանդելով՝ կը պատասխանէ , ա՞հ
սիրելի ամուսինս , չորս կողմը կարմիր՝ մէջ
տեղն ալ կապտագոյն պաղար մ'է : Նոյն մի-
ջոցին աղջիկը վրայ համելով՝ նա ալ կը գննէ
ու կըսէ , հայր իմ , չորս կողմը կապոյտ մէջ-
տեղը մոխրագոյն է :

Քսնի մը գայրկենէն տղան տուն վերա-
դառնալով՝ հայրը անոր ալ կարծիքը իմա-
նալու համար կընակը կը ներկայացնէ :

— Օ՛ , սարսափելի բան հայր իմ , ես այս
տեսակը տեսած չեի , մէջ տեղը ճերմակ՝ չորս
կողմը սևագոյն է :

Զուարճախօսը վեց առողջ աշերու այս ան-
համաձայնութենէն բարկացած՝ տունէն գուրս
կը նետուի և սրճարան կը մոհնէ , ուր քանի
մը անձինք , «իմացաք , այս ինչ քաղաքը սանկ
գէպք մը պատահեր է , այն ինչ ծովերուն մէջ
նաւեր ընկզմեր են , կին մը եօթը զաւակ մէկ-
տեղ ծներ է , և այլն և այլն ըսելով կարծիք
կը փոխանակէին , ե այս գեղաքերուն վրայ
զուարճախօսին ալ կարծիքը հարցնելուն՝ սա
ամենույն պաղարիւնութեամբ ըստաւ :

— Զեմհաւատար , չեմ հաւատար , վասն զի
ես որ կընկէս մինչեւ ականջո չեմ կընար շիտակ

լուր մը առնոււր որք իրարմէ հինգ տասը մատ
միայն հեռու են, ի՞նչպէս կրնամ հաւատ
ընծայել աւելի հեռաւոր տեղեր անցած
գեպքերու պատմութեանը :

— o —

ԶԱՐՄԱՆՈԼԻՔ

Հարուստը ոսկին կը պաշտէ ,
Արհեստաւորը անոր համար կաշխատի
Գործաւորը երկուքին ալ կը ծառայէ
Փաստաբանը այս երեքը լրար կը ձգէ
Գինեղանը այս չորսն ալ կը գինովցնէ
Դեղագործը հինգն ալ կը թունաւորէ
Բժիշկը վեցն ալ կը մեռցնէ
Ժամակուը եօթն ալ կը պատնէ .
Գերեզմանափորը ութն ալ կը թաղէ.
Քահանային իննին ալ թողութիւն կուտայ .
Հողը տասն ալ մէկանց կը մարսէ :

— o —

Անհաւատարիմ կինը ինչի՞ կը նմանի :
Գծէն շեղող կառախմբի մը, որ թէ իրեն
և թէ ուրիշին կը վնասէ :

— o —

Աշխարհիս մէջ չորս բան պատճառ են ա-
մեն աեսակ կափւներու .
Ես , Դու , Իմա , Քուկդ ,

— o —

ԾԱՂԲԱՔԱՂ

Ո՞հ , հետաքրքրութենէս կը նեղուիմ քոյր իմ
ի՞նչպէս :
—Մեր գործածած Պռիկան դլխարկներուն
համար աւազակի դլխարկ կըսեն եղեր :
—Ճշմարիտ է , վասն զի (Պռիկան) բառը ո՞ը
Գաղիներէն է աւազակ ըսել է .

—Ուրեմն ի՞նչու գործածենք այդ գըր-
խարկը , միթէ մենք գո՞զ եմք :

—Հապա՞ քոյք իմ , խօսքը մէջերնիս , եթէ
կամք ունենամք՝ ո՞ր Շերիտասարդին սիրտը
չեմք կարող դողնալ :

— o —

Երբ հիւանդ մը բժշկին ներկայանալ ի՞նչու
համար այս վերջինը սովորութիւն ունի հիւան-
դին ձեռքին երակը զննելու և ոչ թէ սրտին:
—Որովհետեւ իր ուզածը հիւանդին ձեռ-
քէն պիտի ելնէ :

— o —

Բարեկամ, աղջիկնիդ տմումնացուցի՞ք,
— Ոչ, տակաւին յայտնի չէ :
— Եւ ի՞նչու .
— Աբովիետե վեսացունիս դեռ գործ մը
չի գտաւ :
— Ահ, բարեկամ, գու զանոնք անգամ մը
գլուխ զլիսի բեր ամուսնացուը՝ և ետքէն տես
թէ ի՞նչ գործեր կը բացուին :

— o —

Ո՞հ պարոն բժիշկ, եթէ կնոջո ունեցած
հիւանդութենէն աեղեակ ըլլայիք՝ որչա՞փ
թշուառ ամուսին մը ըլլալս պիտի հաստատէիք
— Խե՞զ կին, ի՞նչ կզգայ :
— Լեզու չունի որ ինչ ունենալը ինչ զդաւը
հասկցնէ :
— Իրա՞ւ :
— Այս, կարծեմ մութ աեղ մը վախցած է
որ լեզուն բռնուեցաւ :
— Ապա ուրեմն աչքդ լուս բարեկամ,
— ի՞նչ պէս :
— Երանի քեզի որ համը կին մը ունիս, ես
ի՞նչ ընեմ որ ամուսնանալէս ի վեր կնկանս
լեզուն չեմ կրցած զսպել :

— o —

Ի՞նչպէս էք բարեկամ :
—Վիճակո դիտես . . . փառք Աստուծոյ :
—Վիճակո դիտեմ նէ աղեկ չես, ի՞նչու
փառք Աստուծոյ կըսես և զԱստուծած կը
շողոքորգես :

ԿԱՏԱԿԱԽՈՍԻ ՄԸ ԿՏԱԿԸ

Կատակախօս մը մեռած ատեն իւր կառջն
ըստ :

—Սիրելի կինս, հանգիստ եղիք, ամենեին
առնելիք չունիմ, պարտք շատ ունիմ, մնացա-
ծն ալ զաւակացս կը թողում :

ՆԿԱՐՀԱՆՈՒԿ

Թիի 4




Ա.Ի ՍԻԿԱՌԻ ՄՈՒԽԵ


Սըտին խորհուրդները սիրելոյն պատմեւ-
լու համարձակութիւնը չունեցող մարդ մը ճա-
րահատեալ՝ սիկառի մուխին միջնորդութիւնը
խնդրեր է հետեւեալ երգով.

Ո՞ իմ սիկառի մուխն թեթեւիկ
Շուտ կը թափանցես իմ սիրաը մեզմիկ,
Գերազանցելով ճարտար բժիշկներ՝
Որք չկարեն տեսնել սրտերու խորեր :

Ծխողիս սրտին գաղտնիքը տեսնես
Գալշնապահութեամբ օդոյն մէջ չուես,
Քեզմէ կը խնդրեմ մի անդամ գոնէ՝
Լեզուխ չկրցածը սիրելոյս պատմէ :




Վոլթէռի կը հարցնեն թէ մարդս աշխար-
հի մէջ ինչի տէր է . կը սրատասխանէ,
— Երեք բանի . Առաջին՝ հոգւոյ , Երկրորդ՝
մարմնոյ , Եւ Երրորդ՝ ստացուածքի . բայց որով
հետեւ հողին կղերին, մարմնը բժշկին և ըս-
տացուածքը վաստաբանին կը պարտի՝ ապա
ուրեմն բանի մ'ալ տէր չէ :



Ո՞վ է այն բազգաւորը, որ անսարքեր եւ դըռւխը գլխարկով, իշխանի մը, հասարակապետութեան նախադահի մը, թաղաւորի մը և մինչեւ իսկ կայսեր առջեւ կը նստի .

— կառավար մը :



Ո՞հ, կըսէր, մեանկացեալ մը իւր բարեկամ ներէն մէկուն, եծէ կորուսած հարստութիւնս վերստին ձեռք բերէի՝ աղքատաց և թշուառաց օդնութեան ձեռք կը կարկառէի :

— Բայց այդ զգացումը առկէ առաջ հարուսա եղած ատեննիդ չունեիք կարծեմ .

— Իրաւունք ունիք, այդպէս էր, ոյլ հիմա փորձով համողաւեցայ թէ մարդուս ովրաը անկուտիութեան ատեն աւելի առաստաձեռն կըլսյ քան թէ հարստութեան ժամանակ :



Ամուսնանուլ պատրաստուսղ երիտասարդ մը քահանային ներկայացած՝ մեղքերը խոստովաննելէն ետքը տեսնելով որ քահանայն ապաշխարամնք չի սահմաներ՝ պատճառը հարցնելուն՝ սա պատասխանը կընդունի .

— Միթէ չպիտի՞ ամումնանաք . անկէ քաշելիք ապաշխարանքնիդ ձեր մեղաց քաւութեանը համար բաւական է :



ԳՈՐԾՈՒԵԱԾ ԴԲԱՄԱՀԱԱՔ ՄՐ.

Պարո՞ն դրամահաւաք, Ա . . . անուն անձէն պահանջնիս գանձուեցա՞ւ .

— Այո՛, տէր իմ, անցեալ շարթու, և որն առուկի տեսրին մէջ ալ նշանակուեցաւ :

— Բայց մինչեւ ցարդ մնառուկին չի յանձնուեցաւ .

— Կը խնդրեմ . . . այդ հաշիւը վրաս դըրեցէք :

— Վրադ դըրենք մի՞ . . .

— Վասն զի յանակնկալս մեծ փորձանքի մը հանդիպեցայ, և այդ գումարը գործածեցի :

— Մե՞ր հաշւոյն էր այդ փորձանքը .

— Ոչ, իմ հաշւոյս :

— Բայց կարծեմ թէ ամսականնիդ օր առաջ ամբողջապէս ստացած էիք .

— Ճնորհակալ եմ, այո , բայց որո՞ւ մաքէն կանցնէր թէ ասանկ գէպք մը պիտի պատահէր և . . .

— Ինչ որ է եղածը եղած է, շարտնակենք,
այն ինչ պարոնէն ալ դրամ գանձուեցա՞ւ .

—Երեկ իրմկուն ուշ առեն մինչև որ թեր-
հաշիւ երկու ոսկի ձեռքէն առի՞ հոգիս բերանս
եկու :

— Շատ աղէկ, ան ո՞ւր է .

— Անշուշտ այս առաւոտ ձեզ պիտի յանձ-
նէի եթէ կէս գիշերին հոյրս յանկարծ հիւան-
դանալով՝ բժիշկներ, գեղավա

— Վախնոտմ այդ ալ հօրդ վրայ պիտի
դրենք .

— Ո՛չ, էմ վրաս գըեցէք .

— Լու , քանի որ արդէն դոք որոշեր գը-
րեր էք . սա Յ . . . անուն անձը անցեալ շաբթու-
խոստացած էր իւր պարաքը վճարել, իրեն գի-
մեցիք, վճարեց .

— Ոչ ամբողջը այլ սանկ
քիչ մը բան

— Սն ալ վրանիդ գըենք երթայ , վասն զի
քիչ ըլլալուն տիլոջն յանձնելու ձանձրութիւն
առնելը չարթեր .

— Ոչ թէ ատոր համար՝ այլ

— Այլ կարծեմ ձեր այս վայրկենէս պաշ-
տօնէ հրաժարեալ լինելնիդ մեղմէ իմանալու և...

— Ի՞նչ կըսէք տէ՞ր իմ ,

— Գէշ կըլլայ քսակակից բարեկամի իմ ,

այսուհետեւ մեր առնելիքները հաւաքուած ա-
տեն ձեզ պատահէնիլիք վորձանիքներու և ան-
ակնկալ դէսկերու առաջքն առներու հասնար
կըսեմ.

— Բայց տէ՛ր իմ, գողովթիւնն ըրի, անհա-
ւասարիմ գոնեացայ, առած ըլլալո խոսառ
վանեցայ, զի ես որիշներու նման սուտէ չեմ
ախորժիր.

— Ալ հասկցանք թէ աւելի կուտէ կու-
խորժիս եղեր.

— Սախուեցայ, ի՞նչ ընենք, ոլորտքս է,
հետղհետէ կը վճարեմ. գուք իմ վրաս դրեցէք.


— Բայց ո՞ւր զբենք և զբոցը, վրաս զրէ,
վրաս զրէ ըսկելով վրադ զրելու ոեղ չմնաց,
այսուհետեւ քիչ մ'ալ ես իմ վրաս ողիսի դրեմ,
գնա՛ բանդ:



Ճատախօս մը ճարտարախօսութիւնն սովորել
փափաքելով Սոկրատի կը դիմէ և իւր փափաքը
կը յայտնէ.

Փիլիսոփայն ուրիշներէ առած վորձքին
կրկնապատիկը կը պահանջէ անկէ, որ երբ պատ-
ճառը կուղէ խմանալ,

— Վասն զի պէտք է որ քեզի թէ խօսիլ և
թէ լոել սովորեցնեմ. կը պատասխանէ փիլի-
սոփայն:



ԼԵԶՈՒ

ԴԵՌԱԽՈՍ ՄԱՆԿԱՆՑ [*]

Փոքրիկ սղուն՝ ՊէՊէք ձայնեն, և յոյժ փոքրիկան
ՊԲՑՑԻԿ
Օրօրոցել՝ Նէննիներ, պառկեցնելն է ՊԱՃԻԿ.
Յաբուցանել՝ ՅՅ'ՓՊԱԼԱ, նատեցնելն է ՏԻՑԻԿ
Ի կերակուր յարդոգել և վելոյնելն է ՀԱՓԻԿ :
ՏԱՏԻՄ քայլից տու փոխել, ել ՚ի ձեռայն՝
ՀԱԲԻՃԻԿ
ՊԻՇԻ ձայն հանելն է տաստել, յնորք ցացմանցն՝
ՊԻԿՃԻԿ
ՃԱՌ, աչք գոյել և բանալ, համբոյր առնալն է՝
ՊԱՉԻԿ
Ննջեա՛ ՚ի քուն մանո՛ւկ գու ՕՐ ՕՐ ՕՐ ՕՐ և
ՊԱՃԻԿ :
ԸՄՊՈՒ՝ արբունն ջրոյ, սխմիթ տոելն է ՄԻՄԻԿ
ՄԱՄԱՌ թեթե կերակուր, ըստ ճրադ այն՝ ՄՈՄԻԿ
Ի քուն ածել՝ ի՛ ՊԱՊԱՄ, թռչնոց անունն ՊԱԼԻԿ
ՊԱՊՈՒԼՈՌ մօրոս, այլ յնցոտ, քնքոյշ կակուղ՝
ՓՈՒՓՈՒԼԻԿ :

[*] Յամի Տեառն 1775 ին պառած ձեռագիր երգարանէ մը Ընդօրինակեալ .

ՏԱՇ ՏԱՇ ասելն՝ ձի նստիլ, մեղմ հարկանել
 ԲԱԹԻՃԻԿ
 ՄԻՆԻ ՄԻՆԻ խեղկատակ, լակոտ փոքրիկ է
 ՔՈՒՉԻԿ.
 ՏՕՏՈՒՅՆ՝ է խորթըտու ոտից, քաղցր լինի ձեռք՝
 ԹԱԹԻԿ
 ԳԼՇԻ, առ խորշիլ ՚ի գոլշիլաց, ձիճի՝ փայլուն
 ԽԱՍՏՈՒԹԻԿ:
 ԲԱՇԻ ԿԸԼԱՍՈ, ըսելն՝ անկանել, և դլրել՝
 ՓԱԹԻԹԻԿ
 ՏԱՆՑԱՆԱ ասել՝ խաղ առնել, ՓԻՇՑԱՏՈՇՈ՝ զըդ-
 ուել հանդարտիկ.
 ՃՐՇ Զ սյրեցող բնութիւն, փոքրիկ կատուն է՝
 ՓԻՎԻԿ
 ՓԻՇԻՓԻՇԻ խնամել, և մեծ կատուն ՓԻՍՑԱՆԻԿ
 ՅՕՊՊՈՇ՝ աստ անդ շորջ ածել, ԶԲԲ ԶԲԲ՝ ջըց
 ՀԵՂԵՂԻԿ
 ՃԻՎ՝ ՃԻՎ՝ ճռալն է թռչնոց, ՊՈՒՊՈՒԽ՝ ճա-
 ռայըն ճիւղիկ
 ԲՆՆԵ ԲՆՆԵ՝ մոցր ձայնէ, մեծ մօր անունն է
 ՄԱՄԻԿ
 ՊԸԼԵ ՊԸԼԵ՝ միդասիուան, ՊԻՊԻՇ առէ դրամիկ:
 ՄԻՇ, ըսելն է արդելուլ, ՆԵԾԵՇ ՆԵԾԵՇ՝ մեղմ
 դ անիկ
 Լալց և ձայնից դարմանն է՝ ՃՈՐ ՃՈՐ ՊԱՐ ՊԱՐ
 ՀԱՆԴԱՐՏԻԿ:

ԳԼՐՈՒԹԵԱՆ ԱՆՏԱՆԵԼԻՆ

Աշխարհիո մէջ ո՞րն է դէրութեան անտանելին .

— Բառ իս՝ պատերազմի մէջ դէրի իյնալէ անտանելի բան չկայ :

— Առի երջանկութիւն մ՞է, դի պատերազմի ամեն վարձութիւններէ աղօստած՝ հանդիս կը նստիս :

— Անդութ մարդու մը դէրի ժոխուիլ.

— Աս ալ լան մը չէ, դերավաճառը ուղէ չուղէ կ'ստիտուի դէրին՝ աղէկ նոցել արժէքը շի կորանցունելու համար, և թերեւս օր մ'ալ աղատութիւն չարհէ .

— Խօ գիտցածս այսցափ է բարեկամ .

— Ուրեմն մտիկ ըրէք որ ըսեմ .

— Պատրաստ եմ .

— Դրամը ձեռքդ բժշկին դարսեանը՝ ՚ի զուր օրն ՚ի բուն կ'սպաւես, հիւանդիդ բնութիւնը ասն բժիշկը զիտնալուն՝ համար մէկէն ՚ի մէկ զուրաէն ուրիշ բժիշկ մը չես կրնար բերել, և

— Հասկցայ, հասկցայ, այս', աշխարհիս մէջ դրամը ձեռքդ դէրի ըլլալէ անտանելի բան չկայ :

ԱՌԵՒՑՐԱԿԱՆ

Սուտ – Հալսյնող չ'կայ, թէև ծախտղք իսկոտ
շատ են :

Զբարարութիւն – Մենավաճառաց ձեռք ան
ցած է այս ապրանքը, դիմելը հաստատուն են
բայց սատկ համբողը քիչ .

Մնանկութիւն – Այս ապրանքը մերթ ընդ
մերթ կերեւայ հրապարակին վրայ, և ոյն ալ
չի յուսացուած պահուն, որով ծախտղը կը շա-
հի և գնողը անպատճառ կը վնասէ :


Շահ – Առևետրական հրապարակին մէջ շատ
կայ, բայց շահելը խոստովանող մը չ'կայ .

Վնաս – Ահա խանութպաններու բերնէն լըս-
ւած առաջին բառը, որու արձագանգովը աշ-
խարհի հրապարակինելը կը լեցուին .

Դրամ – Համոզիչ վասար մը ըլլաբան առնել
փափաքաղաց թիւը անհաջուելի է, և հրապա-
րակին վրայ առեւստուը ամսոր է :

Ամենաթուլ – կզակ կինն անդամ իւր տա-
րելքը ճշդութեամբ խոստովանելը մահացու մեղք
կը համարի :

Քիկօ Լըպրօն



—※ ՓՈՒԽԱԳ ※—

Պալատ մը , ուր կին չդ տնուիր՝ կը նմանի
գալուն չունեցող տարուան կամ վարդ չունե-
ցող գարնան մը :

Ֆրանսուա Ա.

Նայուածքը կանանց համար միշտ զմնյլուն
թարդման մ'է , որու պաշտօնն է հաճութեամբ
ըսել ինչ որ բերանը չհամարձակիր ըսելու :
Լախենա

Սեքսատոս Յրդ խոստացաւ սրբուհեաց կար-
գը դասել ոյն կինը՝ որուն ամուսինը իրմէ
գանգատած չըլլաց :

Կանանց ամենէն մեծ փառասիրութիւնը
այլոց վրայ սէր ներշնչելն է , զի հոս կը կայանայ
իրենց բոլոր հոգն ու զբաղմունքը , և չկայ կին
մը որ չի հրճուի խոր աչերուն ըրած աշխարհա-
կալութեանցը վրայ :

Մոլիէո

Չարսասիրտ կնոջ մը ամենէն վեասակար
անդամիլ իր լեզուն է :

Ցէնելոն

Ոսկին կը գրաւէ սէրը, և բարբարսո մ'ան-
գամ կընայ հաճելի և սիրուն ելեւիլ կանանց՝
եթէ հարուստ ըլլայ :

Օվիս

Ա. Օդսոտինոս մեծ խնդիր մ'է գիտակը
կըսէ, թէ արդեօք կանայք վերջին դաստաստա-
նին օրը յաղութիւն տռնեն նէ դարձետլ կի՞ն
պիտի ըլլան, զի կը վախնամ որ Աստուծոյ ներ-
կայութեանն անդամ զմեղ հրապուրեն :

Աւելի գիւրին է վիճ մը լեցնել քան թէ
գեղեցիկ կնոջ մը իղձերը :

Պլուտարքոս

Վնասակար ընկերը աւբուած ստամփսի կը
նմանի, որ ինչ որ ընդունի՝ անմիջապէս կաւրէ
և շատ պատուական կերակուրն ալ դէշ և վսա-
սակար հիւթերու կը փոխարկէ :

Քիկօ Լըպրօն

ՔԱՂԱՔԱՎԱՐՈՐԻՆ
ՍՆՀԱՆԳՍՏՈՒԹԻՒՆ

Աղասական կուսակցոթեան պատկանող
և երդիծաբանոթեամբը ընկերութեան մէջ աշ-
նուն հանող Շաբէլ անուն անձը իրեն եղած ա-
մեն ճաշի հրատէրներուն մատով ուս խորհրդա-
ծութիւնները ընելով՝ տեղ մր չեր երթար .


Ա . - Պարոնին հրատէրին կոմ բռ ևս է ը-
սել հրամանին հնազանդ երո՞ իւր ուղած օրը,
որոշած ժամուն, իւր առունը երթալու եմ .

Բ . - Հոն հաւանականաբար իմ անձիս ան-
հանգատութիւն պատճառող առիողողապէս
ցուցուած անցարմար տեղը նստերու եմ :

Գ . - Երբ պարոնին ախորժակը բարեհաճի
հրամացել՝ այն ատեն սեղան իջնելու և բառա-
միքսիս տկարութիւն պատճառող իր գհրամացած
կերակուրներէն ուտելու եմ .

Դ . - Ոչ թէ իմ ախորժակիս՝ այլ իւր հրա-
մանացը համեմատ չափէ առելի գինի խմելով
անհանգիստ ըլլալու եմ :

Հետեաբար ասի ճաշի հրատէր մը չէ այլ
քաղաքալարօրէն կատարեալ անհանգ ուսու-
թիւն պատճառելիք հրաման մը, որոյ համար
պարտիմ չերթալու դեղահատէն առնել :



Շող Ենաւի մը մէջ չողա հինգ բարեկամներ
իրիկուան ժամը 12 ին ժամացոյցերնին լարելու
ատեն տեսնելով որ ժամացոյցը ամենեւին իւ-
բարու յարմար լնթայքի մէջ չեն իրենցին ժա-
մացուցին չի նայող ընկերնուն կը հարցնեն թէ
“ տեսնենք ձեր ժամացոյցը ճիշդէ է .”


— Ես ժամացոյց չեմ գործածեր, կը պատաս
խանէ շեշտելով .

— Ինչու՞ .

— Սկզբունքիս դէմ է :


— Ինչու՞ համար .

— Անոր շնորհիւը իմ ժամանակո ալ ձերի-
նին նման չի շուարեցնելու համոր :



Ի՞նչ է օրացոյցը .

— Անիւ ու զանկ չունեցող տեսակ մը ժա-
մացոյց՝ որու վրայ տղան յուսով կը նայի իսկ
ձերն լալով երկիւղիւ :



Դիոգինէս ծառէ կախուած կին մը տես-
նելով՝ ըստու . “ իցիւ թէ ամեն ծառեր այս տե-
սակ պատուղներ ունենային : ”



— ԾԱՂԲՄԱԳԱ —

կաղացեմ մնյր իմ, դրաբանս պատուեր է
քիչ մը կարէիք .

— Ի՞նչ կըսես ո՞րդեալ, տակաւին երկու
օր չեղու կարելս, այս ո՞րչափ դրամ գրեր հա-
ներ ես որ շոտ մը պատուեր է :

— Կը սխալիս մնյր իմ, բաւական տաենէ
՚ի վեր դրաբանս պարապ ձեռքիս ելեմուտքէն
զատ ուրիշ բան տեսած չունի :



Ազքատիկ մէկը, հարուստի մը տուն յա-
ճախ երթալով՝ (որոյ հետ տղայութեանը դըղ-
լոց դացած և ուսման պարապած էր) ան-
կէց օգնութիւն մը կ'ուկնէալէր, բայց հարուստ
ընկերը ամենեւին ուշադրաւթիւն չէր ըներ նորա
շարժմանցը : Օր մը ազքատար դարձեալ ըստ սո-
վորութեան անոր տունը երթալուն՝ երկոքին
մէջ հետեւալ խօսակցութիւնը կանցնի .

— Զուտկ ունիք, կը հարյնէ հարուստը :


— Այս' տէր իմ .

— Դալուց կը դրկէք .

— Այո՛ .

— Ի՞նչ կը կարդայ .

— Հիմ բարեկամութիւնը մոռցող կամ չի
յարդողներուն դիմուն անէծք կը կարդայ :




Պարտ՞ն, շատ կը հիանամ ձեր բարեկամին
համբերատարութեանը վրայ .

— Ի՞նչպէս .

— Պահը ամենեւին չափեց , եւ ուսիքի
վերաբերեալ կերակուր բերանը չ'զբաւ .

— Ա՛հ բարեկամ , մարդուս համբերատա-
րութիւնը բերնէն ներս մտածովը չի չափավիր,
բերնէն դուրս ելածին ուշադրութիւն ընելու է :



Չուալճախօսի մը կը հարցնեն .

— Սէլը ինչի՞ կը նմանի .


— Թարմ հաւկթի :

— Ամուսնութիւնը .

— Կարծը հաւկթի :

— Կնաթողութիւնը .

— Հոսած հաւկթի :



Ի՞նչ է յօսը .

— Մարդոց սանձը :



ԵՐԿՈՒ ԵՐԵՍՓՈԽԱՆՔ

Երեսվոլսան մը ժողովոյ վակրմամբը մեկնելու պահուն իւր քավլը նստառը ընկերին ըստ .

— Դուք այսօր ժողովոյ մէջ ամենեւին բերաննիդ չլրացիք .

— Ընդհակառակն, պատասխանեց ընկերը պազարիւնութեամբ , ձեր ատենաբանած միջոցին երեժկապէն բերանս չ'գոյուեցաւ :

Ն Կ Ա Ռ Հ Ա Ն Ո Ւ Կ

ԹԻՒ 2



Թիւ 1 Նկարհանուկը կարդալ այսպէս
« Մամուկը գրական աշխարհի լոյսն է »



ՅԱՆԿ ԳՐՈՑ

Հետեւեալ գրեանք ամեն օր հրատարակ-
ուելով՝ ձրիաբար կը բաժնուին .

Բամբասադիրք . — Բաղմահատոր մատ-
եան մը . Հեղինակութեամբ տիկնանց . ձրի կը
բաժնուի վերնատանց եւ կանանց կողմի պահա-
բաններուն մէջ :

Տիեզերական ստախօսութիւն . — Յօրին-
եալ 'ի թղթակցաց լրագրաց :

Պատմութիւն պատերազմին կանանց . —
Խմբագրութեամբ հարսերու և զոքանչներու :

Ծնամիր առացուածք . — Ի նաւավարաց եւ
'ի բեռնակրաց :

Առսկայի արկածք 'ի ճանապարհու . — Եր-
կասիրութեամբ բեռամբարձ կենդանեաց և կա-
ռաց , օժանդակութեամբ ձիավարաց և կառա-
վարաց :


Մէթօտք երաժշտական 'ի պէս պէս ճայնս ,
տաղակացուցիչ և ուարսափեցուցիչ . — Հեղինա-
կութեամբ շրջուն խանութպանաց՝ որք վիստան
'ի փողոց :

Ծնդարձակ ճարտասանութիւն համոզեցու-
ցիչ . — Աշխատասիրութեամբ փաստաբանաց :

Համիսուօտ մարմնամարզութիւն վայրկենական . — Հեղինակութեամբ շողենաւ մահողու ելնող անհամբեր բազմութեանց :

Նուագաւոր սղբերդութիւնք . բաժանեալ արարու անվերջենալիու . — Հեղինակութեամբ կոյր (ծոյլ) , կոտ (սաղ) , սապատաղ (կեղծող) մորացկանաց :

Լրագիր առեւտպանկան ստոթեանց . — Տպեալ 'ի սրճարանու և 'ի շողենաւու . Հեղինակը լալկանք . Պարունակութիւն , Ախ վա՛խ , Օ՛Փ Բիւ՛ֆ : Զբի ընթերցում և ձրի անկողբութիւն:



Գաղղիոյ դատարաններէն մէկուն մէջ ամբաստանեալ մը ինքզինքը պաշտպանոծ Ժամանակ տեսնելով որ դատաւորներէն մին կ'ուկսի մրտիել՝ ինքն ալ անմիջապէս խօսքը կը կարէ .

Նախադահը — Խօսքերնիդ ինչո՞ւ չէք ամբողջացոներ .

Ամբաստանելոյն փաստաբանը — Ի՞նչ ընէ , քնայող պարոն դատաւորին արթնալուն կըսպասէ :

Նախադահը — Ո՛չ , շարունակեցէք դուք , զի քնայող ընկերնիս ձեր խօսքը վերջայնելուն կ'սպասէ որ արթնայ :

ԱՆՑԵԱԼ ՆԵՐԿԱՅՅ ԵՒ ԱՊԱԴԱՅ

Աղբային նշանաւոր զուարճաբաններէն ՚ի
Տէր հանգուցեալ բարեցիշատակ Յարութիւն Գ.
Արլաճեանի տոկէ քառորդ դար առաջ Սնցեալ
Ներկայ և Ապադայ վերնադրով շարադրած հե-
տևեալ դուշակութիւնք հետղնեաէ կատար-
ուելան՝ արժան համովեցանք հոս արտասպել:

“ Սնցեալ, Ներկայ և Ապադայ . կտոր սանկ
ըսենք, երէկ, այսօր և վաղը :

Ահա այսպէս :

Երէկ մանչուն մայրն ու քոյրը աղջիկտես
կերթային. այսօր մայրը աղջիկտես կերթայ կամ
աղջիան մայրը վեստատես կերթայ . վաղն ալ
աղջիկը էրփիկտես պիտի երթայ :

Երէկ հարսը մունջ կը կենար կեսրոջն ու
պարոնտատին առջեւ . այսօր կեսուկն ու պարոն-
տատն մունջ կը կենան հարսերնուն առջեւ .
վաղն ալ վեստայն մունջ պիտի կենայ հարսին
առջեւ :

Երէկ հայրը կը հրամայէր տղուն . այսօր
տղան կը հրամայէ հօրը . վաղն ալ հաւուն պի-
տի հրամայէ թոռը :

Երէկ բանջարի գլուխ կուտէին . այսօր ոչ-

Խարի գլուխ կուտեն . վաղն ալ իրարու գլուխ
պիտի ուտեն :

Երէկ երիտասարդները հօրելնուն սունը
կը պառկէին . այսօր մինչև կէս գիշեր գինե-
տունն ու կաղմնոն կը նստին . վաղն ալ վողոցը
պիտի պառկին :

Երէկ արեւ կը կը դառնար . այսօր երկերը
կը դառնայ , վաղն ալ մեր գլուխը պիտի դառ-
նայ :

Երէկ հարուստ պառկեցանք . այսօր աղ-
քատ արթնցանք . վաղն ալ անօթի պիտի մեռ-
նինք :

Երէկ բանելով օրն իրիկուն ըրինք . այսօր
պարելով ատեն կանցնենք . վաղը քարերով
պիտի ծեծկուինք :

Երէկ մամիկնիս 14 ծունկ աղօթք ըրաւ .
այսօր մենք ջայր մեր մը կ'ըսենք . վաղը տղաք-
նիս սիրահարական երգեր սլիտի ըսեն :


Երէկ լրագիները մեզի խելացի խրառներ
կուտային . այսօր իրենց շահը կը մտածեն .
վաղն ալ մենք մէկ երկու զրուշ դրագաննիս պա-
հելը պիտի մտածենք :

Երէկ կանայք և աղջկունք ինքուընին ու ար-
տեւանունքնին սե կը ներկէին . այսօր երեսնին
ճերմակ կարմիր կը ներկեն . վաղն ալ սրտերնին
ու մարմիննին սեով պիտի ծածկեն :

Երեկ հարս գացող աղջիկներուն մնառուկը ու արծաթ և Սաղմոսի գիրք մը կար . այսօր բամպակ մետաքս և խաղի տեսարակ մը կայ . վաղն ալ նարափի և առմինոյի քարեր ու առջի սիրելիներուն նամակները պիտի դանուին (ոմանց) քով :

Երեկ ժողովուրդը լրադրապետէն կը վախսնար . այսօր ժողովուրդը լրադրապետին վրայ կը խնդայ . վաղն ալ լրադրապետը ժողովրդէն պիտի վախնայ :

Երեկ ջուր կը խմէինք . այսօր օդի կը խըմենք . վաղն ալ մենք օդիէն պիտի խմնւինք :



ԿԱՆԱՆՑ ԺՈՂՈՎԻ ՄԸ ՄԷՋ

Արդեօք աշխարհիս մէջ ամուսնական վիճակէն գոհացող մը կը գտնուի , հարցուց տիկին մը .

— Այո՞ , ես գոհ եմ , պատասխանեց օրիորդ մը :

— Բայց , ներեցէ՞ք օրիորդ , դուք տակաւին ամուսնացեալ չըլլալով . . .

— Ո՞հ , ես ամուսնացեալ չըլլալուս հա-

մար դոհ եմ կըսեմ. զի եթէ ամսւնացած ըլ-
լսյի՞ անկէ դոհ չպիտի ըլլայի, որովհետեւ ամեն
օր անկէ գանգատողներ շատ կը տեսնեմ.




ԱՌ բարեկամ, այն ինչ անձէն ամենեւին
չէի յուսար.


— Ի՞նչ բան,

— Իրեն խորհուրդ մը տուեր էի որ մէկու
մը չպիտի խմացներ, բայց ինձմէ բաժնուելէ ետ-
քը շատերուն ազգաբարեր է :

— Ներեցէք պալոն, եթէ չես ուզեր մէկէ
մը ակնածոթիւն ունենալ՝ խորհուրդդ ամե-
նեւին մէկու մը մի՛ յայտներ . զի քանի որ դու
չես կարող բերնիդ իշխելով ուզիշէ մը չիմաց-
ուելու սրափիդ դաղսնիքը սրահել՝ ի՞նչպէս պի-
տի կարենաս այլոց բերաններուն հրամացել :



Աշխարհիս մէջ ամենազժուարին բանը մար-
դուս ինքվինքը ճանչնալն է . խոկ ամենազիւրին
բանը ուրիշներու խրատ առաջ է :



ՔԻՆԱԽՆԴԻԲ ԾԱՌԱՅ

ԿԱՏԱԿՈՒԱՂ Ի ՄԻ ԱՐԱՐ

(Վայելուջ սենեակի մը)

Տեսիլ Ա.

ԲԻԵԹԱԾ (Առանձին) – Ա՛Լ համբերութիւնս հատաւ, այս բ'նչ անտանելիք՝ բան է եղեր հարուստ կարծեցեալ անկուտոի մտրզու քով ծառայելը։ հացագործը չտար, նպարավաճառը կը վոնտէ, մըսածախը երես կը զարձնէ, վասն զի ա՛Լ համը փախուցինք, եւ մեր ուարժուք փոխանակ այս եղածներէն յուշաբերելով գործի մը ետեւէ ըլլալու անհոգ անփոյթ ու ձեռնուռնայն անոր ասոր տունը փորիել կը կշտացնէ։ Խեղճ տիկին մայրը ալ անօթութեան չպիմանալով քրոջը առւնր դնաց։ Քիչ օրէն ես ալ պլիտի փախչիմ, մտածելով որ ամսականներս ինձմէ առաջ աս տունէն փախչելու ճամբան բռնեցին, զի օրական հացը գանել չկարողացող ծառայ մը կարելի՞ բան է որ ամսականները առնել յաջողի անկուտի (պատոյն չ'դպչելու համար չըսնք ծակ՝ գրպան) ափրոջ ձեռքէն։ Այսօր ստակ պիտի գայ, վաղը պիտի գայ ըսելով համոզելներուն վերջը չեկաւ, ուստի մեկնելէ առաջ միտքս զրի իրեն լաւ դաս մը տալ։ իւր խօսքերուն հաւատացող օրիորդաց ալ խրատ մը՝ որպէս զի իսաբուին այսպիսի անկուտիներու արտաքին երեւոյթներէն եւ շացուցիչ խօսքերէն։ Ամեն օր չորս

օրիորդաց նամակ կը տանինք նամակ կը բերենք .
մեր պարոնը տարած նամակներնուս պատասխան -
ները առնելուն պէս՝ դրասեղանին զլուխն անցած
ժամերով կ'զբաղի ստանաւորներ գրել, ձեռաւորներ
շինել, տողը տողին բերելու համար մատուքներո-
վը համրելներ . կը կարդայ , կը խնդայ , կաւրէ ,
կը գրէ կը լիգէ . ըմբցնելէն ետքը՝ զլուխը կը սանտ-
րէ կը զարդարուի եւ ճամբայ կելնէ զիշերուան ժա-
մը ութին վերադառնալով յանկողին մտնելու ու
մինչեւ հետեւեալ օրուան ժամը վեց խոկայու հա-
մար : Ո՛չ , ո՛չ , ալ բաւական է . այս ամենուն ա-
ռաջքը առնելու համար երէկ առ օրիորդ Մելանի
գրած նամակը տարի օրիորդ Յօմէնիին յանձնեցի ,
օրիորդ Յօմէնիին նամակն ալ Մելանիին . Այս-
տային նամակը Անժելին՝ Անժելինն ալ Այստային .
ասոնք ընելէս ետքը բերանացի խմացուցի իրենց
թէ վաղը ժամը վեցին կրնան անձամբ մեր տունը
գալով պատասխանել , զի տէրս վեցէն առաջ ան-
կողնէն չելլելու ծուլութիւնն չըսենք թէ սովորու-
թիւնն ունի : Ո՛հ , եթէ յաջողվնք՝ արդարեւ շատ
գեղեցիկ տեսարան մը պիտի ըլլայ եւ (Ներ-
սէն հազարու ձայն) ահա արթնցաւ , հիմա կուգայ ,
եւ բարի լոյս չըսած նամակ պիտի հարցնէ :

Տեսիլ Բ .

ՆՈՅՆ ԵՒ ԱԼՊԵՌ (անյարդար)

Ալպ - Բիէթո՞ .

Բի - Ի՞նչ կը հրամայէք տէր իմ .

Ալպ - Նամակները եկա՞ն .

Բի - Աչ տակաւին .

Ալալ - Զարմանալի՛ բան , ժամը հինգն է եւ տակաւին նամակ մը եկած չէ .

Բի - Անհոգ եղիք տէր իմ , հիմա ուր որ է ծայրը կը փրթի . ժամանակը անցունելու համար երէկի եկած նամակները անգամ մ'ալ աշքէ անցունելով զբաղեցէք . ևս հիմակու հիմա մառանը աւելու կերթամ , պէտք ըլլամնէ կանչէ : (մեկնի)

Ալալ - Աղէկ ըսիր Բիթոօ , անանկ կընենք . (Գրասեղանէն նամակներ հանելով) աս Խօժէնիլինն է , թէեւ գեղեցիկ՝ բայց ի՞նչ օդուտ , հարստութիւն չունի . (ուրիշ մը առնելով) այս ալ Անժելինն է . խեղճ աղջիկ , խոստմանցս միշտ կը հաւատայ , հա՛ , հա՛ . հա՛ , (ուրիշ մը առած) սա սխտորի կեղեւն ալ Ախնայինը ըլլալու է , այո՛ , ճիշդ , բաւական կծու գրեր է այս անգամ , կամ զինքը կնսութեան առնելու՝ եւ կամ տանը դռնէն ներս մտնելու չեմ եղեր , եւ այս ալ վերջին պատգամն է եղեր , որչափ աճապարել , վերջնադիր մը ուղղելու ենք ասոր թէ մենք շտապող եւ քթէն չ'բռնուող սիրուհիներէ չենք ախորժիր . (ուրիշ մը առնէ) ո՛հ , Մելանի այսօր զիս ճաշի կը հրափրէ , եթէ չերթանք՝ կը վշտանայ , պէտք է հնազանդիլ իւր հրամանին . (Բիթոօ իյնալով ելնելով մտնէ չնչարդել)

Բի - Տէր իմ . . . ինքը . . . բանը . . . օրիորդ . . . Անժելին կողմանէ . . .

Ալալ - (ընդմիջելով) Նամակ եկաւ .ո՞ւր է

Բի - Ի՞նչ նամակ , խելքդ միտքդ ալ նամակին է վաղեր , հօրեղբայրը եկաւ . Պ. Լոտուարը :

Ալալ - Ի՞նչ . . . եւ ուսկից յառաջ կուգայ այս անակնկալ այցելութիւնը .

Բի - Ի՞նչ կը զարմանաս տէր խմ , միթէ օրիորդ Անժել քու նշանածդ չէ , զու որ անսնց տունը ամեն ատեն կ'երթաս՝ հիմա ալ անոնք փոխադարձ այցելութեան կուզան , ասոր համար սիրադ ինչութունդ կը հանես , միայն սա զիտցիր թէ շաքար չունինք , « սուրճ մը եփէ » մի՛ ըսեր :

Ալպ - Այսպէս առանց կանխաւ իմացնելու զա՛լ .
Բի - Եհ , ի՞նչ բնենք , բան մ'էր եղաւ , եւ , խօսքը մէջերնիս՝ առաջուց ալ իմացնելու ըլլային նէ՝ զարձեալ շաքար չպիտի կ'նացինք ճարել , զի ես չունիմ , գաւն չունիս եւ նպարավաճառի երեսս նայած չունի :

Ալպ - Բայց ես ինչ կըսեմ , զու ինչ կըսես .
Բի - Անանկ է , նայինք եկողը ի՞նչ կըսէ , բայց հոգ չէ մէկ տունէ կը սեսլուիք , ահա եկաւ :

Տեսլ Գ .

ԱԼՊ . Եւ կՏՈՒԱՐ (Բիէթոօ մեկնի)

Ալպ - (ընդ յառաջ երիթալով) Ո՞հ , զո՞ւք էք սիրեցեարդ խմ էտուար , ի՞նչ բարեբազդութիւն որ զձեզ կը հիւրնկալեմ , ո՞հ խիստ երախտապարտ եմ այսպէս զիս պատուելունդ համար :

Էտվ - Քաւ լիցի . հոս գալուս պատճառը օրիորդ Մելանի անուան ուզգեալ նամակ մը բերել էր , զոր սիսալմամբ մեր տունը զրկած էիք . (նամակը կը հանէ եւ զրասեզանին վրայ կը զնէ)

Ալպ - (գունահատ եւ կակազելով) Ո՞հ , բա ասց այդ նամակը . . . իմ գրչէս ելած չէ . . . սխալմունք մը ըլլալու է . (մեկուսի) թշուառական ծառայ .

Էտվ - Ընդհակառակն , ճիշդ ձեր զիրն է ինչ-

պէս եւ ստորագրութիւնը . Օրիորդ Անժել սաստիկ վշտացած է ձեր այս ընթացքէն եւ հակառակ ձեր այնքան խոսամանյ՝ թէ ուրիշ մը՝ չէք սիրեր եւ . .

Ալպ – Ներեցէք բարեկամկ իմ յիշեցնել ձեզ թէ շատ զրեր իրաբու կը նմանին, ստորագրութիւնս ալ կրնան կեղծել, զի օրիորդ Անժելի ձեռքը խնդրելէս ՚ի վեր նախանձուներ շատ ունեցայ, եթէ բարեհ հաճիք սակաւիկ մի սպասել՝ զլուխս սանարեմ եւ ՚ի միասին երթանք օրիորդ Անժելի վիշտը փարատել եւ հանդարտեցնելու, այո՛, վստահ եմ թէ իմ անմնղութեանս պիտի հաւատայ . (Այս միջոցին Բիէթոս սենեկին դուռը բանալով զլուխը երկնցնէ եւ ձեռքն ունեցած փայտհաշիւը (չէթէլէ) կը ցուցընէ՝ ըսելով)

Բի – Տէ՛ր իմ, չտար կոր .

Ալպ – (Բիէթոյի մօտենայ եւ ցածէն) Լո՛է, կամաց խօսէ, չե՞ս զիտեր թէ հիւր կայ .

Բի – (Ոնոր պէս ցածէն) Փայտհաշիւը լեցուեր է, հայագործը ա՛լ չտար, չտալէն ետքն ալ աչքը զոցեր բերանը բացեր կամ բերանը զոցեր աչքը բացեր ստակ կուղէ, ստակ :

Ալպ – (Ասստելով) Լո՛է կըսեմ քեզի,

Բի – (Բարձր) Խնձօ՛նայէ աէր իմ, ես քեզի պէս փորս ասղին անղին չեմ կշտացներ, նզովից ծնունդ մարդուն ալ չեմ կրնար խօսք հասկցնել, աս որ չափ տահն անօթի պիտի մնամ :

Ալպ – Բայց կտղաչեմ, Բիէթոս, լո՛է .

Բի – Բայց զիցուք թէ ես լռեցի, փորս չկընար ալեւ ևս լռել, ասոր Բնչ պիտի ըսես .

Էլպ - Ի՞նչ կայ Պ. Ալպէո, արդեօք Բիէթոյի
բա՞ն մը պատահեցաւ .

Ալպ - (Շուարեալ) Ո՛չ, սանկ քիչ մը վախցեր
է խեղձը :

Բի - Վախն ալ խօ՞սք է, հացագործին ալ չեմ
տար պոռալէն՝ տենդս բռնեց .

Ալպ - Խեղձ Բիէթոյ, բաւական ատենէ 'ի վեր
այնպիսի ախտէ մը բռնուած է որ բժիշկք արգի-
լած են իրեն հաց ուտել մինչեւ որ լուծմունք պա-
տահի :

Բի - Ի՞նչ կըսես տէր իմ, ի՞նչ ախտ, ի՞նչ
բժիշկ, ի՞նչ արգելք, ի՞նչ լուծմունք, բան չու-
տող մարզը բնականաբար լուծմունք ալ չունենար,
դուք զիս մէկ կողմէն անլուծութեան կը մատնէք՝
միւս կողմէն կըսէք թէ լուծմունք պատահի :

Ալպ - Ալ մի՛ երկարեր Բիէթոյ, կը հասկնա՞ս,
ըստ հրահանգի բժշկի՝ հացագործին ապսպիցի հաց
չտալ. մայրս քանի մը շաբաթ է մօրաքեռս տունը
գնաց, ես ալ ստիպուեցայ պանդոկը ճաշել որպէս
զի տանը մէջ հաց չգտնուի եւ դու կարինաս ա-
ռողջանալ. առ այժմ քու մնունդդ պաղ ջուր սիս-
տի ըլլայ .

Բի - (Մեկուսի) Ա՛յ կոկորդիկոս, կը տեսնէ՞ք,
ի՞նչ վարպետութեամբ սուտերը կը շարէ :

Ալպ - (Շարունակելով) Հետեւաբար Բիէթոյ,
պարապ տեղը մի հոգնիր, մինչեւ որ լուծմունք չի
պատահի քեզ՝ հաց չպիտի ուտես . (դուռը զարնեն)

Բի - Կարծեմ թէ լուծմունքն սկսաւ տէր իմ .

Ալպ - Նայէ՛ ո՞վ է .

Բի (Նայելէն ետքը) Օրիորդ Մելանիին սպասու-

հին է . (մեկուսի) լուծմունքին ծայրը փրթաւ :

Սլպ - Բ՞վ Բ՞նչ :

Բի - Ամեն ատեն օրիսրդին տարած նամակս
ձեռքէս առնող կինը . (սպասուհի մը մտնէ)

Սպասուհին - Պարո՞ն Ալպէ՛ռ, ձեր խաբերայու
թեան սխալմամբ մեղի զրկած նամակէն տիրուհիս
իմանալով որ գուշք օրիսրդ էօժէնի անուամբ մէկու
մը սիրահարած էք՝ պաշտօն տուաւ ինձ գալ իմա-
ցընել ձեզ թէ՝ այլ եւս մեր տառնը գալու ձանձրու-
թիւնը չառնէք, զի դուռը գոց պիտի գտնէք .

Բի - Եւ փառք յախտեանս ամեն . (Ալպէ՛ռ բար
կացած՝ Բիէթոոյի կը նայի Բիէթոօ ալ երեսը ան-
դին զարգունելով միմոսական շարժմունքներ կընէ)

Ալպ - Բայց այս նամակները մերը չեն, ո՞վ է այս

Սպա - Երկար խօսք պէտք չէ, իմ պաշտօնս
այս չափ էր, մնաք բարով . (ասոր մեկնելու պահուն
ծառայ մը մտնէ չնչարգել .)

Բի - Աս ո՞վ է .

Ծառայ - Զի ճանչցա՞ք պարո՞ն ձեր խաբերայ
տիրոջ նամակները բերելով զմեզ անհանգիստ ը-
նելներդ մոռցա՞լ :

Բի - (Ալպէ՛ռը ցուցնելով) Ինծի մը'սեր . անոր
ըսէ, անո՞ր .

Ծա - Այո՛, ան որ պիտի ըսեմ, (Ալպէ՛ռի) Պա՛րոն,
առե՞ք այս նամակը՝ որ օրիսրդ Անժելի անուան
ուղղեալ է, մեր տան մէջ այս անունով անձ չկայ,
այսուհետեւ մեղի գալու ձանձրութիւնն մի՛ առնքէ,
կիմանա՞ք պարո՞ն Ալպէ՛ռ, ա՛լ վերջ բե՛ր :

Բի - Ոտանաւոր շինեցիք պարոն, (Ալպէ՛ռի)
Բ՞նչ կը մտածես տէր իմ, այլ եւս հաց պիտի ուտենք

կարծեմ, այնպէս չէ՞, ըստ բաւականին լուծմունք. . .
Ալպ - Ահ, ճիւաղ (Բիէթոօ մնկնի)

Ետիւ - Արդ պարոն, Ալպէո, ամենն բան հասկցուեցաւ, զուք խարեքայ մ'էք, եւ այս անձանց ձեզ տուած խրատը օրիորդ անժեղի կողմանէ ալ լսած համարելով մի՛ յանդգնիք նորա անունն անգամ բերանիփ առնուլ. (մնկնելու պահուն Բիէթոօ թեւին տակ իր հաջուսախն ծրարը առած մանէ.)

Բի - Մնաք բարով տէր իմ, ալ եւս ինձի ալ գործ չմնաց այս տանը մ.ջ. զի վերջնական պատասխաններ ստացաք եւ պատասխան դրելու պէտք չունենալուդ՝ ինձի ալ պէտք չունիք. ասկէց զատ, հիմայ ուր որ է լինացի կուռաբար սպասաւորը կուգայ, զոր անօթի փորանց մտիկ ընելու ժամանակ չունիմ. իսկ զուք տեսարք պատգամաւորք, իմացուցէք օրիորդաց թէ ի՞նչ կարժեն այսպիսի սուտ պար ծենլուները, թող այսուհետեւ կարեւորութիւն չիտան չնմանցնեմ մեր պարոնին պէս անկուտիներու խոստուկներուն, ըստեմ խոստմունքներուն: Դուք ալ Տէր իմ անցիշաչար եղիք ինչպէս որ մնաք անցիշաչար եմք քու չնորհիւդ կորուսած ժամանակներնուս ամսականներուս եւ մանաւանդ անօթի կենալներուս համար: Մի՛ այպանէք, անօթի պահւող ժառայէ մը ասկէ աւելի լաւ ծառայութիւն չէր սպասուէր, զի կարծեմ թէ օրիորդները ազատեցինք սրտամաշ վիճակէ, զձեղ՝ խարեքայութիւն գործելէ, եւ զմնզ՝ ԱՆՕԹՈՒԹԵՆէ:

(ԶԳԻ ՎԱՐԱԳՈՅԲՆ)



* * * * *

ԾԱՂԲԱՔԱՂ

* * * * *

Տ. Հայր . Երկու ժամ է եկեր նստեր ես՝
բան մը պիտի լսես՝ բայց չես համարձակիր ու-
միշտ կուլ կուտաս , արդեօք կերած դ մնդ՞ր է
դացեր .

— Աչ , սկրելի զուակս , ինձի բաժին ծովս
ինկաք այն խմայնելու եկեր եմ , ելեսս ալ չի
բռներ , այն է որ բերնիս կուգայ ու կուլ կու-
տամք :

— Աչ Տ. Հայր ոչ . քանի որ այդ բան բնու-
թիւն ըլեր ես քեզի կուլ տալը , վախնանիք օր
մալ մեղ անով տեղով չելեւս կըլեւս .

— Բաել է որ զիս չեք ուզեր .

— Քառ լիցի , թէե դլիսնուս վրայ տեղ ու-
նիս՝ բայց . . .

— Ուրեմն երթամ ուրիշի մը հետ զձեղ
փոխանակեմ , տետրակէս ալ աւրեմք :

— Բայց կը խնդրեմ մոքէդ հանես .

— Ո՞րը , զձե՞դ թէ . ընելիքս .

— Երկուքն ալ :

Մէկ տեսակ ապրանք վաճառող երկու դը-
րացի խանութ պահներու նման գեղեցիկ և երի-
տասարդ երկու տիկնայք չեն կարող իրարու հետ
սիրով կամ բարեկամաբար վարովիլ:

Ն Կ Ա Ռ Հ Ա Ն ՈՒ Կ

Թ-Ի-Հ Յ



Թ-Ի-Հ Յ Նիստանինիլ կարդալ այսովէն
«Պատուեցիք ձեր բոլոր մեծերը»



ՊԱ. ՏՈՒԵՐ

Ամեն վաճառողք իրենց յաճախորդաց
ապրանք վաճառելէ տռաջ՝ սպարտին նոցա ու-
շաղը թիւնը հետևեալ տողերոն վրայ հը-
րաւիրել.

ԱՌ ՅԱՃԱԽՈՐԴԱ

Ապարիկ՝ չկրալամ տադ,
Ենթեկ՝ չկրալամ գադ.
Երե զամ՝ քեզ չզնիլամ,
Թէ զնիլամ՝ ոյիսչ սուլամ:

Չի ապարիկ տաղուխ
Եսի՞ քեզ բարի երեւխամ,
Յեսոյ դրամն ուզելով
Քոյ բշնամիմ ձամարուխամ:



ԵՐԳԵՑԲԱՐԱՄԻԹԻՒՆՆ ՊԱՐԾԱԽՈՐԻՉ

Քլէրմօն քաղաքին շաքարսդործոթիւնը
մասնաւոր յիշտատակոթեան արժանի է : Բաղ-
մաթիւ շաքարսդործոց մէջ նշանաւոր է Կոյ-
ետու և Ցիօնիսի գուշծաբաներ, որ պատփի շաքա-
րեղեն և քաղցզառ էնիներ շննելու համար բաղ-
մաթիւ կանոյք կ'աշխատին : Գործարանին ա-
մեն օր երգ երաւ ձայներ բառ ճամփորդը կը կար-
ծէ թէ շաքարսդործոթեան արհետող զանոնքը
երաժշտութեան արաւադիր կընէ :

Այսկայն այնովէս չէ ,


Հան՝ հաճոյք մը զգացու կամ զբոնելու
համար չէ որ ստուգ ստկող կամ շաքար զառը
կանոյք այսպէս կ'երգ են, այլ ելուեցողոթիւնը
պարաւաւորիչ է, և արահներու մէջ կեցող յա-
տուկ դետեր՝ պատու ստկուելու կամ շաքար
զառելու առեն վայրկեան մը երգելչ գագրող
կինը տուգանաց կ'ենթարկեն, զի մինչդեռ կա-
նայք և աղջկոնիք այսպէս կ'երգ են՝ գործարա-
նապէտը իւր դրասենեկին մէջ ապահով կըլլայ
թէ գործաւորուհիք շնած շաքարեղինները չեն
ուտեր :

Ահաւասիկ Քլէրմօնի կանանց փափաքանացը

համաձայն արհեստ մը , որք երդեցողութեան
սիրոյն՝ ուրիշ գործ արտամնելու մէջ առնե-
լիք օրականնաուն կիսավիշ շաբաթի զ ործ արտամին
մէջ աշխատիլլ նախամեծար կը համարիմ եղեք :




Վօլթէու օր մը աղիստ ական ափեկնոջ մը
քով զ անուած տանեն նորա տասոր տարեկան որ-
դին զ իրկն տանելով սիրած ժամանակէ , “ որ-
գեակ իմ կըսէր , մարդ իմներէ իրաւոնդ ըստու-
նալու համար միշտ ջանալու ես կնիվիները քեզ
կողմնակից ունենալ , տանիք կողմնակից ունենա-
լու համար սպարտիս բնականնին ու էութիւննին
գիտնալ . զ իտոցիր թէ կանոյք թեթեւամիտ և
զարդասէր կըլլան . ” աղան մայրը ոյս խորե-
րէն ըարկացած “ Պարո՞ն , կանանց ամե՞նքն ալ-
ձեր ըստածին պէս են , ” հարցնելուն “ ո՛չ տի-
կն , բայց ես հիմնելուց աղեկը սուտի չի վար-
ժեցնելու համար կըսեմ : ”



Մարդկային աղգի ամենէն զնասակար ան-
դամները որս՞նկը են .

— Անմիտները , որք զ ործած զնասնին զ ար-
մանել անկարող են :



ՀՅԱՎԱԳՐԻ ՄԸ ԿԱՔԾԻՔԸ

ԽՄԲԱԳՐԻ ՄԸ ԿԱՔԾԻՔԸ

ի՞նչ է մարդոց կեանքը .
— Կառակերպովթիւն յերիս Արարտ .
— Ի՞նչպէս .
— Արարտած Առաջին՝ Զուարճովթիւն .
Արարտած Երկրադ՝ Ճանշանիք . Արարտած Եր-
րորդ՝ Ահճառովթիւն :
— Եւ զե՞րջը .
— Վերջը վարագոյը կիջնէ, խաղն ալ կը
վերջանոյ :

ԱՆԽՌՈՎ ԳՈՂ ՄԸ

Գող մը զիշեր ժամանակ հարստի մը տուն
մաներով՝ ձեռքի եկած թանկադին նիսթերը
ծրաբ մը բրած փառացի գոնեն մեկնելու պահուն
զրան առջեւէն անցնելու վրայ զիշերոցին ացե-
լութենէ վերագարձալ քանի մը ճամբորդներ
տեսնելոն՝ անմիջապէս ծրաբը կը ձգէ և տան
գութին մէկ անկիւնը դրաւած տելը ձեռք տ-
ռած կ'ակսի զրան առջեւը աւլել : Ճամբորդք
զարմանալով կ'ատիպուին հարցնել թէ ացապէս


զիշեր ժամանակ փողոցը աւլելուն Բնչ հարկ կայ :

Դողը կը պատասխանէ .

— Որովհետեւ տան տէրը ձեղի օրեր մեռաւ, առաւօտուն ալ կանուխ հիւրեր պիտի դան, ուստի աւլելու յարմար առիթը հիմա է , զի աւլոքս լմնցնելէս ետքը հանգուցեալին բարեկամաց տուները պիտի երթամ աւաղ դուժաւարի պաշտօնով .

— Բայց լսլու ողբալու ձայներ չեն լսուիր, ըստ ալ չտեսնաւիր .

— Այս, հանդուցեալին լնասանիքը պարտէցին վրայ նայող սենեակը դայլին, վասնղի հանդուցեալը վողոցին վրայի առ սենեակն է . խեղճերը երեք ժամէ ի վեր կուլային և հիմա ձայներնին կարեցին . աւլոքս լմնցնելով մեկնելէս ետքը հաւասարի եմ թէ գոռում գոչումը աւելի պիտի վրյունեն և մահաւանդ վաղն առաւօտ՝ յուղարկաւորութեան ժամանակ :



Կին մը իւր ամսւնայն,

— ի՞նչ զիրք է այդ , որ կը կարդաս կը կարդաս և տակաւին չլմնցաւ .

— Զդերուդ դպաւու , տի՛կին .

— Ես շատ զիրք տեսած եմ, բոյց ինչքան

որ մեծ ըլլաց՝ քանի մը օրէն քանի մը շարսթէն կը լմնաց . տարին անցաւ և տակաւնն այդ գրքին կէսն անդամ չեռ եկեր .

— Քո զիացած գրքերէկ չէ, շատ պիտոյ է .

— Օրացոյն է ինչ է .

— Օրացոյը տարին՝ անդամ մը կը ձգեն ու նորը կառնեն, առ անսնկ չէ, շատ կորեւր գերք մը ըլլալոն ձեռքէս չեմ ուղեր ձգել :

— Ո՞հ, երանի թէ օրացոյը ըլլար և տարին անդամ մը վախերով՝ նորը առնէիր .

— Երանի թէ դու աշ տիկին, օրացոյը ըլլացիր :

→ 33-Q 44 ←

Զէնօն յոն փիլիսոփայն շատախօս մը կը խշատէր այսպէս .

— Փարո՞ն շատախօս, թէե շատ խօսիլ գետեա՞ բացց չես գիտեր թէ Աստուած մարդու երկու ականջ և մէկ սերան չնորհած է որպէս զիերկութեաթ լսենք և Մէկ խօսիմք :

↔ ↔ ↔ ↔ ↔

Գիշեր առեն սցցելու թեան եկող ու շատախօսութեամբը անհանդատութիւնն պատճառող հիւրը ճամբերու համար ի՞նչ պէտք է ընել .

— Յօրանչել, իսկ եթէ չզգ ածուի՞ միաբել կամ քնանալ կեղծել :

—————

ՊԱՐՍՀԱՆԴԻՍԱԿԱՆ

ՇԱՀՈՑԱԿՈՒԹԻՒՆԵՎ

ԸՆԴ ԱՄԵՆՅԱՅՆ ՏԵՂԻՑ

Կարդ Ա. – Ցեսարկ տեսակ ող եղից ըմպել
մնելը հրամայցած զիմուկուոր խռված պա-
ռաւուկներու գէմքելը աեմնելէ ոսփ և բերան
մնացաղ քառակակորոյդ՝ Հաղիւրուոր :

Կարդ Բ. – Գէմերնին ենող զիմակաւոր
կանոնց մը կարգ էն ըլլալնուն իսկ անուեղեակ՝
անվայել խօսքեր ողգեխուն համար բանափ և
տա զ անաց գտառապարաւուող Անխոհեմք՝ Հա-
ղիւրուոր :

Կարդ Գ. – Քրանող, պաղ առնող և եր-
կարստեւ հիւրնդաթեանց դաստապարտուող
Պարտ հէք՝ Միլիւնաւոր :

Կարդ Դ. – Գիմակաւոր կնոջ գէմքը տես
նելու աէնջով դաստարկեցրան մնացած, եւ
մինչեւ առւուօս պարտարահի զինեպահին մո-
ռանին մէջ ճգնութեամբ ժամանակ անցու-
նելով ջուարթացեալք՝ Հարիւրուոր :

Կարդ Ե. – Ամեն տեսակ ող եղից ըմպելի
արբելէ առազդութիւնին վասնգելով վախումի
ենթարկւող կաքառուհիք՝ Հաղարաւոր :

ՅԱՅԻՆ ՅԱՅԻՆ ՅԱՅԻՆ ՅԱՅԻՆ ՅԱՅԻՆ ՅԱՅԻՆ ՅԱՅԻՆ ՅԱՅԻՆ ՅԱՅԻՆ ՅԱՅԻՆ

Կարդ Զ. – Ալլերնին քնայնելէ ետքը
պարահանդէս վարող և առաւօտուն պարասը-
րահի դրան մէջ օձիքնին ձեռք տարալ յանդի-
մանաւթիւնները լսող Համեստուհիք՝ Միլիոնաւոր

Կարդ Է. – Առողջութիւնին տեւականա-
պէս վրայ առւող Անխոհեմք՝ Հաղպատաւոր :

Կարդ Ը. – Արշալուսոյ մթնազ լուսոյն
նոր երեւիլ սկսած պահոն յուշտբերեալ՝ գլր-
պաննելու պարապ մնալը տեսնելէ խոր մը-
տածմանց ենթարկող և վերջապէս ճարահատ-
եալ՝ խղճահար գիմեպանին դթասրտութիւնը
հայցադ պարոնայք ջնաեապէտք՝ Միլիոնաւոր :

Կարդ Թ. – Պալմել չլիանայնուն պարող
և անկանելով ազգերը յաւցնելին վիրաբուժի
գեմել ստիպուողք Կոկծաւորք՝ Հարփարաւոր :

Կարդ Ժ. – Վայրկենական սիրապանու-
թենէ յափշտակեալ, թոշդինոկ, ձեռնոց, քսոկ
և ժամացոց եա չառնելու պայմանաւ աշալութջ
քսակահատից պահ առւող վեյլիկենական սի-
րահարք Անուշադիքք՝ Հաղպատաւոր :

Կարդ ԺԱ. – Ծնողաց կողմանէ պարահան-
պէս երթալէ արդիլուելուն համոք տան խաղո-
զութիւնը խոնդարող Արդողք և Արդողուհիք
ալ՝ Միլիոնաւոր :

Վերջին Կարդ. – Այս հարիւրաւոր, հա-

զարաւոր և միլիոնատոր թուոց վրայ ցաւակցութիւննին յայտնող խոհականաց ըիւրաւոր թիւմբն ալ յաւելցնելով երբ ամբողջ գումարը դիւրաւ կարդալու համար զէռօները ըստ կանոնի զատենք՝ սիտի գ տնենք ուրախութիւննին յայտնող պարագաճից ԽԴ.ՃՌ.ՀՌ. ԳինեսՊլնկցի միաւոր կամ տամաւորի վորք թիւերը :

ՀԱՐՑ—ՊԱՏԱՍԽԱՆԻ

Բ' նչ է ամուսնութիւնը :

— Ազգաստաց համար՝ պէտք մը , դիւրակեաց եղողներուն համար՝ կապ մը , իսկ հարուստներու համար՝ արդ ելք մը :

Բ' նչ է հաճոյքք :

— Կերաների վուշերուն մէջ ցանուած ծաղկեկներ , զորս պէտք է խնամնով քաղել , վասն զի անոնց գեղեցկութիւնը վաղաթարշամ է :

Քօրսէն Բ' նչ է .

— Կամաւոր բրանկա , յորմէ ազատիլը տարակուսելի է պայմանաժամ՝ չոնենարուն համար :

Բ' նչ է ստախօսութիւնը .

— Ի՞նթացիկ դրամ :

ի՞նչ է աղահաթիւնը :

— Ախատ մը՝ արկէ բանուազը բոժելու համար աշխարհիս բարոր գեղավաճառացքով անկապելի է դանել դեղ մը :

ի՞նչ է այն, որ աշխարհիս մեջ շուառվ կը մուցուի :

— Բարեգործոթիւնը :

— Ամենին ոչ մուցուածը ի՞նչ է :

— Չարտթիւնը :

ի՞նչ է այն որ շատ չի սիրուիր:

— Ցղեղւթիւնն ու Անկուտիւթիւնը :

— Անհանդառութիւնն պատճառով հիւրը ո՞րի է :

— Այն որ պղտիկ սղափներ կունենայ հետը :

— Կենդանեաց մեջ ամենէն մարդասերը ո՞րն է :


— Ցղուկը :



Անխիղճ և խարդախս մարդ մը փիլիսոփայի մը կը հարցնէ թէ:

— Խիղճ և ուզութիւն ինչի կըսեն.

— Քաւ չպիսացած ու քեզի ոլէաք չեղած բաներոն կըսեն :



ԱՌԱԿՄԵ

կառուն սեւ վերարկուոյ մը սովո՞ն ու ձեռա՞ն ները ծածկերոյ գնաց բառ մուկերուն թէ՝ ալ ասկէ ետքը մի՛ վախնաք, համարձակ պտտեցէք ո՛ թշնամիք նպարեղինաց, զի ես ճղնառոր եղաց, պահք պիտի պահեմ ու միս չպիտի ուաեմ, ուս տի ալ ձեզի չեմ վասեր, ես բնութիւնս վոխեցի, ալ խոտ ովիտի ուաեմ և բնաւ մէկուն դէշութիւն չպիտի ընեմ. ասկէ զոտ՝ եթէ տանուտէրք թակարդներ բարեն՝ ձեղ պիտի իմացնեմ, այսուհետեւ ինծի համար ծամ ու ազօթք :

Միտմիտ միներն հաւատացին և որախացնի, ու երբ իրենց ծակերէն գուրս ելնել պըտըտել որարասասուէին՝ “ կեցէք, կեցէք, ըստ ձեր մուկ մը, հեղ մը ես ելնեմ սո կատուին երեսը նայիմ ու ետքը կըսեմ ձեղի . ” զայս ըսելէ եաքը ծակին բերանը գնաց, ու տեսնելով որ կատան ձեռքերն ու սոքերը վերարկուին մէջ ծածկեր խելքիկ մը նատեր էր՝ բայց աչքերը զարձեալ տուղուան ովէս կը փայլին կը դառնան ու միշտ գէտ ՚ի ծակերն տնկուած են :

Փորձառու մուկը լաւ մը զննելէ ետքը հասկնալով որ կատան զիգենք խարել կուղէ՝

— « ասկէ ետքը Արբա Մարկոսն ալ ըլլաս նէ
հաւատացովին խերն անվճեմ. » կը ու ներս կը
քաշուի :

Այս առակէն՝ բնութիւննին լու սերտուած
խարերայ մարդկանց խօսքերուն և շարժմանցը
(ողք կեղծ ու պատիր են) կարեւորութիւն չտալ
կը սովորինք :

→→→@eeee←

ՀԱԽՆՈՅ

Երբ կուզը հաւասար մտենելով Հաւը իւր ճիրանը
կը ձգէր՝ խեղճը (կը լրրա՞ . կորրա՞) կրայ կը
պոռո՞ր. Աքաւուաղը թշնամին վանելու մոք՝ կի՛թ
կի՛թ, կի՛թ, կը գոշէր. անդիէն բախը կարեկ-
ցո թեամի՞ վա՛խ, վա՛խ, վա՛խ կըսէր. իսկ
Հնդկահաւը օդնութեան համար՝ գուլը՛ւդ, գուլ
ը՛ւդ կը ձայնէր. անկիւն մը կծկիտոծ յազն ալ
սու՛սսս, սու՛սսս բաշեկամք կըսէր, լուցէք
որ թշուաւական կուզը զձեղ ալ չի յափշտակէ:

Կայծակ

→→→@oooo←

Անհոդութիւնը երկու անդամ վնաս կը
պատճառէ մարդուս, պարծենկուսութիւնը երեք
անդամ, իսկ անխոհեմութիւնը չորս անդամ :

→→→@oooo←

ՃԱՐՏԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ

Հետաքրքիր մը ՑԵՐՎԻՇԻ մը ՆԵՐԿԱԿԱՆԱԼՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԳՄԱՆՆԵՐԸ պատասխանները ուզեց .

“ Առաջին . — Ինչու կըսեն թէ Աստոած
ամեն ուրեք է, երբ զԱյին ամենեւին աեղ մը աե-
սած չոնիմ, ցոյց առեք ինձ Անոր ուր լինելը :

“ Երկրորդ . — Ինչու մարդս իր յանցա-
ցանցը համար կը պատճռի, քանի որ իր ը-
բաժները Աստոածմէ են, զի մարդս աղատ կամք
չունի և հակառակ Աստոածոյ կամաց՝ բան մը
չկրնար ընել . իսկ եթէ կարող լիներ՝ իւր աղե-
կութեանը համար ամեն բան պիտի ըներ :

“ Երրորդ . — Ի՞նչպէս Աստոած կընայ
պատճել զատանի գժոխքին կըսկալիր, քանի որ
նու նոյն տաղերգին բազկացած է, և կըսկը ի՞նչ
աղդեցոթիւն կընայ ընել անոր վրայ :

ՑԵՐՎԻՇԸ առանց պատասխաննելու՝ գետնէն
մեծ հողակոյտ մը առաւ և հարցնողին գլխուն
զարկաւ .

Մարդը այս անակնեկալ հարուածէն կրակ
կարած՝ վաղեց գտառաւորին բողըքել, և ըստ .
“ ՑԵՐՎԻՇԻ, ՑԵՐՎԻՇԻ մը երեք ինդիր առաջար-
կեցի, որ վոխանակ պատասխաննելու՝ գետնէն

մեծ հողակցու մը առնելով դիմուս զարկաւ առանձիւ ուժով մը՝ որոն ցատ էն հիմն կը մեռնիմ։

Դաստանորն անմիջապէս Տէրիֆշը բերել տուաւ և մարդուն դիմուն հողակցար իջեցնելուն պատճառը հարցաւց։

Տէրիֆշը պատասխանեց այսպէս։


“ Հողակցար աս մարդուն ըբած երեք հարցումներուն յարմար սկասասխանն էր . վասն զի հիմն ձեր ներկայութեանը կըսէ թէ՝ դիմուն մէջ ցաւ մը ունի, թալ ինքը ցացնէ այդ ցաւին գըշխուն մէջ ո՞ր աեղը ըլլալը՝ ես ալ անոր ցացնեմ Աստուծոյ ուր ըլլալը։”

Երկրորդ, ինչո՞ւ կը գանդատի ինձմէ քեզի, ես ինչ որ ըրի՝ Աստուծոյ գործնէ, զի ես առանց Աստուծոյ կամաց անոր չ'զարկի, ինչպէս որ ինքն ալ կըսէ, ես ինձմէ ի՞նչ իշխանութիւն ունիմ։

Երրորդ, քանի որ ինքն ալ հողէ շնուած է, ի՞նչպէս կրնայ նոյն տարելքին ցաւ մը կըել։”

Հետաքրքիրը մտածելով որ Տէրիֆշն այս խօսքերը ևս երեք հարցմոնց պատասխաններն էին՝ կը դրիէ զայն և ձեռքը կը համրարէ, ներումն ինդը բելով դատուորէն՝ զինքը անհանդիսա ընելուն համար։”

(կան շատ մարդիկ՝ որոց դլուխը մինչեւ քարին չ'զարնուի՝ չեն ուշաբերիր կամ չեն զգաստանար։)



* * * ԾԱՂԲԱՒՄԱՂ * * *

ՊՕՐՍԱՅԻ ՄԵԶ

ի՞նչու նասեր ես և զբայր, չեղե՞ս ծախես.
ահա հետզհետէ դիմելը կը բարձրանան :

— Զգէ՛ բարեկամ , ձգէ , 350 հատ բայ
ոմիս՝ անոնք դոցել կը նոյիս :

— Բայց ի՞նչ խելքով այս միջոցին թուղթ
ծախեցիր .


— Ո՞հ, ձգէ՛, (. . .) ի՞ն հակառակեցոյ , և
մինչև որ 350 կտոր թուղթ ծախեցի՛ խելս աշ
նիծուեցաւ :

— Գոնէ քանի մը դահեկան վնասով դոցէ .

— Ինչո՞ւ դոցեմ , կարելի և հաւանական է
որ վաղն տռաւօտ դիմերը իջնեն , ուստի ես այս
երեկոյ բայ պիտի կենամ :

— Եթէ այդ խելքով երթառ՝ որ մալ բու-
լորովին մերկ պիտի մնաս :





ԳՐԱՀԱՆՈՒԹԻ

Ա Մ Օ Շ Բ ա կ Ա Ն Շ Հ ա կ
Ա Ղ է կ Ե Խ Ի Խ Ի Խ ի

ՆԿԱՐՀԱՆՈՒԿ

թիկ 4

Բ հ ը մ ը լ ք



շատ շատ
շատ շատ
շատ շատ
շատ շատ




ի
մ
ն
է
ի



լ
ե

Թիւ Յ Նկարհանուկը կարզայ այսողէս
« Նառականիլ և շոբար »



ՄԱՀՍ.ԶԴ

Զուարծախօս գինեւպան մը կը խնդրէ իւր
ժառանգորդներէն՝ որ եթէ մեռնի՝ իրեն հա-
մար հաստարակելի մահաղզը վոխամնակ “ այս
ինչ մարդը մեռաւ և յուզարկաւորութիւնը այն
ինչ ժաման պիտի կասարակի ” կարճ ու կո-
կիկ կերպով զբելու՝ հետեւեալ ձեւով գրեն :

(. . .) ԳԻՆԵՊԱՆՆ

“Յետ հինդ ամսեաց կարճատեւ : և տաժա-
նելի հիսանդովթեան՝ երէկ երեկոյ առ Աստու-
ած վախեցաւ ’ի հասակի 96 ամսաց, ’ի խոր տուգ
և ’ի թախիծ համակելով իւր որբացեալ տա-
կառները, շիշերը, դաւաթները, աթոռները,
մանր մանր ողնակները ևայլն ևայլն ևայլն :

Յաճախորդ գինեւմովք և տպառիկ արբողք
բարեկամք կը հրաւիրուին ներկայ դանուիլ յու-
զարկաւորութեան տխուր հանդիսին՝ որ սլիտի
կառարուի վաղը ժամը վեցին ’ի տաճարին Բա-
քոսեան :

Կ'առաջարկէ նաև որ գաղղիարէնն ալ ըստ
արդի սովորութեան սա ձեւով գրուի .

Տ.

“ Պարսն ջակառ գինեպահեան, Տիկին գիւնի ջակառեան, Պարսնայք Շիշք և Պաւաթք գինետունեան, Պարսն Օղի Անխստողեան եւ Եղբարք, Տիկին գօնիոք Անխսարդ ախեան”

Յաւոք ոլոտի կը ծանոցանեն իրենց բարեկամաց ու յաճախորդաց՝ թէ

(. . .) ԳԻՆԵՊԱՆՆ

Հայր Գինետան, Մեծ Հայր Ջակառներու, Հօրեղուցը Շիշերու և Պաւաթներու, Մօրեղբայր մեծ և վոքք Պնակներու, Երէկ խւր մահականացուն կնքեց ՚ի հասակի 96 տարու :

Յուղարկաւորութեան հանդէսը պիտի կատարուի վազը ՚ի տաճարին Բարբուեան :

Երբ զուարճախօս գինեպանին խւր մահազդը այսպէս հրատարակել տալ ուղելուն պատճառը կը հարցնեն՝

— Որովհետեւ, կըսէ, ասիկայ ոչ միայն մահազդդ՝ այլ ամբողջ ընտանիքի մը կանոնաւոր թշւահամարն ալ է, զի խմ ողջ Եղած ատենս շատեր չգիտեն որո՞ւ ազդական, կամ հօրեղբայր և կամ փեսան ըլլալս, մեռնելէս անմիջապէս

ետքը այս ամենիքը մահաղդին միջոցաւ կը յայտնուի . ամեն մարդ հետաքրքրութեամբ կը կարգայ և կը ծանօթանաց թէ մեռնողին և թէ իւրժառանդորդացը . այս ժառանդորդաց պարտապահանջը ալ կարդալով կամ կարդացողէն իւմանալով մահաղդին պարունակութիւնը՝ ժառանդորդաց օձիքը կը բանեն, ովորմիս հանելով մեռնողին և մահաղդը հրատարակողին՝ որոց շնորհիւը կը հասկնաց իւր պարտկանին կարողութեան ասախիճանը : ”

—*—*—*—*—*—

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՐԴԻՒԽՆՔ

Ենթագրելով որ 500 աշակերտ ունեցող վարժարանէ մը տարին հինգ շրջանաւարտք վըկայական ստանան, դպրոցին ուսման շրջանն ալ վեց տարի հաշուելով՝ ընդ տմանը երեսուն շըրշանաւարտ կունենանք վեց տարուան միջոցին . բայց մնացեալ 470 աշակերտք ի՞նչ վկայական ստանալու են .

Պատասխան .

10 Հատ Հանքաղետ . — Հօրը դրականէն
գողցող .

10 “ Ճարտարուեստ . — Քսակահատութեան մէջ .

- 40 Հաստ թուաբան . — Հինդ անգամ հին-
դը կը հաշուէ քասն :
- 20 „ Տնտեսագետ . — Մարդ խարելու
մէջ վարպետ .
- 40 „ Պատկերհան . — Հըմշտակը կը շի-
նէ սատան :
- 40 „ Ճարտառասան . — Լաւ հայհոյաբան :
- 40 „ Վաճառական — Որ կը վաճառէ
հօրը տանը մէջ ինչը որ կան :
- 400 „ Երկարաշոփ . — Փողոցներու լայնքն
ու երկայնութիւնը աղէկ զ իսպով :
- 40 „ Սեղանաւոր . — Մէջ խալքնող հա-
րլուստիթիւն խը հօր :
- 400 „ Բանաստեղծ . Սիրահարական խա-
ղեր շնոր :
- 20 „ Արձանադործ . — Իրիկաւնները
ցեխերու մէջ պատկենը կընէ բան դ ործ :
- 40 „ Ճարտարապետ . — Հօրը տունը
փլյնելուն մէջ վարպետ :
- 40 „ Խրաւագետ . — Դրացւյն հաւը
գողցով :
- 20 „ Երաժիշտ . — Միս, վաշիս, օֆ ըիմ
ֆի երգիչ :
- 5 „ Տրամաբան . — Սեւին ճերմակ՝
ճերմակին սեւ ըսով :

5 Հաստ Պատմադիր . — Աշբդ Ղարիպի
պատմութիւններ զբող :

60 " Բնալոյծ . — Օղիին ծուծը քամող :

20 " Հոգեբան . — Մարդուս հոգին
հանող :

470

ԱԴՐԻԱՆՅՑ ՎԱՐԺԱՐԱՆ

ՆԵՐՆԱՂԵՍ, ԵԹԷ 500 աշակերտուհի ունեցող
վարժարանէ մը հինգ տարուան միջոցին 30 առ
ջանաւորու աշակերտուհիք վկայական ստունան,
միացեալ 470 աշակերտուհիք ի՞նչ վկայական
կ'ստունան .

Պատասխան.

30 Հաստ Ասղնագործ . — Եղբօրը քասակ մը
անդամ՝ շինել չ'կարողացող :

20 " Ճարտարուեատ . — Գիւմնդ ծու
թեան մէջ :

40 " Ցնակեսագետ . — Յ փարոյի ար-
ժեք ունեցող բանին 40
փարայ տաղու վարպետ :

20 " Բանաստեղծ . — Աիբոհարական
նամակներ իսբագրող :

50 " Ցանտիկին . — Ցունը տակնութե-
րայ ընտղ :

30 " Երաժիշտ . — Անպատկառ եղա-
նակներու երդիչ :

50	"	գծաղրիչ . — Խւր գէմքը գծող —
		ներկերով թոնաւորիչ :
40	"	Չեռադործ . — Չեռքէն ամենելին
		չիդար գործ :
50	"	Թուաբան . — Մատուցներովը
		համբող :
100	"	Ճարտասան . — Սիրեմ բայը խո-
		նարհելու մէջ :
20	"	Տրամաբան . — Ծուլութիւնը
		պաշտապանելու մէջ :
20	"	Հոդերան . — Ծնողացն հողին
470		հանող :

ՓՈՐՉԱՆԱԿՈՐ ԿՕՇԻԿՆԵՐ

Բարելոն քաղաքը ծեր մարդ մը կար Ապօւ
Քառէմ անունով, այս մարդը շատ հարստան էր,
այլ խիստ կծծի և ագահ լինելուն՝ խեղճու-
թեամբ կապրէր, սա չափ ըսենք թէ մուրացիկի
մը ունեցած կեանքը ասոր անցուցած կեանքէն
աւելի երջանկօրէն էր. թողոնք հանդերձանքը
որ հին ու հաղարաւմէկ կտորներէ կը բաղկա-
նային, զարմանալի և հետաքրքրական էր տեսնել
խւր կօշիկները, որ բաղմաթիւ կարկտաններով
և հաստ բեւեռներով գամուած ըլլալէն այնչափ

ծանրացած էր՝ որ շատ նեղաւթիւն կը պատճառ էր քալած առենք։ Բարեկանի մէջ ծանր նիւթերու վրայ խօսուած ժամանակ՝ “ Քասէմի կօշիկներուն չափ ծանր է ”, խօսքերը իբր առակ կը գործածուէին։ Օր մը Քասէմ խմանալով որ շուկան խխոս աժան գնով բխրեղեայ անօթնել կը ծախուին՝ աճապարեց զանոնք գնել. քանի մը օրէն խմանալով նաև թէ անուշահոս խզերու վաճառական մը պարականացը ձեռքէն տղատելու համար սախզուած էր ունեցած վարդի ջուրը ծախուին՝ մեր սրասոս առոր վաճառականը Քասէմ անոր ալ կէս գինը վճարելով առառ. և բխրեղեայ անօթներուն մէջ լեցուցած՝ տան գարակին (ըռափ) վրայ շարեց, զանոնք մեծ շահով մը վաճառելու յուսով։ Եւ որովհետեւ քաջացոյս էր թէ պիտի շահէր՝ ուստի որոշեց հանգարտ սրասով լրացնիք մ'երթալ, ուր երկար ժամանակէ ՚ի վեր չեր գացած։ Հանուելու սենեակը խր բարեկամ՝ կարծածներէն մարդ մը տեսաւ որ նոյն պէս լուացակը եկած էր. այս մարդը Քասէմի ըստ, “ բա՛ւ է ալ բարեկամ, վախէ՛ սա կօշիկներդ, բոլոր քաղաքին մէջ՝ առածի կարդ անցեր ես. ”

— Ես ալ ասանկ միաք մը ունիմ, բայց ամոնք ալ տակավն նետուելու բաներ չեն։

Զայս լսելէ ետքը լուացուելու համար բաղ-

նիք մտաւ : Պահ մը ետքը քաղքին դատաւորն
ալ բաղնիք մտաւ, բայց Քասէմ անկէց առաջ ել
նելով հագուեցաւ ու իր կօշիկներուն տեղ նու-
րեր տեսաւ որք դատաւորինն էին . (Հարկ է ը-
սել թէ իրեն հետ խօսող բարեկամը այս խա-
զը կընէր :) Քասէմ կարծելով որ այս նոր կօ-
շիկները իւր այն բարեկամը պարզ եած է՝ ինքն
իրեն շնորհակալութեամբ հաղու շտիէ դուրս
ուրախացած, զի նոր կօշիկ առնելու ծախընչ
աղատեցաւ : Կէս ժամէն դատաւորն ալ բաղնի-
քէն ելուծ կը հագուէր, ծառայք. ՚ի զուրկը վըն-
տուէին նորա կօշիկները . Քասէմի կօշիկներէն
զատ ուրիշ կօշիկ չկար : Ուստի շտա մը դացին
Քասէմը զտան ու բերին . Դատաւորը ուստիկ
զայրացոծ բանապակեց զայն, և Քասէմ ստիպ-
ուեցաւ բանտէն աղատելու համար բաւական
առողջանք տալ : Կօշիկներու երեսէն տեսած պա-
սին ցաւէն՝ զանոնք տարաւ Տիղրիս զետք նե-
տեց որ տանը առջևէն կ'անցնէր : Քանի մը օր
ետքը ձինորսները ուռկան ձգած էին զետք, և
երբ տեսան թէ սովորականէն աւելի ծանրու-
թիւն մ'ունէր՝ մեծ ուրախութեամը ուռկանը
կը քաշէին, բայց անոր մէջ Քասէմի կօշիկները
գտննելուն՝ ստուփիկ զայրացան, զի հասար բեւ-
եռները ուռկանին հիւսուածքը բակ բղիկ ըրեր
էր : Զկնորոք նոյն օրուան բան մը չի շահելուն

և ուռկանին պատռուելուն համար բարկացած՝
կօշիկները քասէմի բաց թողած պատռհաննե-
րէն ներս նետեցին, որ գնաց դարակին վրայ
շարուած բիւրեղեաց անօթները ջարդակոտոր
հանեց ։ Քասէմ իրիկոտն վերտգործին սենե-
կին այս տեսաբանէն կայծակնահար եղած՝ բա-
կըսաւ զիվուն զարնել ու լոլ, հայհայերով կօ-
չիկներուն որ պատճառ եղան իրեն այնչա՞փ վը-
նառելուն ։ ասնց ձեռքէն ազատելու համար ո-
րոշեց տան պարտիզին մէկ անկիւնը տանիլ թա-
զել, հաղիս թէ ոկտեր էր փորել՝ ահա դրացինե-
րէն մին որ երկար ժամանակէ ՚ի վեր թշնամու-
թիւն կը տածէր քասէմի՝ վաղեց զատաւորին
ամբատանեց թէ՝ քասէմ իւր տան պարտիզէն
թադաւորական դանձ զտաւ ։ Այս խօսքը բա-
ւական եղաւ զատաւորին շահասիրութիւնը վա-
ռելու, շուտ մը զինւորներ զրկեց և բերել տը-
ուտ զբասէմ ։ շատ խօսելու առեն չտուին խեղ
ձին, զի իրեն բարեկամ կարծուղներ՝ դործը
տուգանքի կապեցին ։ Դատաւորը ստակները
առնելէ եաքը կօշիկները դարձեալ քասէմի
յանձնեց որպէս զի խերը աեմնէ ։ Քասէմ կօ-
չիկնելն առանց տուն տանելու՝ քաղքէն հեռու
գտնուած ջուրին ակը տարաւնետեց, կարծե-
լով թէ այլեւս անոնց երեսէն բան չ'ողիտի տես-
նէ, բայց բաղդը դեռ չէր կշտացած անոր վեաս

հասցնելէ . ջուրը կօշիկները քշեց տարաւ մինչեւ քաղաք տանող ջուրի ճամբուն խողովակին բերանը, որով քաղգին ջուրը կտրեցաւ :

Ջրայն վերակայտուները շուամը պարտաւորեցան երթալ ասոր պատճառը իմանալ , ու Քառէմի կօշիկները դանելով՝ զանոնք դատաւորին ներկայացացին , որով մեր տղահը բաւական դումոր մ'ալ տուժել պարտաւորեցաւ : Դատաւորը կօշիկները նորին իրեն յանձնեց . Քառէմ այս անդամ միաքը դրաւ զանոնք այրել , բայց որովհեաւ թրջուած էր՝ չորցնելու համար տանիքը աղեւուն դէմ կախեց : Սատանան գեռ չեր կշապացած առ մարդոն հետ ըղբօնելէ , զի տուաջիններին աւելի մեծ զիստ մը պատրաստէր էր :

Դրացւոյն նիկը իւր տիրոջ ասմիքին վրայ ելլելով երբ տեսաւ ող կօշիկներ կամ կախուած որք օղին մէջ կերելացին՝ այս կենդանին բնութեամբ խաղալը սիրելուն ափրոջը ասմիքին Քառէմի տանիքը ցտովեց ու մկատ . կօշիկներուն հետ խաղող . այս խաղալուն ժամանակ՝ կօշիկը նոյն միջոցին տանիք առջեւէն անցնող կնկան մը դլխուն ինկաւ , որ յանկարծակի դալով՝ լեզմա փրթեցաւ : Կնոջ այլը աճապարեց դատաւորին ըողգրել , և կօշիկներուն պատճառած զւան անդարմանելի է ըսելով՝ տուգանք պահան-

Հել : Քասէմ պարտաւորեցաւ առաջիններէ աւելի դրամէ ելնել, զի ինքն պատճառ կը սեղուէր շնկվին կօշիկները փաղոց ձգելուն :

Դատաւորն ստակը առնելով գատախազին յանձննելէ ետքը երբ գարձեալ կօշիկները Քասէմի կը վերադարձնէր՝ սանսրա սաքն ինկած արտասուալից աչօք կաղաչէր որ իրեն օդնութիւն մը ընէ այս անիծեալ կօշիկները անյայտ ընելու համար, վառն զի, կը յաւելուր, քանի որ ասոնք կտն՝ ես ալ մեաստելէ չպիտի աղատիմ :

Այս անգամ դատաստ որը Քասէմի խոնարհ և անկեղծ աղաչանացը զիջաւ, ու հաճեցաւ ազտել զանի փորձանսուոր կօշիկներուն երեսէն տուժելիք դաւմարներէն, խլատելով միանգամյն թէ՝ ալ ես առածի կարգ անցնելու չափ աղահութենէ զգոյշ կենայ, ու պէտք եղած տեղը կարեւորին և վայելուչին համար ծախք ընելէ չի փախչի . մոքէն չի հանէ թէ քանի՞ կօշիկի գին վճարեց այն անիծեալ կօշիկներու երեսէն՝ զոր չուղեց փախել պէտք եղած ժամանակ :

Ահա այսպէս ազատեցաւ Քասէմ տուժելէ, խրառաւած ու զգաստացած, ուխտելով կենացը մէջ ալ ես այս օրինակ աղահութիւն չընել որ իւր սկսական սակլներէն աարարադգաբար բամնուելուն պատճառ եղած էր :

ԳԵՂՋԿՈՒՅԻ ՄԸ


Գիւղացի գեղեցիկ աղջիկ մը իշուն ջոր
խմյնելու համար զայն գիւղէն քիչ մը հեռու
դանուած աղբիւրը տարած տաեն՝ էշը յանկարծ
բանէ մը վախնալով ետ կը փախչի, դոր բոնե-
լու համար խեղճ աղջիկը կ'ստիպուի եաևէն վա-
զել. նոյն միջոյին մարդ մը իրեն գէմ երնելով
բաղկէն կը բոնէ և ո՞ր գիւղէն ըլլալը կը հար-
ցընէ, “ այս ինչ գիւղէն եմ, ” կը պատասխա-
նէ գեղջկուհին, ճամբան շաբանակել ուղելով.

— Ձեր գիւղին մէջ այս ինչ անուն օրիսրդը
կը ճանինա՞ք, կը կրինէ մարդը, զայն ճամբէն
արդիւրավ.

— Այս, կը ճանինամ:

— Ուրեմն զինքը իմ կողմէս այսակէս գըր-
կել և համբուրելինիդ կը իմուրեմ, ըսելով զայն
կը գրկէ, բոյց համբուրելու միջոյին՝ գեղջկուհին
ձեռքը անոր բերնին արդելք դնելով

— Կեցէք, ոլա՛րոն, կեցէք, կըսէ, եթէ կու-
զէք այդ կամբերնիդ շուտ մը օրիորդին խայցնել՝
հաճեցէք էշո գրկել և համբուրել, զի կը տես-
նէք թէնա ինձմէ առաջ գիւղ ովտի հասնի. „
և ուժդնութեամբ մարդը հրելով գրկէն կը
փախչի :



Ի ՄՈՒՆԵՑԻԿՈՒԹԵՆԼ Ի ՎԱՐԺԱՊԵՏՈՒԹԻՒՆ

Ասկերչի լուարճախօս մունետիկ մը լրադրաց աղգերու ոխնակին մէջ « ոյս ինչ զիւղի վարժարանին համար կառավարիչ մը կը վրնալութիւն կոհացոց ամսականաւ,, խօսքերը կարդալուն պէս՝ կարծելով թէ ըստ նախնի գը ըստթեան զիւրաւ պաշտօնի պիտի անցնի՝ շունջը ուղղակի նոյն զիւղի թաղական խորհրդարանը կառնէ և ինքվինքը կառավարչութեան ընտրելի կառաջարկէ .

Հագարաբածու մը ըստ օրինի կ'սկսի զինքը հարցուքնել .

— Քերականութիւն զիտէք.

— Բատ բառականին .

— Բնասանիք բառը ի՞նչ մասունք բանի է .

— Չայնարկութիւն .

— Ինչէ՞ն .

— Զի երբ գիշեր մը դառարկ ձեռամբ տուն երթամբ՝ մեծ ու պղափկ կ'սկսին ձայնարկել :

— Վարժապետն ի՞նչ մասունք բանի է .

— Առաջ գոյական էր, բայց ետքը հարկեցուցիչ պատճառներ զայն ածականի վերածեցին

— Առանկ բան կըլո՞յ .

— Ինչո՞ւ չըլլար, ամսագլուխը օր մը անցինեւ լէ ետքը ամսական չառնող վարժապետը մինչև լոյս հաւկիթ կտծէ, ասիկայ կենդանի օրինակ ներով կրնամ հասաւատել.

— Դոք ի՞նչ պաշտօն կրնաք վարել.

— Կառավարչութիւնն .

— Բմբոստ գանուող աշտկերտը ի՞նչ դըրութեամբ պիտի զգ ասաւացնէք.

— Արդի հրել մշաել, երբեմն կամառել ու հայհցելու դրութեամբ քանի որ հիմայ ծեծը վերցած է.

— Օ՛, այդ չեղաւ . ատոնք բորբալոստթեան դարձն մնայած են.

— Աշակերտներս ալ քաղաքավարեալ զաւկնել չեն ա՛.

Հոդաբարձուն լնկելոցը հետ ակնարկ մը փոխանակելէ ետքը.

— Վկայական ունիք .

— Ի՞նչ վկայական .

— Զեր կարողութեանը . . .


— Եթէ կարողութիւնս տեղը ըլլար՝ վարժապետութիւնը ի՞նչ պիտի ընէի, հետեւաբար վկայականի պէտք չեմ տեսներ .

— Ներեցէք, մեր հարցուցածը այդ մտօք չէ մենք կուզենք այդ վկայականնէն հասկնալ ձեր վիճակը և . . .

— Բայց իմ վիճակիս վկայն ես եմ, ուրիշն հարյունելու ի՞նչ հարկ կոյ :

— Բայց բարեկամ, դոք մեր ըստածը չէք հասկնար ըստ արդի դրառթեան պարտիք ՚ի ձեռին ոնենալ

— Ես ձեզի բան մը ըսկ՞մ տեա՛րք, քանի որ հիմայ ձեւերը փոխուեր են, իմ զ ործիս ամեւ նեւին չալիտի գա այս պաշտօնը, զի առակաւին զործի չոկած որ այսշափ քրտմեցայ, պաշտօնի զ-ըստիս անցնելչս ետքը տրդեօք որչո՞վ ոլիտի քրանկմ, նա մանաւանդ ամսագլուխներուն . ուստի ծառայ եմ : „ Եւ մեկնեցաւ :



Միլտոմիլի կը կը հարցյնեն թէ «ամեն երկը օրէնք կը ներեն 14 տարեկան տղու արքացական գահը բազմելուն, բայց ի՞նչու այդ ասրիքն ունեցող տղոց ամուսնանալուն չեն թոյլատիեր»

— Որովհետեւ, երկիր մը կառավարելը կին մը կառավարելէն շատ դիւրին է . կը պատասխանէ :

ԶԵԿՈՅՑ

Մինչեւ ցարդ ՀՆՉԱԿԻ հանելուկաց նկարներն առանց տեղափոխնելու հրատարակելուս պատճառը՝ Ընթերցողաց շատերուն գաղափար մը տալ էր քէ՝ այս տեսակ նկարները ի՞նչպէս պէտք էր

կարդալ, բայց այսունիտես Եւրոպական հանդեսներու պէս մենք այ նկարները տեղափոխելով պէտի հրատարակենք :

Խրաբանչխոր բուռյն Նկարհանուկը առաջին անգամ լուծողը՝ մեկ հատոր Հ Ն Զ Ա Կ նուեր պիտի ընդունի :

Ն Ա Ա Ր Հ Ա Ն ՈՒ Կ
ԹԻՒ Յ ՊԱՐՄԱԿԱԳՐ



Թիւ յակար մի կարդար կանոն է պիտի
« Բնուրինը չը զիսցաւուն կարդար ու կանոն է պիտի
Յ Ն Զ Ա Կ Պարմակագրութեան կամ Եւրոպական հանդեսներու պիտի
առաջին ամպան պահանջին . »



Ա.Ռ ՀԵՂԱԿ

Հնչէ՛ դու , իմս Հնչակ ,
Չայնիկդ է անուշակ ,
Չայն սուր առ . Հայս համայն
Ի լուր ճշմարտուքեան :

Հնչէ՛ դու , ո՞վ իմս Հնչակ ,
Աշխարհս է անփառունակ ,
Ուր չարք ընդ միշտ խաղան առա՞դ
Դեր անամօր բարեոյն ՚ի նուադ :

Հնչէ՛ ո՞վ դու , ո՞վ դու , իմս Հնչակ ,
Ի կարգ բերել նարուստն առ . աղքատ ,
Ի կարգ բերել տգեսն առ . զիտուն ,
Եւ տալ մարդուն բուն երջանկուքին :

Հնչէ՛ , ո՞վ դու , իմս Հնչող
Սիրուն ծայնիդ կամք լսոդ ,
Երջանկուքին կուզէ աշխարհ
Եւ ոչ երբէք ցաւ ու աշխար :


Առակախոս
ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ

ԱՊԱՌԻԿ ԻՒԴԱԳԻՆ

Միմիայն անուննին Եկեղեցեաց մէջ աւագ Հինդշաբթի օրը կտրտացուելու համար իւղագին դրսող և մինչև յաւխտեան աղդասիրաբար չվճարել ուխտող բարեպաշտօն և օրինակելի անձանց ցանկն է հետեւեալը, որ արձանադրութենէ մը խնամօք քաղուած է.

- ,0005 Հօխա Մեծապատիւ Առաւ վախաւ մի .
- ,0008 " Ամն բարեպաշտօն քաակահատ .
- ,0005 " Անուանի ուսող ուրացող մի .
- ,0003 " Կարծեցեալ հարուստ մի ծակ-
գրան .
- ,0004 " Մեծապատիւ ճշմարտախօս մի .
(իմն' ստախօս)
- ,0003 " Կարծապատիւ անկուտի մի .
- ,0005 " Փոքրապատիւ ոմն բարեպաշտօն
վառասէր .
- ,0005 " Միջակապատիւ անունը կոյ լնկը
չկայ անարծաթ ոմն
- ,0004 " Կլասեբապատիւ տուած ասենը
վրայ առնող սարուկ մի .
- ,0002 " Ի դիմայ անկուտի ընկերութեան
դըսամապահն .
- ,0008 " Բարեպաշտօն և օրինակելի խա-
ղամուլ մի անակործան .

,0004 „ Խօսքէ չփախչող՝ վճարելէ փախ-
չող Ստուերապատիւ պճոթկան մի
,0004 „ Գիւղիս մոքրախօս ջրամնիլիր եղբորք.
,00057 գումարին Է՞ ՑՇ հարիւր հաղարերորդ։
Մաղթենք որ Տէրը այսպիսի բարեպաշտ-
ներուն խիստն ու ամօթը ճանչելու համար կու-
րացեալ աչքերնին բանայ և ամրացեալ երեսնին
կակղացնէ. ամէն :



ԵՐԿՈՒ ՔՈՅՑԵՐ

Տան մը մէջ ասղնաղ ործոթեամբ ապրուող
երկու քոյրեր կը բնակէին որք տարին մէկ կամ
երկու անգամ Եկեղեցի երթալու սովորութիւնն
ունէին . ասոնց մէ մին վերջերս օր մը Եկեղե-
ցի կ'երթայ, որ նոր եկող վարդապետ մը առա-
ջին անգամ քարող ոլիսի խօսէր. յետ աւարտ-
ման Եկեղեցւոյ երբ ներմեռանդուհին կը վերա-
գառնայ 'ի տուն՝ մինչեւ այն ատեն խը դա-
լըստեանը անհամբեր սպասող քոյրը հետաքրք-
րութեամբ կ'սկսի դինքը հարցաքննել այսպէս.

- Շատ բազմութիւն կա՞ր.
- Բաւականէն աւելիւ
- Մեր ճանչւորներէն որո՞նք կային.
- Այսինչին կինը, Այսինչին քոյրը, Միջա-

կէսենց հարսը, Ստորակէտենց մօրաքոյրը, Շէշ-
տենց հօրաքոյրը և . . .

— Ի՞նչ էին հագած:

— Ամենքն ալ վերջին նորաձեւութեանց
համեմատ շըջազդեստաներ հաղած էին, իրենց
մէջ մինակ ես կայի անցեալ տարուան մօտայի
շըջազդ եստովս, և ամօթէս ինչ ըլլալս չը դիտ-
ցայ. ասկէց զատ, Տողադարձենց հարսին հագած
շըջազդեստ ու գլխարկը դիտելէ չի կատացայ,
բերմիս ջուրերը վազեց:

— Ի՞նչ կըսես, Տողադարձենց հա՞րսն ալ
եկած էր, զարմանալի՞ բան, բայց շտառնց էր որ
ատանկ բան մը ըրած չէր:

— Անշուշտ այն ատենտատն մօտային համե-
մատ շըջազդեստ և գլխարկ մը չունենալէն չէ
կըսած դալ:

— Ո՞ւ ատեն եկաւ.

— Հազիւ թէ ես ծնրադրելու մատօք գլու-
խըս սանկ կէս մը կը ծուէի, զի ինչպէս որ գի-
տես՝ Քօրսէն կ'արդիլէ զմեղ ծնրադրելէ, և
գլխարկնուս վրայի զարդերը չաւրելու համար
կ'ստիտուինք զդուշանալ երկիրապատանելէ, այն
միջոցին ահա մօտէս ոտնաձայն մը առնելով՝
նայեցայ որ Տողադարձենց հարսն էր եկողը:

— Գլխարկը քանինո՞ց բան էր.

— Առ նուազն ոսկի ու կէս կ'արժէր :

— Երջաղդ ե՞սոր.

— Քիչէն քիչ կանդ ունք 23հոց ընտիր մետաքսեղէն մ'էր, բայց իմ աչքս գլխարկին վրայ մնաց :

— Զբոհ*ս մենք չպիտի կարենանք մեյ մէկ հատ առնել .

— Աս ի՞նչ խօսք է քոյլը իմ, ան հարուստ ըլլազովք առնելին ետքը՝ մենք ալ մեր աղքատոթեամբը երեք ամիս դիշեր և ցերեկ ակունքին սեղմելով անոր առոր կորը կը կարենիք՝ և իէս ժամանան մէջ կընոնք հատ մը առնել, պոմի հարուստներուն հաւասարած կըլլամբ, և միթէ մեր ուղածն ալ աս չէ :

— Ե՛հ, առանկ կընենք : ինքնենք ալ հո՞ն էին :

— Այս, բայց դարձեալ մորայկանի պէս սանկ պարզ շիջաղդ եսաներ հաղ ոծ էին, ադամանդ եսյ ծանրագին օղեր, մասանիներ և ապարանջաններու մէջ ալ կը խեղդու էին . ես քեզի բան մը ըստ*մ քոյլը իմ , անսպասաճառ սա ինքենց աղջիկները խենթ են, որ պարզ բաներ հաղնելով՝ մօտայի համար վատնելիք դրամնին ադամանդներու կուտան, որոց թշնամին շատ է, մինչդեռ մենք մեր դրամները դաղցու ելէ երակիւդ չունեցող բաներու համար կը վասնենք ,

ասկէց զատ՝ էրիկ մարդոց նման միշտ կը ծըն-
բագրեն և երկիրպաղութիւն կընեն .

— Վասն զի , քիչ մը առաջ քու լսածիդ-
պէս՝ Քօռսէ չունենալնուն համար ծնրադրելէ
չեն արդիլուիր , Մջազդեստնին ալ ծանրագին
մետաքսեղէն մը չէ որ Երկիրպաղունելու համար
ծուած ատեննին ծալքերը աւրելու . Երկիւողը
ունենան :

— Այդ խօսքդ շատ ճշմարիս է .

— Բոլորավին ալ մնոցայ հարցնել թէ քա-
րողը ի՞նչպէս էր .

— Ա՛հ , ինչե՞ր ալ կը հարցնես քո՞յր իմ ,
գոնէ տարին անդամ մը նորածե գլխարկ և շըր-
ջազդեստնելու հոսանքէն բոնուող մը ալ ես
քալողին ուշադրութիւն ընելու ժամանիկ կունե-
նայ , և , խօսքը մէջելնիս՝ իմ Եկեղեցի երթալս
ալ տիմնանց վրայ մօտայի վերջին օրինակները
ուշադրութեամբ գիտելու մոօք չէ՞ր , որպէս զի
մեզի համար շնորհիքներնիս ալ նոյն ձեռով շինենք .
ասկէց զատ , բաւական ատենէ ՚ի վեր Շէշտենց
քոյրը տեսած չէի , քովս գալով քրոջը նշանատու-
քը ետ ընելնուն մաներամասնութիւնքը Երկարօ-
րէն սլատմելէն՝ ալ ժամանակ մնա՞ց արարողու-
թեանց և քարողին ունկնդիր ըլլալու . այն աս-
տիճան աաք վիճաբանութեան մը բռնուած է-
ինք՝ որ եթէ ժամակոչը մեղ մօտենալով “տ' իկ-


նայք, արարողութիւնը վերջացաւ, պիտի մեկ-
նի՞ք, վերնատան դռները պիտի դոցեմ,, „ խօս-
քերը չը էր՝ ոլ դիտէ մենք տակաւին մինչև Ե՞րբ
հնն կենալով պիտի խօսակցէինք :

— Ռւրեմն քո՛յը իմ, ուխտգ ընդունական .

— Քեզ օդնական ինձ աղահապան .

— Ալ պահերնիս խղճերնիս հանդարտեցան :

ՀՆՉԱԿ — ԿԵՐԵՇՔ , „ Եկեղեցասիրութիւն և
Ջերմեւուանդութիւնն ալ տասնկը ըլլալու է, „ ը-
սէ՛ք միտածոյն :



ՄԱԿԴԻԲ

Մակդիբք ի՞նչպէս կը բոշխուին .

— Ըստ ընութեան խրագանիշիւր անհատի :

— Ուրեմն, իր դործը ձգելով ուրիշի դոր-

ծին ետեէ ըլլաղին ի՞նչ մակդիբ կուտան .

— Ոչի՞նչ մարդ :

— Երկու անձանց գաղատուկ խօսած ժամա-
նակ ականջ դնող երբորդի՞ն .

— Անկիլիթ :


— Զը գիտյած բանին վրայ յամառող և
սխալ մեկնութիւններ տուողի՞ն .

— Խմաստակ :

— Առանց վերջը մոտածելու բերնին եկածը
դուրս տուողի՞ն .

— Անխոհեմ :

- Հարանիքին տունը ամօթի մնացողի՞ն .
- Անձարակ :
- Ամեն մարդու խօսքին սյո՛ ըսելով դը-
լուխ խոնարհեցնողի՞ն .
- Կեղծաւոր :
- Ձի հասկյած ու չը գիտդած բանին վրայ
կէս մը լսելով վճիռ արձակողի՞ն .
- Սնմիտ :
- Անարժանորար աղդային պաշտօններու
համար քուէ ստացողի՞ն .
- Կոյրելու մէջ առլուզ :
- Դրամօժիտով աղջիկ վնասուողի՞ն .
- Ծակ զրոյան :
- Կարճատես չըլլալով ակնոց դործա-
ծողի՞ն .
- Հաւկիթ .
- Ժողովներու մէջ շարունակ խօսք կողեմ
ըսողի՞ն .
- Խօսք չի խոցող .
- Իրիկոնները քանի մը դուռ չի դորկած-
իր տանը դուռը զտնել չի կարողացողի՞ն .
- Զբաղեալ մարդ :
- Գյուկան ասովարէպի աշխատաւորները
քաջալելու համար նոյն հրտառակած եր-
կերը աղդասիլապար վարձով կարդացող ու
դարձեալ ետ տուողին ի՞նչ կըսեն .
- Գլխիվայր Տյառնօջաձ , որ թարգմանի
ցածասիրտ :



Խ Ր Ա Տ

Պարզամիտ գիւղայի մը որ տուաջին անդամ
քաղաք մտած եւ ճամբուն երկու կողմը գըտ-
նուած գեղեցիկ շենքերը գիտելով գէպ՚ի պահ-
գոկ կը յառաջանար՝ յանկարծ խիստ մօտէն
իւշւն ձայն մը առնելուն՝ կը վախնայ, և ինչ
ըլլալը հասկնալու համար երբ ետքն կը դառ-
նայ՝ թիմեղեաց մնառակ մը շաղկած մարդ մը կը
տեսնէ, որ իւշւն ձայնը կրկնելով կանցնի կ'եր
թայ : Գեղջուկը, “թերեւս ոյս մարդը ճամբայ
բանալ տալու համար ասանկ ձայն մը կը հանէ”,
կըսէ մոտովի՞ ու ճամբան կը շարունակէ . քիչ մը
յառաջանալէ ետքը ականջին տակէն տաստ շի՛,
ձայն մը կանցնի, “ անշոշտ սաղ երտւ երամակ
մ'է եկողը, ” կը կրկնէ և մէկ կողմ քաշուելուն՝
կը տեսնէ թէ կաշխապատ զամբիւդ մը շաղկած
մարդ մը առանց ոտնաձայնի կրակի պէս կանց-
նի քովէն . “ արդեօք ոյս մարդիկը խե՞նթ են
ի՞նչ են որ ասանկ անճոռնի և սորապիեցոցիչ
ձայներով մարդը յանկարծակիի կը բերեն, ”
խօսքերը մասուալով պանդոկ կը մտնէ և պահ-
գոկապետէն նոյն ձայներուն բացատրութիւնը
կը խնդրէ :

Պանդոկապետը քմծիծաղով մը կըսէ գիւ-
ղացւոյն .

— զե՛ղջկո կո, մեր քաղաքը ձեր զիւղին
չի նմանիր . ճամբան դացած ժամանակդ սյդ-
պիսի ձայներէ չի վտիհնալու համար ատոնց մէկ
քանիին նշանակո թխնները քեզ իմացնելու եմ,
ուստի մտիկ ըրէ .

« Ի՞ւ ՀՀ ն, ձայնն որ առնես՝ չի կարծես թէ
մէկը վտիցնելու համար սյդ ձայնը կը հանեն,
այլ շրջան ծխալսաճառը հասկցիր, որ իր թիւ-
թեղեայ խանութը շալկած կը պտղատի .

« Թի՞ ի՞ ի՞ հ, մի՞ ի՞ ի՞ հ, զի՞ ի՞ ի՞ հֆ, երեք կան-
գուն երկայնութեամբ ձայն մը որ լսես՝ մի կար-
ծեր թէ անուշադրութեամբ մէկու մը սորին
կոշտին վրայ կոխուած է, որ որտին ցաւէն քիթն
ու բերանը ծռմուելով առանկ ձայն մը կը հա-
նէ . շրջուն կերպառավաճառին (բռումաթէփթի)՝
ձայնն է այն, որոյ խանութը վորմն ՚ի վորմն կը
տանին ձիեր կամ էշեր :

« Յանկարծ ականջլու խիստ մօտէն սսա՞շի
ձայն մը որ անցնի՝ չըսես թէ սորերու երամակ
մ'է եկողը, շրջուն գտակալաճառն է այն, (գիւ-
ճի) սա իր կաշխապատ խանութը շալկած այն-
պիսի աճապարանօք կը քայլէ՝ զոր դուն աշ-
խարհի կործանման դուժաբեր սուրհանդակը
կը կարծես :

« Յառռռռա՞ջ, պոռացող ձայնէն յառաջ
քալեցէք չի հասկնաս , աճուրդի մանետիկ մէ

այն որ ձեռքն ունեցած ասլրանկը վաճառելու
համար աստ անդ կը վաղվռաէ միշտ կրկնելով՝
յառռռռռա՞չ.

“ Ցուտու՛թ, տուտու՛թ, տուտու՛լ՛լ՛թ,
ձայնէն յանկարծակիլի: մի դար, հանրակառքն է
որ կանյնի, միայն թէ անոր առաջնորդողին ա-
քացին կամ ձեռքի դաւազանը չի ճաշակելու
համար անմիջապէս ճամբադ փոխելու ես, այ-
սինքն հանրակառքի ճամբուն վրայ գտնուելու
չես որ հիւանդանոյ՝ և կամ մինչև իսկ անդին
աշխարհ ճամբորդել չստիպուիս :

“ Ահա այս մէկ քանի օրինակներէս սա հաս-
կըցնել կուղեմ թէ՝ այսուհետեւ ճամբան դա-
ցած ատենդ այս և ասոնց նուան ձայներէ չի
վախնաս, և դիւղական փողոցներու մէջ որտուել-
ներուդ պէս քաղաքաց պողոսանելու մէջ ալ
դանդաղ դանդաղ չի քայլես, որպէս զի ասդիս
անդին չի հրմչակուիս : ”



ՅՈՐԴՈՐԱՆՔ

Ինձ նայէ՛ մայր իմ, ալ ևս միաքս դրի որ
ամուսնանամ. ուստի

— Հա՛հ, հա՛հ, հա՛հ, կեցիր քիչ մը լինդամ:
— Առ ի՞նչ ըսել է.

- Ըսել է թէ ինչի՞դ վստահերով կ'եղես աշմուսնանալ, նախ և առաջ տուն մը չունիս :
- Խնդիրը տու՞ն մը ունենալուն վրայ է.
- Ոչ, որիշ բաներ ալ կան՝ բայց ամենէն առաջ գոնք տան մը ունենալու ես դաւակս որ ...
- Ես կարդուելիս եռքը տուն ալ պիտի ունենամ խանութ ալ :
- Եւ փառք յատ խոեանս ամեն. ըսել է որ դրամօժիառով աղջիկ մը առնել կուզես .
- Ամենեւի՞ նո
- Ապա ուրեմն ի՞նչպէս պիտի կարենաս տան և խանութի աէք ըլլալ.
- Մաիկ ըրէ որ ըսեմ, ես կուզեմ ունենալ սցնալիսի կին մը՝ որ հոդ չէ եթէ զեղեցիկ ըլլայ, հոդ չէ նաև եթէ տարիքատ ալ ըլլայ, բաւ է որ հայրը ունեւոր ըլլայ, տուն տեղ ունենայ, և ամենէն աւելին՝ ամօժիած ընտանիք մը, երկիւզած մարդիկ ըլլան. այս ամեն յատկութիւնները ունեցող Պ. վերջակէտին դստերը հետ կուզեմ ամսւանանալ :
- Տեսած ես օրիորդը .
- Օրիորդը տեսմերու ովէտք մը չունիմ, իմ հասկնալիքս հօքը վիճակն էր, և անկեց ալ լիովի տեղեկութիւն տռի . կարծեմ դու ալ կը ճանչնաս այդ ընտանիքը .
- Այս, բայց օրիորդը բաւականէն աւելի ցորենադոյն է .

— Հոդ չէ, կանանաց գեմքերնին ներկելու
օրէնքը գործադրել սկսելնէն ՚ի վեր՝ ցորենա-
գոյնը Անթիդըի կարդն անցաւ :

— Բայց քիչ մը հասակը կարճ է .

— Այդ ալ հոդ չէ, հագուստին համար շատ
կերպասեղէն չերթար :

— Կըսեն թէ աչքին մէկը սանկ քիչ մը ծուռ
կը նայի :

— Ես ալ անոր շխտակ նայերու չեմ ա' .

— Խնդարու ատեն ակռաները դուրս կիյնան
եղեր :

— Մենք ալ զինքը խնդացնելու չենք որ ակ-
ռաները դուրս իյնան :

— Կըսեն նաև թէ կարճատես ըլլալուն՝ հե-
ռուն չի տեսնար .

— Հեռուն տեսնողն ալ արդէն մեր գործին
չի գար :

— Լեզուն ալ քիչ մը ծանր է եղեր .

— Աս ալ աղէկ, սա առ նա առ ըսելիքները
չի հասկնալու կը զարնենք :

— Բայց զա՛ւակս, ի՞նչ պէս պիտի կարենաս
զինքը պահել, քանի որ

— Մայրիկ, ես տուն փեսայ պիտի երթամ,
որով տան վարձք տալէ , նա մանաւանդ ծախս
ընելէ պիտի աղատիմ . ասոր համար էր որ հայրը
ունեւոր ըլլայ ըսի :

— Ո՞հ, տուն վերաց ալ չեն ընդունիր զքերգ։
— Ինչո՞ւ .

— Վասն զի, երեսիդ ըսել չըլլայ՝ քեզի պէս
անկուտի մը որ դրամօժիտ չուզելով տուն վե-
ռաց երթալ կուզէ՝ դարձեալ դրամօժիտ առած
կը համարուի :

— Ինչէ՞ն .

— Հաշիւը ճիշդ է զաւակս, դրամօժիտը առ-
նելով՝ առան մը պիտի վարձէիր, չըսեմ թէ առ-
նէիր, կնոջդ պէտքերը պիտի հոգայիր ժամա-
նակի մը համար, զի ձեռքդ ունեցած դրամի
հասնելուն սկս՝ առնելիքներդ ալ կը հասնին .
բայց տուն վերաց երթալովդ առանձին տան
տիրոջ մը պէս ամեն ծախսեր քու վրադ չի մնար,
այս հաշիւները հիմաց ամեն մարդ դիտէ, առոր
համար կըսեմ թէ պարապակ տեղը մի հոգնիր :

— Բայց մայր իմ, ամեն խօսքերուո առջեւ
պատ կը քաշես .

— Ճշմարտութիւնն է որ կը խօստովանիմ
զաւակս, զի կը տեսնեմ թէ իւր աստիճանէն
վեր կին առնողը անպատճառ հանդստութիւնը
կը կորսնցնէ . ուստի քաջ դիտեմ թէ դուն ալ
քիչ օրէն հանդստութիւնդ կորսնցնելով՝ պիտի
սկսիս իմ գլուխս ալ ցաւցնել .

— Ուրեմն ի՞նչ լնեմ .

— Աշխատէ՛ քու աստիճանիդ համեմատ կին


մը առնուլ, որ աստիճանէդ վեր եղողին նման
պահանջներով բեռնաւորեալ չի գալէն ՚ի զատ՝
Տէր մի արասցէ ձախորդութեան մը հանգիստած
ատենդ քու յաւակից և միսիմարիչդ կըլլայ,
իսկ չըլլայ ալ նէ՝ դոնէ միւսին նման այդ նեղ
կացութեանդ մէջնցին իւրանհատնում կարծած
գրամօժմին հաշիւը յառաջ չի քշեր որ դքեղ բու-
լորովին շուարեցնէ :

— Աղէկ կըսես մայր իմ, բայց եթէ ես չեմ
կարտղ այս վիճակիս մէջ կին մը պահել՝ չամուս-
նանա՞լ դատապարտուելու եմ, զի կաշխատիմ՝
բայց քիչ կը շահիմ.

— Համբերելու է զաւակս, միթէ քալելդ-
դժուարացնող հիւանդ վիճկիդ մէջ կընսա՞ս
ուք ենել վաղել, եթէ անհամբերութեամբ
այդպիսի անխոհեմութիւն մը լնես՝ հիւանդու-
թիւնդ կը կրնապատկի և դու աւելի կը տան-
ջակս, ամուսնանալն ալ ճիշդ ասոր պէս է :


— Ո՛հ, այդ համբերութիւնն խիստ դառն է
մայր իմ.

— Ճշմարիտ է զաւակս, բայց պարտիս դիտ-
նալթէ համբերութեան ծառին արմատը որչափ
որ դառն ըլլայ՝ նորա պառւզը այնքան քաղցրա-
համ կըլլայ, իսկ անհամբերութեան ծառին պը-
տուզը թէե ՚ի սկզբան քաղցրահամ կ'երեւի՝ այլ
ԽԻՍՏ ԴԱՅՆ ըլլալը շաւտ մը կը հասկցուի :




Ն Կ Ա Ր Հ Ա Ն Ո Ւ Կ
[Պ Ա Ր Ա Ր Ա Ր]

Թ Ի Ւ 6



Թիւ օ Նկարհանուկը անսխալ կարգացին
Տեարք Ա. Գաբրիէլ Գէորգեան. Բ. Տիգրան Էօլ-
րամաճեան. Գ. Արշակ Քէրէստէճեան. Դ. Սեղրաք
Խ. Քիւլհանճեան :



« Ա Յ Ո Ւ Բ Ա Բ Գ Ե Վ Ա Մ Ա Ր Հ Ա Ն Ո Ւ Կ Կ Ա Ր Ա Ր Ա Ր
Փ Ի Ւ 6 Ա Յ Ո Ւ Բ Ա Բ Գ Ե Վ Ա Մ Ա Ր Հ Ա Ն Ո Ւ Կ Կ Ա Ր Ա Ր Ա Ր »



ԽՈՍՑՈՎԱՆՈՒԹԻՒՆ

ՄԵԴՅՔ ԾԱՆՐԱԲԵՌՆԵԱԼ ՕՂԻ ԲԱՐՈՍԵԱՆԻ
Ի ՏԱԿԱՌԻ

Մինչ լըոթիկ մընջիկ Օղին ՚ի տակառ,
Անարգ հաճոյից պատրաստէր պաշար,
Անպատում բերկրէր հոգով կարողին,
Խոստովան լիներ ո՞չ անձամբ անձին .
« Ի՞չ որ կամեցայ , ինչ որ ըստ ես՝
Օխ , եղեւ այնպէս » :

« Կամեցայ լինել ընդ միշտ ազդեցիկ՝
Երբեւ ըգնոցի մի ջնաւշխարհիկ ,
Իշխել ցանկացայ փոքր , և մեծի ,
Առջն մեծատան մինչ խոկ տընանկի .
Զի նոցա մէջ միշտ շրջիմ պարզերես ,
Օխ , եղեւ այնպէս » :


« Ասացի՝ շատէր ինձ գերի ըլլան ,
Ես նոցա կենաց եւ մահուան իշխան .
Հաճոյիցս համար տաց ունանց հրաման
Ըսպաննել զիրար մահուամբ զանազան ,
Եւ կամ գեր խոցել ՚ի հարուած պէս պէս ,
Օխ , եղեւ այնպէս » :

« Ճսի որ դընեն ծունըք իմ առջեւ,
Սըրտով եւ նոգով միշտ փարին զինեւ .
Որպէս զի ձօնեմ նոցա մահաղեղ,
Անժամ յափշտակեմ հաճոյս սիրագեղ .
Ընտաճիք նոցա հրածին դառնապէս ,
Օխ , եղեւ այնպէս » :

« Յանցաւոր , դանիճ , գող եւ մարդասպան
Բիւրաւոր զերիս եւ ծառայս ըլլան ,
Որք բազմաց ազդեն դող , սարսափ եւ վիշտ
Ու հաճոյք առքեն անխիղճ սրտիս միշտ .
Կամեցայ այսպէս , ասոցի այսպէս ,
Օխ , եղեւ այնպէս » :

« Խոստովանիմ թէ կեանքն չի իմ սրազեւ ,
Այ երք կամին զայն բառնամ արդարեւ .
Ծառայրս տուժեն՝ ես կամ ապահով
Զոներուա վրայ միշտ ծիծաղերով .
Ո՛վ երջանկուրեանս , յուսացի այսպէս ,
Օխ , եղեւ այնպէս » :

« Մարդըն Փըրայ թէ և մի մեծ եակ ,
Մինչդեռ ինեւ է սորուկ եւ անարգ .
Ո՞ն , թէ ունեի հանճար եւ հոգի ,
Ինչէր կընեի , ինչէր գործէի .
Այսպէս հանապազ կամին պարզապէս ,
Վախ , չըլլար այնպէս » :



Վ Ա Ճ Ա Ր Ե Ա Լ Ա Մ Ո Ւ Ս Ի Ն Ք

«Առաջ կ'ուզէին Պսակ՝
Հիմա կը պոռան Փսակ».

Միեւնոյն վարժարանի մէջ ուսման պարագան երկու բարեկամ. օրիորդներէ մին տակէ երեք տարի առաջ այնինչ զիւղը հարս կ'երթայ, երկրորդն ալ անցեալները դարձեալ նոյն զիւղը իւր բարեկամուհւոյն գտնուած փողոցը և անոր բնակած տանը դէմի տունը հարս կ'երթայ. երր այս վերջինը օր մը պատառհամը նստած փողոցին տուները աջքէ կ'անցնէր՝ գիմացի տան պատռհամին տուջե իւր հին բարեկամուհին տեսնելով՝ ուրախութեամբ կը բարեւէ զոյն և կ'սկսին խօսակցիլ այսպէս.

— Ո՞հ, ի՞նչ բարեբազդութիւն սիրելի բարեկամուհիս, որ զքեղ հոս մեզի դրացի կը զըտնեմ.

— Ո՞հ, ես ալ սրչա՛փ ուրախ եմ մեր փողոցը դալերնուգ համար, այսուհետեւ վարժարան գացած ատեննուս պէս պիտի կարենանք երարու հետ տեսնուիլ, այնպէս չէ.

— Ամենայն սիրով:

— Դուն քուկինդ քանիի՞ առիր.

— Չորս հաղարի. դուն քոնիի՞ առիր.

— Ութը հաղարի :
 — Բայց մենք այն առևնելը խմայանք որ
 հինգ հաղարի առեր ես .

— Ճշմարիտ է, թէս առաջ հինգ հաղար
 համբեցի, բայց առևանանալէս տարի մը եռթքը
 հայրս մեռնելով՝ անկէ ինձ ժառանդ մնացած
 երեք հաղարն ալ իբեն տուի, որով ութը հա-
 ղարի առըստանք եղաւ ինձի :

— Ե՛ նչպէս, դ ոնէ տուած ստակու կարժէ :

— Ոչ, քոյք իմ, ոչ, ես խարուեցաց, հայրս
 մայրս զիս այրեցին, բայց զանոնք ալ չեմ մե-
 զաղ բեր, իրենց ազիտութեամբը՝ անպիսան
 միջնորդ ու հեաց ճարասանօրէն թափած լեզու-
 ներէն խարուեցան որք կ'արժէ կ'արժէ կըսէին,
 այլ աւազ, ոչ թէ ութը հաղար դահեկան՝ ու-
 թը հաղար վարայ ալ չարժեր եղեր . տաենօք
 ծնողք այնչափ ստակով աղասիանդ կառնեն ե-
 ղեր իրենց աղջկանը, հիմա այն ստակով անպի-
 տան մարդ մը կառնեն իրենց զաւկին, որպէս զի
 անոր դլխոն փորձանք ըլլայ :

— Ո՞հ, արդեօք իմ առածս ալ չորս հա-
 ղար կարժէ, ապա թէ ոչ՝ մենք ալ ստակնիս ծու-
 վը նետած պիտի ըլլանք :

— Աստուած տայ որ խարուած զլլաս : Ա-
 նունը լի նչ դրիբ :

ՀՅԱՅԻՆ ԱՅՐԱՎԱՐԱԳԻ ԱՄԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԱՐԱԳԻ ԽԱՐԱՐԱԳԻ

— Աղ ի՞նչ ըսել է, արդէն անամուն էր
որ անուն դնեմ։

— Միտքս չի հասկցար, կեցիր որ ըսեմ,
մենք հիմոյ զիրենք առջի անունով չենք կանչեր,
զրո օրինակ, տիկին Միջակէտ խը ամուսնոյն աշ-
նոնը 3000 դրամ է . . տիկին ջողադարձ ալ
7000 կըսէ էրկանը, ես ալ խմ չըլալուխ անու-
նը 8000 դահեկան դրամ եմ։

— Ցէր ոգորմեա, ասանկ անո՞ւն կըլլայ .

— Ինչո՞ւ չըլլար, եթէ քուկդ ալ տուած
սաւկդ կարծէ՝ անունը մի փոխեր և հետք պիրով
վարուէ, խակ եթէ չարժեր՝ մեզի պէս քանիփի որ
տուիր այն անունովը կանչէ, գուն ալ չորս հա-
զար կանչէ, և անշոշտ եմ թէ քիչ ատենէն պի-
տի ստիապուխ զինքը այս անունով կոչելու երբ
տուած ստուկդ հատնի և իր քու վասդ ունեցած
սէրը պաղի .


— Բայց ասանկ անուն տալ կըլլայ իւ-
բենց .

— Այս՛, քոյր խմ, մեզի համար տոկէ ուրիշ
ի՞նչ միսկթարութիւն կըլլայ, սասակը եւել եւեւ-
լօք մանաւանդ սակի ըլլալով կուտանք մէկ մէկ
ամուսին կառնենք, վերջը ծախել որ ուզենք
կուտ մի տուող չըլլար . հիմոյ, ես որ սա իմինս
8000ի տուած եմ, հինգ հարիւր դահեկանի
աչքս կը դոցեմ կուտամ, բայց աւնովը մէկ է։

Դրացի տան աղան որ պատուհանին առջեւ
այս երկու խօսող ամիկններէն չի տեսնուելու
կերպով իւր մօրը հետ նստեր սոյն խօսակշութեան ունկնդիր կըլլար , մօրը դառնալով ըստ :

— Հիմա մայրիկի, սա հարիւր սսկիսով զըստած աղջիկդ եթէ առնեմ , ա՞ն ալ ինձի համար արդեօք ասաննկ խօսքեր պիտի ընէ , ա՞ն ալ խմ անունս 100 պիտի դնէ , ա՞ն ալ տասը հազար դահեկանի առի պիտի ըսէ .

— Խե՞նթ , պատասխանեց մայրը , դուն ըստակ առնելդ նայէ , կնիկդ քեզի համար ինչ կուզէ նէ թող ան ըսէ , աշխարքով է հիմա զըստուզելը , շատ քիչ կոյ չուզող , առաջ քեզի պէտերը կուզէին թէ գլուխնին անցնի պասկ , իսկ հիմա՝ ձեռունին բացած կը պոռան քսա՞կ :




ԾԱՆԾԱՂԱՄԻՑ ՄԲ

Զատկի առվժիւ ծանծաղամիտ երիտասարդ մը իւր սիրուհւոյն սակեզօծեալ հաւկիթ մը նըւիրելու պահունց

— Կը ինդրեմ աղնիւ օրիորդ , կըսէ , որ բարեհաճէք Զատկի առվժիւ սոյն գուզնաքեայ նուէրս ընդու

Օրիորդին հետեւեալ պատասխանէն՝ պարոնին խօսքերը բերանել կը մնան.

— Ո՞հ, ներկեցէք սլա՛րոն, ես երկուքդ մէշ կանց չեմ կլնար մնանել:




ՏԱՊԱՆԱԳԻՐ

Չեռագիր հին երդարանէ մը ընդօրինակեալ հետեւեալ տապանաղըէն կը հասկըսուի թէ՝ ասկէց քանի մը հարփուր տարի տուած իւր կեանկն շուայտութեամբ և անառակութեամբ անցնող հարուստի մը ժառանգորդները փափաքերով յիշեալին ՚ի կենգանութեան գործած յանցանաց տղար գոնէ մեռնելին ետքը փայէն սրբել՝ յաջողեր են կոյր քուէներու արդիւնք իրենց գիւղի երկոսասանից ժողովը կաշուել և այդ մարդուն դիակը բարերարաց կարդը թաղել 200 սկւոյ փոխարէն, անշուշտ յաւխտեանո յաւխտենից զայն բարերար հռչակելու մոոք, բայց այն տաենի ժողովուրդը այդ մարդուն բարերար չըլլալը տպագայ մերնդին իմացնելու համար թերեւս սա տապանագիրը նուիրել է :

Յանձնական պատճեններ ու գործառնություններ

Աստ համդչի յաւիտենական վառաց յուսով
կարծեցեալ բարերար երկու հարիւր ոսկեով.
Եր այրա ՚ի զարմէ անհշան,
կեանք անցուց, կեա՞նք շառայտութեան.
Նա չէր բնաւ ազքատասէր,
Այլ կաշկանդեալ ործաթասէր .
Եղուկ, կոյրերը կաշառեցին,
Աստ իր թաղուիլը շորթեցին,
Նշան՝ այս տապան կանդնեցին.
Աղօթեմք, մնին՝ անշիրիմ
՚նոնք՝ որ զսա աստ թաղեցին :


Յամին Այեղի ժըր և Մարեիլ ժըր Ռապէծաղիմ
Օրհնեալ էք և օրհնեալ լերուք ամէն :



Ո Ա Տ Ա Ն

Պատանի կը հարցնեն թէ արդեօք աչխարհի
մէջ չզ ործած չարիքը մնա՞ց.

— Այս՝ կը պատասխանէ. թէ և շատ չարիք
դործեցի՝ բայց առաջուց ՚ի վեր ամեննեին մէկու-
ուտելիք հացին դէմ արդելը չի յարացի, ը-
սածիս ապացոյց՝ երբ Աղամի ինձ կը հարցներ
թէ «այն ինչ ծառին սկսուդէն ուտե՞մ, » այո՛,
կեր՛, ըսի :



ԶՈՒԱՐՃԱԽՈՍ ԿՈՇԿԱԿԱՐ ՄՔ

Զուարճաբանութեամբը շտաելէն ճանչ
ցուած վարպետ կօշկակարի մը պարափղէն գու-
զերը դիշեր ատեն հորին քարը կը գողնան և
կը տանին կը վաճառեն, բայց քանի մը օր եաքը
բռնուելով՝ կը բանսարիստին ։ Դասարանի հար
ցաքննիչ պաշտօնեայն լստ օրինի կը հրաւիրէ
կօշկակարը եղելութեան մանրամասնութիւնքը
անկէ տեղեկանալու համար ։

Կօշկակարը կը ներկայանայ և հարցաքննու-
թիւնը կ'սկսի ,

— Անուննի՞դ .

— Կոշկակարս

— Անուննիդ կը հարցնեմ ոչ թէ արհեստ-
նիդ .

— Ներեցէք տէր իմ, աճապարանօք կան-
չուելէս շտարեցայ . անունս (. . .) է :

— Տարի՞քդ .

— Ո՞ր տարիքս կը հարցնէք .

— Քանի՞ տեսուկ տարիք տնիք դուք .

— Ծննդենէս 'ի վեր տնեցած տարիքս է
յիսուն , իսկ կօշկակարութեան սկսած օրէս
'ի վեր՝ երեսուն :

— Արհեստնի՞դ .

- Տարիքիս հետ ըսի կօշկակար ըլլալս .
 — Անցեալ երեկոյ ձեր տունը գողեր մը ~
 տեր են .
- Այս' տէր իս' .
 — Պատմէ տեսնենք ի՞նչպէս եղաւ .
 — Ի՞նչպէս պիտի ըլլաց , իրիկունը պառ ~
 կեցաց , առաւօտուն արթնցայ՝ հորիս դլուխը
 կտրուած տեսաց : (Քննիչը կը ծիծաղի)
- Դուք գողերը տեսա՞ք , կը ճանիչ՞ք .
 — Եթէ տեսնէին կը թողէի՞ որ հորիս
 քարը առնեն առնին :
- Բայց գողերը բռնուած են :
 — Խնացայ , չնորհակալ եմ :
 — Իրենց դէմ դաստ չունի՞ք ,
 — Ոչ :
 — Ի՞նչո՞ւ ,
 — Ինչու որ ես գողնանին չի տեսաց .
 — Լաւ , բայց իրենք կը խոստախնին .
 — Ես ալ տանելնին չի տեսնելու կը խոստու ~
 վանիմ :
- Ուրիշ ի՞նչ գիտէք .
 — Միշտ սա գիտեմ միայն թէ հորիս քարը
 համբարձեր կամ տեղափոխուեր է .
 — Եւ հսս ինչո՞ւ եկաք .
 — Եկոյ հրաման խնդրել ձեզմէ որ երթամ ~
 քարս գտնուած տեղէն վերցնե՞մ .

- Առ այժմ թող սցդ քարը գտնուած
տեղը մնաց, պէտք եղած առեն զձեղ պիտի
կանչենք և
- Նորէն պիտի կանչէք մի՞ .
- Սիշաւշտ . ի՞նչ կոյ որ,
- Ո՞հ, կաղաչեմ տէր իմ, ալ մի՛ կանչէք
զիս, զի աջ ստքս որ արդէն կը ցաւի՛ վախնամ
ձախն ալ պիտի պլշկի ընկալ քաղցրութեամբի
շափ երկացն սա սանդուղներէն ենել իջնելով :
- Ագ ի՞նչ խօսք է, ի՞նչ ըսել կուզէք .
- Ներեցէք, բան մը ըսել չեմ ուզեր, մի
սրդողիք . միայն շնորհք մը կը խնդրեմ ձեզմէ
ալ ես չկանչուելու համար :
- Ուրեմն վոխանորդ մը կարդեցէք,
- Հորս երկու հատ չէ տէր իմ, որ մէկը դո-
զերուն յատկայուցածիս ոլէս միւսն ալ վոխա-
նորդիս յատկայնեմ :
- Բայց գովե՞րը, հորին քա՞րը, և սկսուած
դա՞տը, ասոնք ի՞նչ սիտի ընեք .
- Ո՞հ, տէր իմ, քարու ալ իրենց դատու ալ
իրենց .
- Եւ ինչո՞ւ իրենց գէմ դատ չէք բանար,
- Օդուա չանենալուն համար .
- Ի՞չպէս . բայցարեցէք .
- Որովհեան օրէնքը արդէն ինձմէ առաջ

դաս բայց ել է անոնց գէմ. ևս հուստի եմ թէ
անպատճառ պիտի պատժուին. սրավիճեան ինչ
պէս որ կը ուշը՝ յանձանքնին խոստավաներ են. իմ
դաս ուղելովս կամ չուղելովս ասոնք պատճէ
աղասելիք չունին. ասկէց զառն եթէ իմ ուղելու
վրս պատճուած ըլլայնին խմանան՝ փաղը ապաշ
խարանքնին քաշելց ետքը ինձմէ վրէմ լուծելու
համար կարելի է հօրո աեղէն կը վերցնեն և կամ
քարերու կասրուանկը լեցոնելով ցանքեցնեն, ու
ըով դարձեալ դաստանաց դաստիները ցաւցնել
պիտի ստիպուինք : Չեմ ուղեր որդ ողցնել այդ
գովերը որք ՚ի փախարէն մեր անցիշաւարութեան
թերես մէկ մ'ալ առնա չեն թաղեր

Հարցաքնիչ պաշտօնեացն զոհ եղաւ ոյս բա-
ցասրութենէն և զինքը ապաս թողուց, անշուշտ
իրեն վերապահելով զայն նորէն կանչել տալու
իրաւոնքը :

Իսկ զուարճախօսը դաստարանէն կը մեկնէր՝
քթին տախէն միմնալով այսպէս, « ո՞հ, աս հինգ-
կանգուն խորաթիւն ոնեցող հօրիս թշուա-
ռական մէկ քարը արդեօք քանի՛ հազար կան-
գուն երկայնութեամբ ճամբաներու քարերը
համբել պիտի ստիպէ զիս : »

ՀԱՅՐ ԵՒ ՈՐԴԻ

Որդեսական իմ, «կռիւը» թուաբանական չորս
գործողութեանց ո՞ր կանոնին համեմատ դրելու
ենք.

- Թաւելման,
- Օրինակ՝
- «Այսպէս կըլլայ + այսպէս չըլլայ՝ = կը-
ովու կըլլայ»
- Ապրիս՝ զատակու




ԿԾԾԻ ՄԸ

Երբ կծծի հարուստի մը հարցուեցաւ թէ ին-
չո՞ւ իրմն գիտող և տոկոսով վախառութիւն ը-
նել ուղղվերն անգամ առանց մտիկ ընելու կը-
ճամբէ՝

Պատասխանեց.

« Ինձմէ վախառութիւն ընելուղղը կամ թշնա-
նամիս է և կամ բարեկամն. եթէ թշնամիս է՝ կան
խաւ դիտեմ թէ պայմանաժամին չպիտի վճարէ
իւր սարտքը ու ես պիտի ստիպուիմ ինչո՞ւ թըշ-
նամոյս գրամ՝ յափշտակել տուի ըսելով՝ վըշ-
տանալ, իսկ եթէ բարեկամն է՝ և հակառակ իւր
կամաց պայմանաժամին չկարենայ հատուցանել՝

քաջ գիտեմ թէ անկարողութիւնը մասածելով, պիտի վշտանց. հետեւքար ես ոչ ինքզիմքս և ոչ ալ բարեկամն վշտացնելու տեղի տալիու զեմ:



Գ. ՐԱՎԱԾԱՇԱԾ. ԵՒ ՅԱՃԱԽՈՐԴ.

Պարս՞ն, նոր թարդ մանուած և քանի մը օշբէն մաքուր տպագլութեամբ տեսոր առ տեսոր հրատարակելի ստ գլքին ալ բաժանորդ դըրւեցէք .

— Անո՞ւնը.

— «Պատերազմ էանանց», .

— Տեսակա՞ն է թէ զ սրծնական .

— Տեսական .

— Պէտք չունիմք, վասն զի զ ործնականը տնինք մենք .

— Ե՞նչ կըսէք, բայց ես այսամի տարուան գրավտնաւութեամբու այս անունով գիրք տակափն տեսած չեմ .


— Կարելի է որ դուք տեսած չըլլաք, բայց մենք տեսած եմք :

— Քանի՞ հատոր է .

— Անհատնում է իւր հատարները :

— Զարմանալի՞ բան որ ես չգիտեմ. բայց
հեղինակը ո՞վ է.

— Ո՞վ պիտի ըլլաց, մեր ծերտունի մայդան և իր
հարաը :




Զուարճախոս մը հարցուց ազահ հարաստի մը.

— Ինչո՞ւ այնշտվի կը սիրեք դժամը.

— Ոլովհետեւ աշխարհիս մէջ բոլոր սիրած
բաներս անոր վրայ հաւաքեալ աեսնելուո՞ւ պար-
տիմ միմիայն զայն սիրել. իսկ դոք ինչո՞ւ կը
սիրեք դրամը:

— Մեր զայն սիրերուն պատճառը, զմողդ-
ձեզ նմաններու կարօտ չըներուն համար է:



ԵՐԿՐՈՒ ԿԵՐՊԱՌԱՎԱԾԱՌ

— Ինչ էայն բարեկամ, եկողին կը կարես
կուտաս.

— Հապա ինչ պիտի ընեմ, այսօր երկու-
շարթիէ. հարիւրին երեսուն սրակասով ապրանք
կը ծախում, եկողը պարապ չեմ ձգեր որ դոնէ
մինչև շարթու դլուխ զործիս բազդը բացուի.

— Եթէ ասանկ երթաս՝ ամհոգ եղիք, շար-
թու զիմուն չմնար, մէկ երկու օրէն զործդ ալ
կը բացուի բազդ զ ալ:



ՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՆԿԱՐՀԱՆՈՒԿ

Թիւ 7 (ՊԱՐԳԵԼԱԿԱՐ)



և առ զը




ան ան տը

Թիւ 6 Նկարհանուկը կարդալ այսպէս
« Փաղոցին մէջ քայլած պահուղ մեծաճայն
խօսելու ջես »

Թիւ 6 Նկարհանուկը 29 նամակագիր անձերէ
Յը միայն անսխալ կարդացած էին, որք են

Տեսաք Ա. Հրանտ Յ. Աստառընեան, Բ. Արամ Խ.
Մասէհեան, Գ. Յովհաննէս Գ. Փափազեան ՚ի Զմիւ-
ռին, Դ. Մ. Կ. Եղբայրեան, ի Մազնիսա, Ե. Ղաղա-
րոս Ղաղիկեան : ի Պարտիզակ :

Խակ Մնացեալ 24 անձանց ուշադրութենէն վը-
րիալած ըլլալ կը թուի, թէ՝ փողը օձին մէջ էր, հե-
տեւաբար պէտք էր « փողոցին մէջ » կարդալ եւ ոչ
թէ « փողոց » կամ « փողոցը » :



ԳՈՐԾՈՂ ԱՆԹԻԿԻՆ
ԲԱՍԹԵՅՈՒՆԱՆ ՊԱՏՍՈՒԱՏԱՆ



(Տպիթ. Բառթեօն)

(Վ ԽԵՄՔՅ + Կռամն Հ.)

ՏԵՂՄԱՆԻ ՏԵՂՄԱՆԻ ՏԵՂՄԱՆԻ ՏԵՂՄԱՆԻ ՏԵՂՄԱՆԻ ՏԵՂՄԱՆԻ ՏԵՂՄԱՆԻ ՏԵՂՄԱՆԻ

ՏՕՔԹԵՇՈՌ ԲԱՍԹԵՇՈՌ

Մարդկային աղջի բարեբարաց կարգը
կ'անցնի Ցրանսացի մեծ անուն բժիշկ Բասթէօռ
իւր Փրկարար գիւտովլը : Աւելորդ է այս մասին
մեր տկար գրչով փորձ փարձել նորա ճակտին
փառաց պատկներ բոլորելու , զի արդէն իւր
գործն և իւր երախտառաւորք կը կազմեն իր մե-
ծագոյն փառաց պատկն :

Տօքթէօռ Բասթէօռ՝ (Հովիւ) (որ գործցես
նախասահմանեալ էր մարդկային աղջի կատ-
ղած շան խածուածքէ խոցուաեալ ու վիրաւոր
անձանց քաջ հովիւը լինելու ,) սոյն պատկերով
կը ներկայանաց մեզ , ՚ի փորձ դնելով իւր ճար-
տար գիւտն՝ բուժելու համար հիւանդ ոչխարն :

Երանի թէ՝ Երկինք տար և մեր Աղջին
Բասթէօռի նման վսեմախոհ և անձնուէր հո-
վիւներ՝ որ կարենային բուժել մեր մարմնաւոր
և բարոյական բազմադիմի ցաւերը :





ԳՐԱԿԱՆ Ա.ՍՊԱՐԵԶԻԶԻ ՇՈՂՈՔՈՐԴՈՒԹԻՒՆՔ ԵՒ ՊԱՐՄԱԽԻՔ

“Մեծապատիւ Այլը երեկ իւր մահկանացու կենաց ընթացքը կնքեց ՚ի խոր սուդ համակելով իւր պարագաները . հանգուցելոյն մարմինը ՄԵԾ և ՓԱՌԱԽՈՐ հանդիսիւ իրեն համար յատկացեալ գերեզմանը ամփոփուեցաւ : Մեծապատիւ Այլը իւր ԱՆԲԱՍԻՐ ՎԱՐՔՈՎ և մեծամեծ ծառայութեամբը ՄԵԾ ԱՆՈՒՆ ըստացած էր, ուստի ցաւ է աղդին որ իւր ամենէն նշանաւոր անհատը այսպէս տարաժամ կորսընցուց : Միսկթարութիւն կը մաղթենք իւր առաքինի և բարեյիշատակ որդւոյ : ”

ՀՆՉԱԼԻ — Ծայրը բան մը ըլլալու է :

Երկու ամիս ետքը կը ԼՄԵՆՔ ԹԵՌՎ կը ալսի պարսաւը .

Հ Ն Զ Ա Կ

“ կը լսենք թէ՝ անցեալները մեռնող Այշին (առանց ածականի) ժառանգործացը մէջ անհամաձայնութիւնն ծագելով՝ դատարանի դիմել հարկ է եղեր, վասն զի հարուստ կարծեցեալ հանդուցեալ այբը ոչ թէ դրամ՝ այլ բատ ական պարտք ձգելուն ժառանգործը և պարտապահանջք դժաեր են, և այն ։”

Հ Ն Զ Ա Կ — Այս ալ ծայրը բան մը ըլլալուն համար է ։

*
* *

“ Մեծարաց թէն վարժապետը այն ինչ դաւառի վարժարանին անօրէն ընտրուած ըլլալով՝ այս շարթու կը մեկնի քայլաքէս ։”

“ Մեծարաց թէն անձին աղբասիրակոն եռանդը և առ աղդն մասաւցած ՆԵԱՆՑԻՌՈ եւ ՄԵԾ ծառացութիւնները յայս կուտան մեզ որ այն ինչ դաւառին դպրոցը իւր անդուլ ջանից շնորհիւ մեծ յառաջդիմութիւն պիտի տեսնէ ։”

Հ Ն Զ Ա Կ — Հալկառ ծայրը բան մը ըլլալու է ։ վարժապետին մեկնելէն երկու ամիս եւագը.

“ կը լսենք թէ՝ այն ինչ դաւառին թէն վարժապետը ժողովրդեան մէջ երկպառակութեան որոմ ցանել սկսեր և վարժարանը դոցւելու վիճակին հասուցեր է ։”

(Ս.յս ալ անշուշտ ծայրը բան մը չըլլալուն
համար է .)

*
* *

“Մեծարոյ ջիար գիմին ընդ Աղնուռհի
Օրիորդ Դամին հարսանեաց հանդէսը կատար
ևցու կիրակի խիկուն . հանդէս մը՝ որուն նը-
մանը ոչ տեսնուած է և ոչ ալ տեսնուելիք ունի
Երջանկութիւն կը բարեմազթեմք երկու նորա-
պատկ տմունացելոյ : ”

(Ծայրը բան մը ըլլալու է :)

Երկու ամիս ետքը տեսնելով որ վեստին
ըստ առաջնոյն բաժանութ չի դրուի՞

“ կը լսենք թէ վերջերս ամաւնացող Պ. գիմը
կնոջը հետ այնպիսի կոխու մը ըրեր է որուն նը-
մանը տեսնուած չէ Եղեր : Ահա գայթակվե-
ցուցիչ դէպք մը : ”

(Ս.յս ալ ծայրը բան մը չըլլալուն համար է :)

*
* *

“ Թօ անուն անձը, որուն ԱՌԱԲԻՆԱՍԵՔ
ընաւորութիւնը շատ ծանօթ է մեղ՝ յանիրաւի
կ'ամբաստանուի տմանց կողմանէ իբր կուտարար
և շահադէտ. բայց թօ անձին տուաքինասէր լը-
նաւորութիւնը չի ներեր մեղ հաւասար ասանկ
խօսքերուն, և մեղ նման լսոհական (գոհական)

անձինք պէտք չէ որ կարեռութիւն տան այդ-
տեսակ տարածայնութեանց:”


(Անկասկած ծայրը բան մը ըլլալու է :)
Քանի մը ամիսներէ ետքը .

“ Կը լսենք թէ Թօ անձը կռուարար և շա-
հաղէա մարդ մը ըլլալով՝ խել մը արհեստա-
ւորներէ կամ վաճառականներէ ասլրանք ա-
ռած՝ բայց փոխարէնը չի վճարելով սնանկանա-
լէն յիշեալ վաճառականներէն մին սրտին ցա-
ւէն խելագարեր կամ երկարատեւ հիւանդու-
թեան մը ենթարկուեր է : Ի՞նչ տատիճան ան-
գըթութիւն : ”

(Այս ալ անկասկած ծայրը բան մը չըլլալուն
համար է :)

Եւ երբ հետաքրքիր մը բայցարութիւն
պահանջէ հրատարակչէն այս յայտնուծ երկու-
հակառակ կարծեացը համար՝ սա պատասխանը
կ'ընդունի .

— Բա՛րեկամ, դուք կարդացածնիդ չէք
հասկցեր, մենք չենք ըստած թէ անպատճառ ա-
սանկ է եղել՝ այլ կը լլենիք թէ ըսեր ենք, հե-
տեւարար, մեր այս դործածած կը լսենքին քով
երբեմն ընթերցողն Սիսլ բառն տեղյնելու է
իր քովէն, զի մարդ եմք, շխտակին պէս Սիսլն
Ալ կը լլենիք, բայց տեղւոյ անձկութեան
պատճառաւ այս «ոխալ» բառը չենք հրատա-
րակել : ”



ԱՅԼԱԿԵՐՊԵԱԼ

ԲԱՌԱՐԱՆ ԾԵՐՈՑ

Ասկէց կէս դար առաջ մեր հաւերը խօսակցութեանց միջային հետեւեալ անունները և բաւերը առ ահի ոյլակերպելով կը դոլիծածեն եղեր.

Տափակ Գաղիայի մը .

Կրակոտ Անգիայի մը .

Չուկ ուտող Յունաստանիցի մը .

Ճերմակ լայթ . . . Ամերիկայի մը .

Մուշտակ Որոսիացի մը .

Խասպի Լոեցէք .

Կոճակ Կարճ կապէ .

Փառքոր Վերջացուր ,

Մողը ծակ է . . . Ջդաշացիր .

Փոխմորդ Դէտ .

Փառուր Եէնիչէրի .

Օսկի գտակ Եէնիչէրի աղասի .

Օսող քարտա է . . Հայերէն կը հասկնայ .

Պատին վրաց ճանճ կայ . Մէջերնիս օտարական կայ .

Ապուր երողը . . Գիւղին մեծաւորը .

Քացախ է Վտանիդ սուոր է .

Գո՛ւ միայն կաս յերտասաղէմ . . Բանէ մը
աեղեակ չես :

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ

Հինգ վեց տարիներէ ի վեր հայրենիքն հեռանալով՝ մեծ քաղաքի մը մէջ հովանայոված ճառութեամբ զրադարձ Ախնի Քոըրտուկէնց Միշակէտ անուն անձը վագագրերազլ որ իր 42 տարեկան Ղաղիկ անուն ուշամ տղան ուստանքը կատարելսագործէ՝ զայն Երկրէն ըերել կուտայ և Երեք գահեկան շարաթթավճարալ այն ինչ գիւղի վարժարանը գնել կ'օրոշէ, ուր մայրենի լեզուէ ի զատ Տաճ. Գաղ. և Անդ գիւղիէն լեզուաց ալ գատախոսաթթիան կըլլոր։ Թէև այս ուսումնասէր հայրը կը վաստարէր զաւակը գիշերօթիկ վարժարան մը գնել բոցց այնչափ կարդառթիւն չունէր. հետեւարար Ղաղիկ իրիկունները հօրը քով պիտի վերադառնոր։

Երկուշարթի տռաւօտ մը հայր Միջակէտ հետեւալ խրատը կատար իւր որդւոյն։

— Ղա՛ղիկ, օ՛գուլ, ֆէօռ էկօ, էրկրէն ուր քեզ ըերել արվանք խէ՛ վարժարան զրկելու միւճիպով էր, ֆէօն ճահատ ու լքառմ ա՛անիս էրկրին վարժարանին մէջ սովործ քնչից մի խռմիւնքդ թէքմիլ աներու. Էլ հայճան էլ տաճիկէն էվ ֆիրէնկծէն էվ լինկիլիսղծէն թահսիլ տի անես. կիրմէ չըլամա, զինճիլիս թախսիմը տի սորվիս, վէ էկէր մէկ սանկյէն մէջ զարաճիւմիէն

պուղափկ մատէթ հանելու դասիր էղար խէ՞
արծաթ տիսլիթ մի մէշկդ տի խօթիմ. վարժա-
սիտ աղային ձեռքը կու պագնիս վէ զայրէթդ
դաթան տիրիդ չի տի անիս. ոս ձեռքու պադ տէ
մեր մնջուկին հետ վարժատինի ճամբուն պօչը
բոնէ: Հըմայէկս խամիւնք չի դիտցողին հայ չի-
կայ օղուլ, թէքմիլ ոս իլմը թահսիլ արէ ուր՝
կենդանի աղօթքը բարեխօս տէտէթ մէրաս
մնացած ոս մահուա դարտակ բորուն կաթնա-
վեր տղուն էլլի որէշ սէնէյի իլթիզամոթէն զիմ-
մէթն անցած քանիք հինդ բեռան մօտ մաթլու-
սաթնուս պոլաշըս հիսապը թէմզինիս, զէօրէ,
մեղաւորս աբուքաթի վորայ չեմ կրնար տար
ուր՝ հախէն դամ. աշկս քեղ առած իմ. ”

Ապա, խանութի աշկերախն դտոնալով.

“ Մընչուկ, բորը մենծ վարժըպիտ աղային
ինձնէ բարե արէ, թող մեր Ղաղիկին աղէկ նայի.
տակը չնեփ մնար, արաստ հեղ մի քնչիյ մը չօր
թիւթ կու խրկինք . ոս հինոյն ու շիտուակ ի-
րեն թէսլիմ արէ ուր՝ դիլքերը թիւզթը զտէց
վէ զոյրիհիւմ ըմմէն պէտքաւորական բան առ-
նէ, էվէլյուքն ալ իրկյան Ղաղիկին հետ թող
զրկէ վէ եախոտ ալէլ հիսապ հաֆթալըսէն թէն
զիլ անէ :”

Այս հրահանդը առնելէ ետքը Ղաղիկ մըշա-
կին հետ վարժարան գնաց . իրկիունը վերադար-

Ճին տարած հիմունոցին հետ 25 դահեկանաւ առնուելիք երեք գրեսնց ցանկ մը ներկայեց հօրը : Պ. Միջակէտլատծ ըլլալով որ դպրոցական դրեանք 100ին 10 կամ 20 զեղչով կը վաճառվին՝ հետեւեալ օրը 20 դահեկան դրկեց, բայց նոյն իրիկումն ալ գրամիւ ետ եկաւ 25ի ամբողջանալու համար : Պ. Միջակէտ, “ալէսպէլի վարժապիտական մեր հիշնոցը թէլլալութան հիսապով խամին տի անէ,” ըսելով՝ առաւօսուն գրավաճառի մը խանութ դնոց և ցուցակը ներկայեց :

- Ասմայ ճէրէմէն քանի՞ է ա՛զա .
- Քսան և հիմու դահեկան :
- Խակօնթօն քանի՞ է .
- Ադ ի՞նչ խօսք է .
- Ի՞շ աըլի, խակօնթօն կու հարցնիմ .
- Ներեցէք, հսս ատանկ բան չկայ :
- Մեղի խօնթօխօրօնթօ մի՛ կարդար ա՛զա, խակօնթօն ըսէ ուր փարադ տամ :
- Բայց . . . ատանկ սովորութիւն մը չունինք.
- 0՞Վ լսաւ, իւրիւսնամէյի մօսիսին մէջն է ո՞ր է, վարժատիւններու հըմար խակօնթօ կուլի կըսէ .
- Թէե ճշմարիտ է՝ բայց հատով առնողներու համար չէ, դպրոցներու համար է :

— Բայց առեմ և ոչ առնեմ, իմ զաւսկալ-
խատիրկային մէյտանը չի տի կարդա եա՛.

— Գիտեմ: 100 հատ առնեսնէ՝ զեղջ կըլլայ:

— Ո՛խպար, ծառայականս շէմշիցնի իմ,
քիթապճիի խոնութ բանալու չիմ որ առանկ
թօփափ բաներ կու լուզուրցնիս, էկօ ոըվոնց
թօփտան 20 զրուշ տամ տէ տուր:

— Աակարկութիւն չըլլար:

— Պէ ա՛ աշվիներդ սիրածս, էկօ իսկօն-
թօ մի քէրէմ արէ:

— Պարապ տեղը մի հոգնիր, կուղես նէ առ:

— Ճա՞նըմ, իրէրը մէկէն էրկու մատ հաս-
տութին ունեցող զիբքերուն 20 զուրուշ կու տուր
վի՞ մի եա՛:

— Ի՞նչ օգուտ դինը վրան դրուած է, և
տղադ ասոնցմով բան պիտի սովորի:

Պ. Միջակէտ ճարտհատեալ՝ 25 դահեկանը
վճարեց և դրբերը տղուն յանձնեց: Ամիս մը
եարը իրիկուն մը Դաղիկ ձեռքը նոր ցուցակով
մը կը վերադառնար. վասն զի վարժարանէն
դասատումը փոխուելուն՝ իր յաջորդը տղոց ձեռ-
քի դասագրքի աետակին չի հաւնելով՝ իւր ուղած
դասագրքէն առնել հրամայեր էր. այս ցուցա-
կով 2 դրքի համար 30 դահեկան կը պահան-
ջուէր: Ակնցին կարծելով որ աղան կը յառաջա-
դիմէ և առած գրքերը լմնցուցած է՝ ուրախու-

թեամբ վաղեց 30ը համբեց գրքերը տուաւ . հազիս թէ ամիս մը անցեր էր, անդպիարէնի դասաւառն փոխուելով՝ իւր յաջորդը քսան դահեկաննոց դիրք մը առնել հրամայեց աշակերտաց , այն ալ առնուեցաւ . տամն և հինդ օրէն ետքը թերեւս ամսականի անվճար մնալուն պատճառաւ դասատու մը կառնէ կը քալէ , սրտ հետ պէտք է առնեն քալեն նաև իր ընտրած դասադրքերը , սորս յաջորդը ըստ քմածին օրինաց՝ 20 դահեկանի երկու դիրք առնելու առաջին դասը տուաւ աշակերտաց , և Դազիկ զայս ալ հօրը իմացուց :

Այս անդամ հայրը ըստաւ տղոն , “ Դա՛զիկ , զա՛ւակս, թօփը թօփը տահաւ էրկու ամիս է ուր վարժատիւն կերթաս , եթմիչի հինդ զուրուշ գիրքի , 24 ալ հաֆթալըխներուդ՝ էզաւ տօխսաւնը ինը , օխանէն հինդ փարս պակաս ալ զալէմ վէ միտէքէպ վէ թուղթի հըմար առիր՝ ճէման եէրին 106 էն հինդ փարս պակաս , սանկ նանկ օսկին կըլոռորեցաւ , կերածդ իսմածդ դ ալ հիսապի զարնենք նը , պօչը ուր կերթայ օ՛զուլ :

— Ի՞նչ ընիմ աղա պասլա , վարժապետը փոխուեցաւ նոր եկողը անոր դաս տուած դրին չի հաւնեցաւ , ու

Տղան չի կրցաւ խօսքն աւարտել , զի հայրը ուղը ելաւ չափէ դուրս բարկացած և « վայ կաթնասվերներ , հըմայեկս եախալամիշ արի , »

ըսելով՝ շունչը դրավաճառին խանութն առաւ :

— Եփէնտըմ , մեղի կըսին ուր միջուկինեւրին խոմիւնք թահսիլ անեւլ տանիք , անճախ , էկէր երկու շաբաթն անդամ մի թախիմ մի գիր քի վարաս ալ տանիք խէնք՝ վախնամ սէրմայէն փէօս ախտադան տ' անինիք , քէրէմ ու հիմնեթ անեիք առ ծայր ու պօջ դանէիք :

— Ե՛զբոյր , մենիք ի՞նչ կընանիք ընել , տակաւին վարժարաններնուս մէջ միօրինակ դասադբորվ սւամունք աւանդելու գրովիւնք մուտ դասած չէ , քանի և հինգ տեսակ քերականութիւն ունինիք , իւրաքանչիւր դասասու իրեն համար տառնյմէ մէն ընտրած է , օտար լեզուաց դասաղ ըրերն ալ տար ոկէս են . կը յուստիք թէ քիչ ատենէն այս ամեն անտեղութիւնիք կը բարձուին :

— Զաննս , ասոսնկ նիղոմ մի միջուկ ուր թախսիս ըլլի՛ վարժըսիտ ազաներն ալ ալան քէնակնէ խօղ ա:ի խաղան վէ մեր Փօքին քակին:

— Համբերելու է , ուրիշ ճար չիկայ .

— Է՛յ սա նոր բուսուլային միւճիսն ինչ է , ծառայականս ֆիրէնկճէն մուխուփ չիմ .

Գլավաճառը կը կարդայ , “Մօռսօ շուազի . լէքթիւռ կռատիւէ . ”

— Ատ ի՞շ պիշիմ անուն է, չանախ խալէս սիմ կուկուլը կունումանի :

— Ինչ որ է, պիտի առնէք .

— Վախնամ կէնէ կու փախին .

— Դուն գիտես .

— Ա՛խպար, Ես գիտիմ խէ նը՝ վաղ անցայ, թող մնչուկը խանութս նստի հըմայէկս շէմշիէճութին անէ, ատ ըսած թարիֆաթ էլլալէն սըղըս կու խրկիմ վարժադիւն :

Զայս ըսելէ եարը բարկութեամբ մեկնեցաւ.

Գրավաճտոն ալ երկար շունչ մը առնելով՝ հարցուց ինքնիպէն . « Ո՛հ, դաստղիրք յօրինողաց ասլրանքները ծախելու համար միջնորդ կարդեալ բարեկամ դաստառաց շնորհիւ արդեօք մինչև Ե՞րբ այսովհի դիմու ցաւեր մտիկ պիտի ընեք, մինչև Ե՞րբ .

ՀՆՉԱԿ — Ատոր կարճ պատասխանը սանկ (՝) երկար նշան մ'է :

Որքան որ ուսեալ մը լինիս

եւ որքան խելացի լինիս ,

Գրպանըդ որ կուտ մը չունիս՝

Զէռօյի չափ արժէք չունիս :

Փորձառու Անկուտին

ՀԱՆԵԼՈՒԿ

ԹԻՒ 1

Գոյնով մէկ , համով երկու
 Օշարակ մը կը ճանչե՞ս դու ,
 Վրան անոյշ՝ տակն է կծու ,
 Որք յարակից են իրարու :
 Ումով մի անոյշըն որ խըմես՝
 Ետքը կծուն ալ պիտ' առնես ,
 Խակ եթէ զայն չառնել ուզես՝
 Կարելի չ' , անշուշտ խմես :

ԶԵԿՈՅՑ

Հետղիետէ հրատարակելի սյս կերպ հա-
 նելուկներն յանգուսոր ըլլալու պայմանաւ առա-
 ջին լուծողն իրաւունք պիտի ունենայ օդտակար
 և զուարճալի կատակերգութեան տետրակ մը
 ստանալու : Տեղոյ անձկութեան պատճառաւ
 միայն առաջին լուծողին պատասխանը պիտի
 կարենամք հրատարակել :

Այս սութիւ կը խնդրեմք մեր ամեն Պատ-
 ռարժան նամակագիր անձերէ որ սսորագրու-
 թինք և գործատեղիք որոշակի դրեն, երբէք չի
 հետեւելով ոմանց՝ որք բոլորովին հակառակ

սատրագրելու կանոնին՝ տակաւին կը շարունաւ կեն իբր սատրագրութիւն լոկ երկու անճանաչ տառի պէս բաներ գծերու խառնուրդի (թնը ճողք)ի մէջ թագել, որպէս հաւելիթք անտեսանելի կերպով կը թաղուին յարդի մէջ :

Ն Կ Ա Ր Հ Ա Ն Ո Ւ Կ

Թիւ 8 (ՊԱՐԳԵԼԱԿԱԾ)

կայ

h

ՍՍՍՍ
ՍՍՍՍ

8

0

Թիւ 7 Նկարհանուկը կարդալ այսպէս
«Տղեկն անզան զուարք է կադանի առոտուն »



Թիւ 7 Նկարհանուկը 48 համակադիր անձերէ 9ը միայն անսխալ կարդացած էին, որք են

Տեարք Մ. Միսիթարեան, Տ. Մանավեան, Տիգրան Տօղրամանեան, Մերովբէ Գրլըճճեան, Ա. Հայկունի, Անդրոն Գալաֆեան, Միհրան Ալեքսանեան, Նազարէթ Նսայեան, Լեւոն Զատիկեան.



ՊԱՏՄԱԿԱՆ

ՊԱՏՄԵՐԱԶԱՐԴԻ ՆԿԱՐՈԳԻՒՐ ՊՈԼՍԱԲՆԱԿ ՀՈՒԹԵՑ ՄԵՐՈՅ



(ՊԱՏՄԵՐ Ա.)

1835

ՊԱՏԿԵՐ

Հանդերձանք եւ խօսակցութիւնը ի սրճարանս

Այս առաջին պատկերն մեղ կը ներկայէ
Պոլսարնակ Հայոցս հաւերուն ասկէց մինչև կէս
դար առաջ գործածուծ հազ ուստաներուն ձեւը :

Խւրափանչխւրն զլուխը կը գնէ եղեր
խոշոր խցը մը , ՊՈԼԲԱԴԻ . դաստանին տասնե
աւելի բրդէ մանր ու կլոր կոճակներով մեղմ
եալ երկայն կրկնոց մը ՊԻՆԵՒՇ մանուն . ասոր
վրայէն կարճ պալեղոս մը՝ ՊՈԼԲԱԴ-ՄԱՐԳԱ
կամ ՍԼՅՄԱԿԻՆ անուանեալ . մեջքը դօտի մը
ՔԵՄԵՐ անուամբ . Պինիշէն տառը մատի չափ
կարճ վերտրկու մը , կոչեցեալն ՃԻԼՊՊԻ . դօ-
ալին աջ կողմէն կէս կանդուն երկայնութեամբ
նեղ ժապաննով մը կախուած խոշոր ծխաքսոկ
մը , ԹԻԼՎԻԼԻՆԻ ՔԵՄԵՐ . ձախս կողմէն ալ նոյն
ձեւով կախուած նեղ քսակ մը , տառվ կրելու
համար երեք չորս կտորէ բաղկացեալ աղուցիկ
ծխափայան ԿԵԶՄԵՐ անուն . Պինիշէն տակ
կուրճքին վրայ պահած մէկ կանդուն երկայնու-
թեամբ ու լայնութեամբ կապտաղոյն թաշկի-
նակ մը , ՄԱՀՐՈՒՄԱ . ոտքն անցուցած կարմա-
դոյն մոլթէմցկին ՄԼՍԾ հետ կալուած զանկա-

պան մը , ԶԱՇԴԳԸՐ . դուլպային վրայէն բա-
րակ կաշիէ դեղնագոյն սօլեր մը , ԹէՌՈՒԻԿԻ .
որպէս զի երբ զանկապանն հանէ՝ սոյն թէռ-
լիկով պատը տանը մէջ , իսկ փողոյը՝ մէստին
վրայէն թուխ-կարմիր մուճակ մը , ԲԱՊՈՒԽ .
ծախու առնելիք տնական մանր մունր պիտոյքը
(մրգեղէն , կանաչեղէն և այլն) մէջը դնելու
համար ալ վերարկուին տակէն կրնակէն վար
կախուած խոշոր պարկ մը , անսւանեալն ՏՕՐ-
ՊՈՒԿ : Մեծագոյն մասն դլուխնին բոլորովին ա-
ծիլած , իսկ փոքրամասնութիւնը ականջնուն
վրայ հոսպոսլիք , ԶԻՒԼԻՒՄՅ մը ձգէին : Ինդհան-
րապէս ամենքն ալ սովորութիւն ունէին դիշեր-
ները դլու ինին կէս քաշ բամպակով բեցուած
խոշոր գտակ , ԿԵՇԵԼԻՄՅ ԽԱՎՈՒԽ . կամ դուրսայի
հիւսքով շինուած գտակ ՈՒՄԿՈՒԹՅԱՆ մը դնել :

Ոմանք տան տիկինները իրը գերի գործա-
ծել և ջնջին պատճառներով զանոնք դանակօ-
ծելը (զոր ներկայալ պատկերն ևո ՚ի կարգին
պիտի տեսնեմք) նուիրական պարտք համարած
մեծ յաղթահակ մը տանողի պէս սրճարաններէ
ներս մանելնուն՝ զուարթերես կաւետեն եղեր
թէ՝ «կէնէ ասօք մերինը օոքիս տակն առի ծե-
ծեցի .»

Ներկացից մէջէն համամիոք միաբերան — ՕՂԱ,
աֆերիմ , Աստուած խուլէթդ տւելցնէ :

Շատ անդամ՝ այս կարծ յառաջաբանով կը սկըսին եղեր խօսակցութեան :

— Ա՛լապար, կէնէ աս ինչէնի՞ զուլումներ կը լայ կոր, հացը ստակ մը տահա էվելցեր է :

— Ամա՞ն, պէրանդ խէր պաց, տէմէք աս կէ եաքը իրեք փարայի պիտի առնենք :

— Հա՛, դահէ՛ր :

— Ցը՛ք, ցը՛ք, ցը՛ք, ցը՛ք :

— Աս ի՞նչ զուլում է, աս ի՞նչ օրերու հասանք . թէքմիլ եէյնթին էվելցեր է :

— Ասոր խօսաց ճամբան հափթալըս հացը պիրտէնձէ առնելու է . քի՞ կտոր մը պայաժլանմիշ ըլլոյ տէ՛ խտարէ ըլլոյ :

— Խաղլէն ալ էրէյի կլսիսը առեր կ'երթայ կոր, էրէկ գիշեր ծուկանողին խանութէն օխան իրեք զուլուշի տէյ քի առի նէ՛ մէշկըս ճաթեցու . հէմ տունը սրմառլամիշ ըներու է քի արթըս խաղլէ չը խմեն, պադ օրը գէթին հացով ուտիքին ալ բէքմէզով եախօտ ըռէշէլով խաղլալիթը թող ընեն :

— Պանի՞ըս ինչ ճուրի փրայ է, կիտէ՞ք .

— Լս էթ-մէյտանիի բաթւորին խանութէն չէքէ չէքէ կիւճպէլա հարուր տիրէմը էռսուն փարա առի, ամա աշկս ալ ֆալ թաշիի պէս պացվեցաւ :

— Ասանկ էրթանիք նէ՝ ալլահալէմ սա զը-
խըմ թիւթիւնէն ալ վաղ պիտի կանիք:

— Պանիր ըսիր տէ՝ անցածն օր մէկուն կը-
նիկը անունովը չըլլայ, հոշ տաք ալ կը ճանճաք
եա՛, նոր կարգ ըլլեցու տէյի խօրաթան կըլլար
կոր, Յնօփրիոս աղային կնիկը իշտէ, մէկ շար-
թըվան մէջ հարուր տիրէմ պանիր խարճըլել է
տէյի խայնաթաէն աղւոր քէօթէկ մը կերեր է:

— Աֆէրիմ. օ խ, ծառքը սիբեմ, ա'խպար,
թօփուղնիս անոնց վրային ողակաս ըլլայնէ՝ տու-
ներնիս կը բուլցունեն:

— Ան չէ ամա Տիրասուր աղտ, տղադ ինչ-
ժի՞ ըրիր :

— Ինչժի՞ պիտի ընեմ, հիսմա կէչէր զէնա-
հաթը խալլափոճութին է:

— Երէն պէրի է.

— Տահա ահճախ երկու շաբաթ եղաւ:

— Բէք կէճ դալմըշըն ա'խպար, ողասպելի՞
պիտի ընէիր քի առասար վախիս դրպատուն
խրկեցիր. Ես իմինո սագինոցը թէքմիլ ընել տա-
լուս սէս դործք տուաբերային թող չարվի քի
պաշլայէ, եախէն ողոնեցի տոջիս ինկիր ծօ՛,
ըսի, թիւլպէնտճիմը քոլ տըրի. ի՞նչ ընեմ
պէ՛ ախպար, քառուն քէսէլին չեմ եա՛:
(Այն ատեններ միլիոնատէր մը կը համարուի
եղեր 20000 գահեկան ունեցող խանութպանը)

— Թիւլպէնածի ըսկր տէ՝ ճանմ՝ Տիրատուր
աղա, խանութիւդ քովի տրայինները ինտո՞ր են»

— Ատամ դուն ալ ձգէ արվոնք, տահա
անցած օր էր տափակին երեսին անանկ խը-
եալս սկզբ մը փակուց քի՝ մարդուն քիթը բե-
րանը տիւմ տիւղ եղաւ տէ սէսմէզի եկաւ :

— Վօ՞վ զարկու .

— Իշտէ, կրակոտը .

— Վա՛յ, կրակոտը ատասր խուվէթլի՞ է քի .

— Դո՛ւ միայն կաս յերուսաղէմ, հէրիֆը
սինիրլի է, սմնիրլի :

— Մոշտակը ի՞նչ ծուրի վրայ է .

— Սն շիմտիլիք քիւրքը կլօխը քաշեր ծան
ծուն չի հաներ կոր .

— Բօնճարեածի ծուկ ուտողիդ հետ ինտո՞ր
ես, նայինք .

— Սն ալ երկու իրեք օր է պօղազը կա-
պեր է, ալլահալէմ քի ծուկ կերած վախողը ա-
ճէլէ է ըրեր տէ փոշը պօղազը խըխեր է :

Եթէ օտարական մը սոյա հաւաքուած սըր-
ճարանը մտնէ՝ խօսողք խկոյն ձայներնին քա-
շեն, շրթունքնին խածնելավ նշանացի լուռութեան
կը հրաւիրեն զիրար, և երիցագոյնը առանց ծը-
խափայտը շրթերէն զատելու՝ քթին տակէն կը
միմուայ եղեր այսալէս .

— Փառքօր , մաղը ծակ է . պատին վրայ
ճանձ եկաւ :


— Կօճա՛կ .

— Ալլահէմ քի վոխնորդ է .

— Հէմ օսպը քարու է . երեսի ճուրով
սըզկեց քաղվինք տեղերնիս էրթանք :

Եւ վախերնուն ծխելը կիսկատար թողլով
ոտք ենել ու ծխափայտերնին քսակներնուն մէջ
տեղաւորելով՝ անխօսուկ մը իրարու ետևէ կը-
ծիկը դնելը մէկ կընեն եղեր :

(Շար.)



ՏՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ ԴԱՅՈՂ

ՏՂԵԿԻՆ ՎԻՇՏԸ

Փորս ցաւի Երկուշաբքի ,
Սիրտքս բունդ է Երեքշաբքի .
Որչա՞փ երկայն Չորեքշաբքի ,
Քիչ քիչ կը սիրուի Հինգշաբքի .
Կուզեմ զրկել օրըն Ուրբար՝
Որ ինձ բերէ սիրուն Շաբար ,
Ազատ կըլլամ ուրախ գուարք,
Այլ ո՞հ , կա՞րձ է Միաշաբար :



ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Երկու ամիսներէ ՚ի վեր անգործութիւնը կը տիրէր, վասն զի հրապարակին վրայ դանուած մէկ քանի անճարակ երփառապարզներուն անճարակի կիւրակէ օրը ծախվիլը շատերուն սիրող հանգարանեցուցած էր :


Այս շարթու հրապարակին ոկտառ քիչ մը ողեւորիլ, առաջին պսակը մօտենալուն պատճառաւ :

Տիկին Ա . . . իւր աղջիկը տարին երկու հաշար զրուշ եկամուտով նշանեց :

Պարսն Բ . . . ին աղջիկը 200 տկի դրամադրուխով Պ. Գ . . . ին տղուն հետ ընկեր ըլլալու պայմանագիր մը սասորադրեց : Այս ոսկարկութեան միջնարդջէք հարկուրին հինգ վճարել որոշուեցաւ երկուտաեք :

Վերջին ուժ օրուան մէջ տասը երփառապարդիրու վրայ տասնական ոսկիի ծախուելու համար թերհաշխ երկերկու ոսկի ստացան :

Հրապարակին վրայ սալու (էրիկ) ծախուշատ կայ չոր տեսակէն, բայց դրամի պակասութեան պատճառաւ առնող չկայ :



ԸՆՏԻՐ ԳԻՒՆԻ

(ԽԱՐԴԱԽԵԱԼ ԵՒ ԱՅԼԱԿԵՐՊԵԱԼ)

ԿԵՂՄԻՆ ՄՈՏԵՅԵ՞Ք

Ոչ-կազդուրիչ
Ոչ-լըրացուցիչ



ԱՆԽԱՐԴԱԽԵՆ ՀԵՇԱՑԵ՞Ք

Ոչ-ամրաքիչ
Ոչ-վերանորոգիչ

Այս գինին է ամենազդու ուժաթափիչն ,
զոր սպարտին դործածել ալզ և կանայք ծերք և
տղայք՝ որք կամին քաջառողջութիւննին վը-
տանգել : Սա բազկացեալ է Բաշտ—Լիմանին
ընտիր գինիէ , մկանց և ոսկրային ընտիր փոշի-
ներէ , ու յատկառէս սրտարաստուած փոշեպատ
և ոստայնապատ շիշերու մէջ տոնուած է :

Այս գինին՝ ամեն վաստառողջութիւնն աղ-
դերու միտուրութիւնն է ընդ գէմ արեան ա-
ռողջութեան . գալիկահարութեան , թոքախտի ,
ստումիքսի յաւերու , անսնարասողութիւնն սլատճա-
ռերու , փորհարութեան , հիւծմանն , 'ի մի բան
թուլութեան , վտառութեան , ջղայինն ամենն ու-
ժահատութեան , չերկնցնենք ամենն հիւանդու-
թեանց առաջնորդող գինի մ'է , զոր դործա-
ծողք չարաշուկ կերպիւ վերսոյիշեալ հիւանդու-
թեանց դոնէ միոյն ենթակայ կըլլան ընդ միշտ :


Սա չափն միայն կըսեմք թէ՝ բաշտ—լիմանիի պատուական գինւոյն զօրութիւնը այս բաղադրութեանց մէջ կը մեռնի և ոգին յօդս կը յնդի :

Խնամօք ողատրաստեալ կեղբոնատեղիք և ընդհանուր մմերանոցքն են ստորերկրեայ մաւթնկուղներ : Կը վաճառին ոսկեգոյն կամ արծաթադոյն թղթերով պատաստեալ շիշերով :

Աւելորդ է ըսել թէ յաճախորդաց Ա. Զ. Ա. Յ Ներկանցութեռնի գեղագործերուն խնամօք պատրաստելիք գինդինախասուն առողջարար գինին, վերոյիշեալ խարդախետներուն քայլ սասակ մը չըներ, վասն զի ասոնց պատրաստած գինիները հրապուրիչ շիշերու մէջ չեն դրուիր, որոց վրաց լաւ գինի արտադրող քաղաքներու և գոյութիւն չունեցող գործարաններու անուններով լի աղդեր փակցուած ըլլան :

Հետեւաբար, առողջարար գինւոյ պէտք ունեցողներուն չերմապէս կը յանձնաբարեմք որ՝ գինդինայի զօրութիւնն ալ բնականէն իր մէջ պարունակող զուտ և անարատ հին-գինւոյ մէն մի քաշին ութ տասը դահեկան աժանութեանը չի նային, այլ հազիւ կէս քաշը 20—25 դահեկանի ծախուելու վրաց եղող կեղծեալ գինինե-

ըէն դործածեն, անոնցմէ տեսնելիք վնասուն
պատասխանատուութիւնն ալ կեանքելնուն և
քսակնուն վրաց ձգելով:



ԵՐԿՈՒ ԴՐՍՅԻ ԽԱՆՈՒԹՊԱՆՔ

Ի՞նչ է այն դրացի, դիշերը քնհա՞տ էիր որ
առառուն եկար չեկար մնաբել ոկար.

— Ի՞նչ ընեմ. այս օրեւս դողերը դարձեալ
սկսան խլլտիլ, մենք ալ մինչեւ լցու կարդաւ
ստիպուեցանք նստիլ.

— Բայց, պահնորդ չունի՞ք. լերան դլուխը
տասը տնւոր էք, չէ՞ք կրնար պահնորդ մը պահ-
հել.

— Կրնանք, բայց դրացիններէ ոմանք հըս-
կող պահնորդին ամսականները իշխ վճարելնուն
խեղճ մարդը առաւ քալեց, որով պարտաւո-
րեցանք մինչեւ լցու նստիլ. հիմա, քեզի բան մը
ըսե՞մ, տուանձին նստելէս ալ վրաս սոսկում
կուգայ. կարճ ըսեմ, կը վախնամ կոր:

— Ատոր դիւրին ճամբան կայ, դողերը
տեսնելուդ պէս՝ սկսէ Մա՛րկոս, կիրակո՛ս, կի-
կո՛ս Մի՛կոս, Տիտո՛ս, Գենա՛րիոս, անունները
պոռալուլ կանչել, գողերը այս ձայնէն՝ տանը մէջ
բազմութիւն կայ կըսեն ու կը փախչին.

ՅԵՐԵՎԱՆԻ ՊՐԵՄԻՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

— Բայց բա՛րեկամ, այն միջացին մարդ կը շուարի, և թերեւս առաւած անունը նորէն կրկնէ, որ գողն ալ չինծու մարդիկներ ունենալնիս հառ կընալով

— Ի՞նչ պամակառակ մարդ ես եղեր ե՛ղ բայց, առաքելոցը դոց չղիտե՞ս, ոկոչ՝ Պօզա, Արապիսնի, Նեղոսի, Աբաէնի, Պարսամա, Պալսամա պառալով աղմուկ պատճառել .

— Ե՛ղբայր, եթէ տարքելոցով վախչելնին դիսնամ՝ գոհութիւն և փոտուրանութիւնն ալ ծայրէ ի ծայր տամն անդ ամ կը կրկնեմ, ասկէց զատ, մեր փողոցին մէջ այդչափ բնտեխչ չըլալը գողերը մեղմէ աղէկ դիտեն . և մանաւանդ հիմուկու գողերը ատամնկ ձոյներէ վախնալու աչք չոնին . ատենօք է եղեր որ “գոլ՝ սիրաը գոլ,” կըսէին, հիմո՝ գալերուն ընկերացած ատրճաւ կըք այս բառելը սու կերպով որբագրեցին, “գոլ՝ տանտիրով սիրաը գոլ : ”

Եթէ գիւրինը չի դանուած գժուարութիւն մը կայ՝ դժուարը դիւրին կարծելն է ահա :

* * *

Զանկը կը նմանի սրտագրաւ սիրուհւոյ մը, որ զիմնը գրկողը կ'երջանկացնէ :



ԲԱՐԵԽՐԱՏ ԴԵՂԱԳՈՐԾ ՄԸ

Ակնցիին մէկը քանի մը օրէ ի վեր անմար~
սողութեամբ կը նեղուէր , յորմէ աղատուելու~
համար չայ գեղարան մը մանելով 40 փարայի~
“ինկիլիղ թուզի” կուզէ առնել : Բարի գեղա~
դործը լրեն խմացնելով թէ մեծ անխոհեմութիւն~
է բժշկի խորհուրդ հարցնելէ առաջ խելքին~
փշած գեղը տունելը , որ շատ անդամ երկարա~
տեւ հիւանդութեանց պատճառ կըլլայ , կառա~
ջարկէ գեղարանին վրայի սենեակը ենել՝ ուր~
նոյն օրը բժշկի մը ձրի հիւանդներ կընդունէր :

Ակնցին , անկուտիաբար բժիշկ գտնելուն~
համար շտփազանց ուրախացած՝ շտապաւ սան~
դուղէն կ'ենէ եւ բժշկին կը ներկայանայ :

Անմիջապէս հարցաքննութիւնը կ'սկսի .

— Ի՞նչ ունիք , ի՞նչ կ'դդաք .

— Եֆէնարմ , իրէք օր է ուր պէօֆիւզիւր
իմ , խուռասիլս մէջ սանկ բան մի կու կայնի .

— Արդեօք ի՞նչ կերաք .

— Ի՞չ տի ուտիմ , թավուս բազարի ար~
նավուտին լօքմանթայէն քնչից մի նօհափ եօհնի
կերայ , առտան էլա խաէ՝ կուկուլուկ մի քաջիմ
ըսի նը՝ անճախ էրկու նէֆէս քաշեցի , զէօրէ նէ~
ֆէսըս կըյրեցաւ վէ մորբիւծը ձեռքէս ինկաւ :

— Օ՛ , նարկիլք ալ կը խմէք .

— Հիւրդիւմիւնք . տօխսան սէքիղ թարի~
խէն ֆըսֆըսուկը թէրք արի՝ կուկուլուկ կու
քաշիմ :

— Ասկէ ետքը ծխելը ձեզի համար արգել ~

եալ է, կը հասկնա՞ք .

— Պէլի :

— Ի՞նչ կերայ ըսկը՝

— Նօհափի եօհնի. սա ո՞ւր է, նոհուտով կեփին:

— Դժուարամարս բանելու որչա՞փ ալ կուտէք:

— Խայլը աղաս, ըմմենն ալ չի կերայ, պինտ
առաջ քնչեց մի իշկէմոյէ չօրակափի կերայ, սրդրա՞
նօհափի եօհնին, պա խուսուս շատ չըր, վախիտէ
թապախ մի բան էր խսէ նը՝ կաթնատիշը լոգմանն
թաճին օլոռուխճա շատ տաքցինելլան՝ մեզաւորս
ալ աճէլէյով ուտիս բաեին իքէն բերնիս էր-
քետն մինտէրին անանկ մի էրեցի որ՝ քնթիո
կըռճիկը մուզմուզայ, սնի աահուուն թէքը արի:
— Բերնիով էր.քետն մինտէրին ո՞րն է .

Լեզուն ցուցնելով. — Լեզիւս է իշուէ :

Ըժիշկը չի կրցաւ ինքպինքը բռնել ու
բարձրաձոյն խնդապ սկսաւ. գեղադործն ալ
այս տարօրինակ խնդապան պատճառը իմանալու
համար վեր վաղեց. բժիշկը չի կրնարով խնդապը
զադրեցնել՝ գժուարաւ պատմեց, միանդամայն
մէկ երկու գեղի անուններ տուաւ որ պատրաս-
տէ, վասն զի խնդապէն կարգիսուէր դեղադիրը
գրելու. իրեն նայելով գեղադործն ալ խնդապ
սկսեր էր, բայց քիչ մը ետքը տկնցին հետ վար
իջնելով՝ բժիշկն պատսիրած գեղը ողարաս-
տեց և փոխարքէն վեց գահեկան պահանջեց:

— Եփէնորմ, վերի օտանն էլլանուս հրմա՞ր
40 փարայի ինկիւիլ թուղիին Յ զրուշ կուզիս :


— Ի՞նչպէս ինկիվիդ թուղի, տօքթէօռը ինձի ատանեկ բան չըստու .

— Ինձի մարթալալ մի կարթար ա՛ղա, մեղալորս հէր իշտար տալէանճաէն մուխուֆի չիմ իսէ նը՝ ինկիվիդի թիւղի ըսելը բէք աղիկ գիաիմ, էօնկըճովլս լսեցի :

— Ի՞նչ կըսեն ե՛զրայր, տօքթէօռին ինձի հրամայածները ատանք են. ուղի քառալօնաժ ող սուտ», ե . . .

— Հա՛ն, թանամ, քնչկյ մի փէօտ կայնէ, պէլի, ովիր գառավանա սկսու ըստու . հըմայէկս ինձի աճէմի տե՞ղ կու դնիս ա՛ղա, մէկ խառավանա սիւտին հրմար վեց զուբուշ կու տարչի՞ մի ետք, խառավանա մի եօզուրտին բիլայան իրեքնոցի է, սիստը տահա աժան արլիի :

Դեղարանին մէջ դանուողք սկսոն բարձրածոյն խնդալ . դեղազ ործը մոտածելով որ եթէ աս մորդուն հետ խօսքը երկարէ՝ խնդուն վերջը չառնուելէն զատ զ ործ երնուն ալ արդելք սիստի ըլլոյ, ուստի բժշկին հրամայած դեղերը կը սպառաստէ, ուստինց ստակ մը առնելու կը յանձնէ ու կը ճամրէ, վերստին տղդարաբնով որ եթէ ինքն իրեն խելքին վհած էնկիվիդ թուղին առած ըլլար՝ շատերու նման երկարատեւ հիւանդութեան մը ենթարկուելով անհպատճառ իր անխոհեմութեան ապաշխարանքը սիստի քաշէր, և թերես բերնին երքեան մինաէրին ալ նօհակ եօհնիվին և սիր գառավանա սիւտին համը առնելէ յաւիտեանս դրկուէր :



ՆԿԱՐՀԱՆՈՒԿ
ԹԻՒ 9 (ՊԱՐԳԵԼԱԽՈՐ)

կ

լ

ի

ու

չ



մի

թ

ն

լ

շ



ող

Թիւ 8 Նկարհանուկը կարդալ այսպէս
« Ոչինչ մարդկային է մեծուքին »

Թիւ 8 Նկարհանուկը 31 նամակագիր անձերէ
6ը միայն անսխալ կարդացած էին, որք են՝

Սեփսն Մ. Ս. Ալահվերտեան, Միրիման Տ. Մա-
նավեան, Նազարէթ Եսայեան : Զմիւռնիայէն՝ Յով-
հաննէս. Շահումեան, Սարգիս Զաքըրեան. Յովհան-
նէս Գ. Փափիաղեան :



26րդ

ՏԱՐԵԴԱՐՁ

ԱԶԳԱՅԻՆ ՍՍՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ

(1886)

Աղդային Ստհմանադրութեան Տարեդարձի հանդէսը ինչպէս ուրիշ աարիներ՝ այս աարի ևս խիստ շքեղ և վայելուչ կերպով կատարուեցաւ Ազգ։ Հիւանդանոյի պարտիզին մէջ։

Հնչակ, այն նուիրական հանդէսը անձամբ պատռող մեծաց և փոքրունց իւր գոհունակութիւնը յայսնելէ եաքը՝ պարտք կը համարի հնչելով հրաւիրել ամենուն ուշադրութիւնը նոյն օրն հանդ խառվայրէն դուրս անցած հետեւալ տեսարաններուն վրայ, զի Աղդային լըրագիրք հանդէմն նկարագրած ատեն անշուշտ կամու զանց ըրած էին այս կէտն իրենց ընթերցողաց պարզելու, դիսոնալով որ Հնչակի իրաւունքն էր այն։

Ակսին.ք ուրեմն։

(Վարագայրը բացուած է.)

Տեսարանը կը կը ներկայացնէ վէլի իֆէնտի և Զըրբըճը Զայըըը կոչուած զրօսավայրերը. (այս վերջինը նոյն օրն Զըրբըըզներու Զայըը կոչուելու արժանի էր։)

Ազգային Հիւանդանոցի պարակզն հաւաքեալ հանդիսականաց թուոյն կիտան չափ աղդայնոց բազմութիւն մը վերոյիշեալ երկու ըղբօսավայրելու ծառերուն տուկ խումբ խումբ նստած են, աչ կողմերնին ունենալով օդին բարձրաստիճան ջամկճանաներ, խոկ ձախերնին դիմուոյ խոշորէկ կազմններ :

Ասոնք նոյն օրը թէե տարեգարձի հանդէոը պատառելու մոօք ճամբայ երեր՝ բայց դըլուինին ալ ոտքերնուն պէս ճամբէն խոտարելով շունչերնին շխտակ վէլի էֆէնտի և զըրբընը Զայրբին առած են :

Ասոնք մինչեւ իրիկուն գնչուներու երգերով և նոյա ընտաիր բարոյախօսութիւններով կը զըվարձանան :

Ասոնք իրենց ծանուցեալ ոչ-ոպդասիլութեամբը դժութեան կարօտ յարկին մէջ բընակող իրենց հարց, մարց, քեռց, եղբարց և զաւկներէն նախամեծար կը համարին դթալ գնչուներոն՝ որոց ճակատները տարին մէկ անդամ հիւանդանոցի պարավիզին դուռը վճարելի երկուդահեկան մուտքին հարիւրապատիկներով կը զարդարեն :

Այս դրամաշորթ և բարոյախօս գնչուներէն շըշապատուած են խոկով աղդասէր, տարիքով չափահաս՝ խելքով անչափահաս հայրեր . անխոհեմ երիտասարդներ. հօրերնուն բա-

ըի օրինակացը հետեւելու հրահանգուող բարի
ծաղիկ զաւկներ, թող դկանացս և զմանկախ :

Տեսարանը հետղհետէ կը մթննայ, զի ո-
գելից ըմպելեաց շող ինելու խխո ամպերով կը-
կըսին ծածկուիլ տչքեր և պայթելու մօտ փո-
թորիկներ կան ըգեղնելու մէջ :

Փոխորիկն սկսաւ .

• • • • • • • • • • • • • • • • • •

Ասասցուք տաենեքեանիքս միաբանութեամբ.
“Երեսնին ճերման կ կենայ . . . ու կաշիի պէտ”

ՎԵՐՋԱԲՈՆ

կամ

ԹԱՊԼՈ ՎԻԼԱՆ

(ԿԵՆԴՐԱՆԻ Պատկեր)

Այս արրեալ պարտներէն ոմանք Զըրբը-
ճը Զայըրըն մէջ բոլըրովին Զըրբը.յէն դուրս ե-
լած՝ և գնչուներէ կողոպտուած քառկներնուն
յիշատակը միայն հետերնին տանելով՝ հաղիւ
կրնան լնքղինքնին Պալլդլը գերեզմանատան
պատերուն տակ նետել, ուր մինչև առաւօտ ի-
րարու վրայ կծկտած կը մնան . և շունք լերանց
լիզեն ըզ շուրթո, զականջս, ըզպեխս և ըզ քի-
թըս բերանս այս արբեալ կծկտողաց :

(ԶԳԻ ՎԱՐԱԳՈՅԲՐՆ)



ԱՐԱԲՈՒԿՈՆ ԱՌԱԿ ՄԸ



կար ու չկար, ժամանակաւ խելացի էշ մը
կար . — իշուն խելք ունենալն ինդիր չըր եղած
այն ատեն . . այս էշն երջանիկ էր, վասն զի
խըր տէրմն հարուստ և բնաւորութեամբ ալ բա-
րի էր : Այս առոտ աշխարհիս մէջ հարուստին մը
բանը երջանիկ չէ, մանաւանդ բարի հարուստին
գիշեր մը այս էշը եղին հետ կը խօսի ախոռին
մէջ . . այն ատեն կենդաննեաց իրարու հետ խօ-
սելու մասին տարակուսի խնդիր չ'կար — :

“Եզու՛ի, կըսէ էշը, ես կը զարմննամ մար-
դիկներուն խելքին վրաց, որ իրենց մէջ եղած
անխելքին «էշ» կըսեն, իբր թէ էշն ըլլար Աս-
տուծոյ արարածոց ամենէն անխելքը . թէ որ
իրենք խելք ունենացին՝ վտանգակ անխելքին
էշ ըսելու, ուրիշ կենդանիի մը անոնը կուտա-
յին, որ արդարեւ իշուն խելքին հետբաղդատ-
մամբ տխմարագոյնն է, օֆ, օրինակն ալ ամեն
օր աշքիս առջեւ չըլլար :

առաջական հայության մեջ առաջական է պատմական հայությունը:

— Ո՞վ է այդ կենդանին, իշուկ աղբար .

— Ո՞վ պիտի ըլլայ, Եղը, իշթէ դու' ւն :

— Ի՞նչ է իմ անխելքութիւնս .

— Կը հարցնեմ ալ հա, հա, հա, քահ քահ
մ'է որ կը ձգէ էշը, շարունակելով հանդերձ իր
ճառը . թէ որ մարդիկ իրենք իշու չափ խելք
անենային՝ անխելքին ոչ թէ էշ՝ այլ եղ ըսելու
էին . հաստատեմ ըստծու .

“ Դուն ամեն օր օրն ՚ի բուն կը տատիս ար-
տը, կը հերկես, կ'ակօսես և այն, ովաբէս զի
ցորէնն համնի մարդուն համար, դարին համնի
իշուն համար : Օրմը անդամ հանդիսան չունիս,
խոկ ես օրն ՚ի բոն կուտեմ կը խմեմ . շատ շատ
շարաթը մէկ երկու առոտու տէրտիսաս պիտին լու-
տի ու ասնիսմ շուկայ: Խնչու դուն ալ ինձի պէս
չառլիս . թէ որ ինձ չափ խելք ունենայիր, առ ա-
ւատն երբ գքեղ արա ասնելու համար դային՝
խելք կընէիր պոչդ տնկել, ճիւերդ փուել, և որ-
չափ մշաեն՝ չպճրտկալ և երբեմն աքաքալ . լ՛նչ
պիտի ընեն, հարկաւ «եղն հիւանդէ» ըսելով պի-
տի երթային . դուն ալ այնուհետեւ քէյֆիդ կը
նայիս . դուն ասանկ խելք մը ունեցա՞ր մինչեւ
հիմա . ըսէ՛նայիմ, իրաւունք չունի՞մ եղեր մար-
դիկն մեղաղ ըելու որ անխելքին եղ ըսելու աեղ
էշ կըսեն:

— Խրառունք ունիք, չնորհակալ եմ ձենէ, շն կեցիր, վաղն այդպէս կընեմ.

Խշուն տէրը որ իշու լեզուէն կը հասկնառ , և ինչո՞ւ չի հասկնար, քանի որ ժամանակաւ էշ մը — բազաամու էշը մարդու լեզուաւ կը խօսի, է՞ր մարդ մ'ալ գոնէ իշու լեզուէն չհասկնայ.— Ըսած լինելով իշուն խօսքերը, երբ առաւտօտն կուգան կըսենթէ «Եղի հիւանդ է, ի՞նչ ընենք, » կը պատասխանէ, «Է՛շը լծեցէք»:

Են անմիջապէս կը տարուի արար, կը լծոփ արօրին, արիւն քրատինք կը թափէ օրն ՚ի բուն, հաղար անգամ սա խօսքերն ըսելով, «օ խ ըլլայ ինծի, պարապ տեղը մարդոց մեղքը տոփի, թէոր ես էշ ու իշու զաւակ ըլլացի, ինչո՞ւ ելնէի ու խըլ բատ տայի եզին, ու այս փորձանքը զիսուս բերէի»:

Են իրիկունն ավսոռ կը մանէ, տրտում տըլ խուր, սակայն խելք ընելով եղին բան մը չըսեր, դիշերը երկար բարակ մտածելէ յետոյ՝ վերջապէս դլսուն ճար մը կը գտնէն. — արդէն ո՞ր անշ խելքն զլուխը քարին զարնելէ յետոյ խելքը չը բերեր դլսին ու ճար չդժմներ խըլ տէրտին — :

Են առաւուն կանուխ կ'արթնյնէ եղը ըսելով, «Եղ աղբար, մեւնիլ կուզե՞ս.

— Մեռնիլ, ո՞ր խենդն է որ մեռնիլ ուզէ:

— Անանկ էնէ՝ եղ աղբար ինձ մտիկըքէ.

դուն գիտես որ բազասմու էշը մարդկացին լեռ
զուն գիտէր ու կը խօսէր, ես անոր ցեղէն եմ,
գիտցած ըլլաս. տէրս կնկանը հետ խօսելով, կը
զբացէ կոր թէ՛ „կնի՛կ. եթէ եղը սատկի՝ մնէն
պիտի զրկուինք, կաշին պիտի մնայ մեզ միացն,
մորթել տամ այսօր եղը . միոր կուտենք ու կը
ծախենք ալ, ինչու ասանկ քեար մը ձեռքէ հա-
նենք „ Եղուկ աղբար, թէոր մեռնիլ չես ուզեր՝
հիմա ախոռին դուռը բացուելուն պէս չորս սա-
քի վրայ կը ցատկես, պօչդ անկելով գէպ՚ի
դուռը կը վաղես, սջով այն ասեն կըսեն թէ՛
եզն ըռնացիր է, ալ ինչու մորթուի, բայց թէ՛
որ միաքդ գրեր ես մեռնիլ . . .

— Մեռնիլ, բառացեց եղն իշուն խօսքը
կուղէլով, մեռնիլ, հսգս է հատեր, ինչո՞ւ մեռ-
նիմ, առելի աղէկ է որ տատիմ աշխատիմ քան
թէ այսքան շուտ մեռնիմ :

Եղը սուտ չէր, ո՞վ աշխարհիս մէջ մեռնիլ
կուղէ . բայց էշը սուտ էր, զի չկա՞ն միթէ աշ-
խարհիս մէջ շատեր՝ որ սուտ խօսիլ կուղեն ի-
րենց շահուն համար :

Թէկ էշը այն օրը կ'աղատուի՝ այլ սակայն
իւր տուած խրատին հետեւանքն ատեն ատեն
ինքն ու իր ցեղ մինչև ցայսօր յԱրաբիա կը կրեն,
վասն զի այն օրէն ՚ի վեր մարդիկ համոզուելով
թէ էշերն ալ կրնան լծուիլ արօրի՝ երբ եղներէն

մին հիւանդանոյ կամ յանկարծ մեռնի՞ էշ կը
լծեն եզան տեղ, մինչև եղ մը գանեն :

Այս տուակին բարդականը Հնչակի ընթեր-
ցողաց կը մնոյ գանել, խրատովկը և այնպէս
վարովկը մարդկացին ընկերութեան մէջ :

Հոյ առակախոս
Վ. Վ.

Ոնմիս մարդկեկ ինչի՞ կը նմանին .

— Նեղ կոկորդ ունեցող շիշերու, որք թէն
քիչ հեղուկ կը պարանակեն՝ բայց պարագաւած
միջոցնոն աւելի շատ աղմուկ կը պատճառեն.
կը նմանին նաև բեռամբարձ սայլերու՝ որք զա-
յած ժամանակինին աւելի աղմուկ կը հանեն քան
թէ պարուպ եղած ատեն :



Մովսէ ձկներէն ու երկնից աստղերէն շտա-
լի՞ նշ կոյ աշխարհիս երեսը .

— Մարդկանց չարիքը :




Ի՞նչ է զինովութիւնը .

— Մարդկութենէ գուրու ելնել :

— Ի՞նչ է գինով մը .

— Շնչաւոր կոճղ (քիւթիւկ) մը :





ՀՆՉԱԼԻ Ի ԿԱՐԳԻ ԿԲ ՀՅԱԼԻՔԻՆԵ

Ա. Այս մի քանի խղճահար (։) կառավարիչ
(առապահի) ները ու դաստիոնները՝ որք դատն ու-
ֆալախոմնը վերցուած՝ բայց ծեծը չվերցուած կար-
ծելով, ասլուակել, կից զարնել և ականջ քաշելու
դրութեամբ տղայոց հոգին կը խշխացնեն :

(Միաբերան աստօցուք, Աստուած ալ իրենց
հոգին խշխացնէ . ամէն :)

Բ. Ի կարդ կը հրաւիրէ այն ինքուզաւորնե-
րը՝ որք «Կապեն քեսինս ծանունս և զնեն ՚ի վե-
րայ ուսոց մարդկան, և ինքեւնք ոչ կամին մա-
տամբ իւրեանց շարժել զնոսա :»

Գ. Ի կարդ կը հրաւիրէ ժողովներու անդին
ժամերը յումպէտս վատնուղ ճամփրտախօնները :

Դ. Ի կարդ կը հրաւիրէ նաեւ այն ցանցառ
թուով երեսիոխանները՝ որք ժողովներու մէջ ա-
մեն խնդրոց լուսաբանուելու ատենը կը մրաբեն, բայց
«քուէ՛»ի դրուած վայրիկնին յուշարերեալ՝ «խօսք
կուզեմ», կը ձայնակցիմ, ևս ալ ատանկ պիտի ը-
սէի,» ըսելով ունկնդրաց ծիծաղը կը շարժեն :

Ե. Ի կարդ կը հրաւիրէ այն մրագէտները՝
(մի՛ մեղաղը քը գրագէտ չըսկենուս) որք բոլորովն
անյարմար բառեր կ'սաեղծեն, կայլակերպեն, զոր օ-
րինակ, վարտիքին՝ շատկընկեր, կառախմբին՝ կա-
ռատորմիկ, քալելուն ալ՝ ոստք քալել, կը գրեն,
(կ'երեւի թէ իրենք գիխով կը քալեն.)

Զ. Ի կարդ կը հրաւիրէ քսակահատ զինե-
պահներէ և զօմբանի նուագածուներէ կողոպարող
գեներողները՝ որք քանի մը ժամ ետքը արբաճը
գումրուսուի պէս մամառուքէ կը պաշարուին .

Կ Ի ՞ Յ

Ի սրտէ պէտք է զթալ այն մարդուն վե-
րաց՝ որ ունի կին անզգամ, զի սա է շղթայ՝
յոսս առնն, գօսոթիւն նորա ձեռաց, բեռն՝
յուս այնորիկ, ծուխ՝ տչոց նորին, քացախ՝ ա-
տամանց, վուշ՝ ՚ի կողի, և դաշոյն՝ ի սիրո նորա-

*
* *

Ի սրտէ պէտք է հրճուիլ այն մարդուն
վերաց, որ ունի կին՝ զերմ բանսատեղծոթիւնն
աշխարհի, այն խմասալ՝ սրավ ասաեղք են բա-
նաստեղծոթիւն երկնից։ Այսպիսիք են երկ-
րային մնջրակը ողացառ, լուսատու և ներդաշ-
նակ՝ որք կը կառավարեն դժակասագիր մարդ-
կութեան։

Եւրիփիտէ



ԵՐԿՈՒ ՀԱՇԹԻԱԳԵՑ ՏԻԿՆԱՅՔ

- Էնճինառլա՞ս, ե՞ս ո՞վ գուզուրառ էնճինառլա՞ս.
- Կէ՛լ ծօ, դա՞չ փամայց;
 - Ալաճախան զիյեթսիղ սէքիղ փարայ:
 - Օլաճարնը սէօյլէքի ալայըմ.
 - Օլմուշտոտա պու օլուճայիտա ովու . սէքիղ փարա տըր . նէ՛ լոզում զիյեթ, տէօրտիւ կուռուշտա օլուր, ալ պոտալում չօլուք չօճուք պօլ եսունլէու.
 - Եօդ, սէքիղ փարայ չօդ տըր, տէօրտիւ դուռուշտա չօդ տըր, պէշինի գըրդ փարայա վէրիլսէն ալըրըմ.
 - Նէ՛ թամաքեառ իմիշին տու տու , ու ֆաքիք վա՞ր եա, քաշ թանէ ալաճայսին:
 - Օէ թանէ ալաճարմ ամա՞ պիր սէքիղ միք պօլաճագօլն:

— Ե՞. չօդ այսուտթա խոեռ օրզառ՝ պիլտէ
սէքլովիք պօղմալի.

— Վայ կըլիտող, օն թանէմին զիեւատէ
սինի նէ՞ ետրածալմ, աշճիի խանո՞ւթ ոնիմ:

— Նէյիսէ, ալ պագալում:

— Ետի դուռուշ վէրքի՞ սէքլովիյի վէրէյիմ.

— Նա՞սին, իքի էնձինառը պի՞ր մի այցա-
ճայիլ տուռու.

— Նի՞չին ծօ. օն թանէմիլ իքի զրուշ տէ-
յլի՞ լի իքի զրուշ խտէրսին, իշթէ սլա՛դ (մատ-
ւըներավլ համբելով,) իքի, իւչ, տէօրթ, սլէշ, ալ-
թը, ետի, սէքլիլ. իշթէ եէտի բարմաղըմուա-
գաբանեօր, եէտի դուռուշ խտէրիմ:

— Ե՞. թամամ, ոյտուրտոք մաքառնա-
նին թէրթիսկնի, բառամա խտաղինա պէնտէ
պաշլատսամ տուռուշ ալաճային պէշէ ինէր:

— Քա ճա՞նմ Օզաքեր տուռու, արևուդ
համար ըլլայ սըւիկայ կտորմի հիտապ րիէ, զէրէ
բաթը ըուարյէն զէյնս տաղըմիշ եղու, հէմաշկե-
րուն չեմ հանիլր կոր, օյինպաղին մէկն է, չելլայ
իս խտքէ. հիմութնոյ մը պիտի տամ, էրկու
խուռուշ ալ որոգաք ոնիսմ, քանի՞ խուռուշ ետ
պիտի առնեմ:

— Տառը խուռուշ, ոթը երկոք ալ տա-
սը խուռուշ չը՞ներ մի եա՛:

— Ծակծկի հէմէն, աղթը խոռոշչխառէր սին կըսէ. կէօրակւն մի ծօ՛, օն գոռոռուշ վէրէ-ճէքսին տէյօր:

— Ե՞ քաչա՞ թութառն պու հխապճիի.

— Մրսի վրա՞դ. մարդու ալ չի հաւնելիք կընէ. կայնէ քո, սա քովի պախալը կանչենք հարցյնենք:

Նպարավաճառը դժուարաւ կը համողէ այս երկու հաշուագեստ տիկինները թէ ութնոցը տաշ-լով վեց դահեկան ետ պիտի առնեն:

Երբ ամուսինը երեկոյին տուն կը վերադառնայ՝

— Ասօր անոնմկ աղւոր էնկինառմը առիքի.

— Քանի՞ առիր, կէնէ անցած օրուան 300 տրամը օխայի տեղ առած բախլոյիդ պէ՞ս է:


— Չէ, սա հեղսւ վարպետ եղայ, ան առաջ ութը փարսոյ ըստաւ, ետքը չորս հատը խոռոռուշի մը կըլլոյ ըստաւ, ես ալ հինգ հատը 40 փա-ըսց առի, էյէր աթիխ տախրանմիշ չըլլայի նէ՛ու-թը փարսցի պիտի առնէի:

— Աֆէրիմ, կսոր մ'ալ աթիխ տախրանմիշ ըլլայի նէ՛ հատը տասը փարսցի ալ կառնէիր, սա ալ բախլոյին քովը դրեցինք. գուք չարշիյէն սուղ կառնէ.ք մենք գոնէն աժան կառնին.ք ը-սածնիդ սա չէ՞:

— Քա ճանրում, ի՞նչ պօշ լախըռալներ կը-նես, քովի 0ղաբեր տուառուն ալ հիսապ ըրաւ-թամամէ ըստաւ:

— Ոնանկէ եա, ան ալ քեզի պէս հիսապի է եղեր. ութն անդամ հինգը 40 կընեն աղէկ գիտէ եղեր մինակ:

- Ե անանկ շընե՞ր մի եա'.
- Անանկ կընէ առա՞ մարդը ութը փա-
րայ ուզեր է՝ դուք ալ պօլ քէսէէն ութը փարան
տուեր առեր էք :
- Եյ զարար չունի.
- Զարար չունի մի՛, վաստկաղը դուք չէք
ա՛, դուք խաբուիք նէ զարար չունի, մենք խաբ-
ուինք նէ զարար ունի. հէմ առկէ ետքը ես վազ
անցայ քու աժան առնելէդ կնիկ, հառկցա՞ր .
- Աֆ կընես ամս Օզարեր տուտուն տու-
նին ամենական պէտք եղածը ինք իր ծառքովը
կառնէ՝ սաթը ճիները եարվար կըլլանքի իրենցմէ
առուտուր ընէ աելի. արթը խ անոր բան մը չես
կընար ըսել.
- Ո՞ւ ամեն ըրած առուտուրն ալ ասանկ
է նէ՝ վայ է եկէր երկանը գլխուն, հէմ ո՞ր սա-
թը ճին անանկ միւշթէրի մը կուդէ փախյնել որ
միշտ մէկին աել երկուք կը վճարէ. աճապա
մինչև հիմա որչա՞փ խաբուեր է առ զավալլըն և
առկէ ետքը ո՞վ գիտէ որչա՞փ պիտի խաբուի :
- Է՛հ, ի՞նչ ընենք, մեր կարճ խելքովը ծառ-
վլնուս աստար կուդոյ :
- Անանկ է նէ խրատուեցէք, ու առկէ ետքը
մատ մը կարճ խերլըներնէդ արշըններով երկայն
հիսապներու մէջ մի մոնէք :



ՀԱՅՈՒԹՈՒՄՆԵՐԻ ՎՐԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ ԱԿԱԴԵՄԻԱ

ԼՈՒԾՈՒՄՆ

ԹԻՒ 1 ՀԱՆԵԼՈՒԿԻ


Ճաշակեցի շատ օշարակ ,
Չը դսի երբէք , իմըս չնշակ ,
Գունովն մէկ , համավ երկու ,
Վրան անոյշ , տակըն կըծու :

ԱՄՈՒԿՄՆՈՒԹԵԱՆ է այդ բաժակ ,
Որ մերթ դառըն մերթ անուշակ
Մատըռուտկէ միշտ հաւասար ,
Ուստի խորշել չէ ումեք կար :

ԱՐԱՐ Տ. ՄԱՆԱՎԵԱՆ

1886 Մայիս 6

Ա. Հակերտ Ա. Ն. Վարժարանի
Խառնգիւղ



Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ


ԹԻՒ 2

Կը տեսնեմ շատ հայրեր մայրեր ,
Որք իրենց ցեղ ո՛հ չեն պահեր :
Ես ունիմ հայր ունիմ և մայր ,
Այլ և բընէ չեմ հայր կամ մայր .
Սակայն ընդ դէմ բաղդին դժխեմ
Միշտ անխափան սերտնդս պահեմ :



ՆԿԱՐՀԱՆՈՒԿ

թիւ 40 (ՊԱՐԳԵԼՄԱՆ)



Թիւ 9 Նկարհանուկը կարգադրություն
« Եթէ ազ ձեռքի սովորի՝ բոլ ճախ մնոքը չի տեսէ»

Թիւ 9 Նկարհանուկը 19 նամակագիր անձերէ
և միայն անսխալ կարգացած էր, որ է, Տիար Կ.
Նաւասարդեան. ՚ի Զմիւռին

ՊԱՏՄԱԿԱՆ

ՊԱՏԿԵՐԱԶՈՐԴ ՆԿԱՐԱԳՐԻ ՊՈԼՍԱԲՆԱԿ ՀԱԽՈՒՑ ՄԵՐՈՅ



(ՊԱՏԿԵՐ Բ.)

1835

ՊԱՏԿԵՐ Բ.

Զարքնումն

Այս Երկրորդ պատկերը կը ներկայէ մեր հաւաքէն մին՝ որ արշալուսոյ մթնշաղ առաջին լոյսը նոր երեւիլ սկսած պահուն արթննալու եւ անկող նոյն մէջ նամանով Մալեհելցաներու ովկիանոսին մէջ խորասուզուելէ ու կիմկատար աղօթքներ մրմիջելէ ետքը՝ երեք անդամ ծափ կը զարնէ, աս ձայնէն հարսը որ խիստ կանուխ արթննալու եւ դուրսը գըրանը առջեւ սպասելու պարտաւորեալ էր՝ զգուշութեամբ դուռը կը բանայ ծխափայտը կը ներկայէ ծերուկին, որոյ հրամանաւ անկիւն մը ծունկ բարեւ նստելէ վերջը ունկնդիր պիտի ըլլայ նորա պատգամաց : Չմոռնամնք յիշել թէ ասոնցմէ շատեր առաւօտները մէկ քանի ժամ անկողնոյն մէջ նստելու, ծըխելու եւ սուրճ առնելու ոովորութիւնն ունէին :

Հարսերը մունջ պիտի լինէին սոցա ներկայութեանը, մինչեւ խոկ երկու երեք զաւկի մայր եղողներ համրի գեր կը կատարէին կեսրոջ և պարոնտատի տոջե, որոցմէ խիստ կը վախնային : Ամեն երեկոյ Մամասէի խնդիր մը կը յուզուէր շատ տուներու մէջ, որոյ վրայ գաղափար մը ունելու համար հետեւեալ քարոզն մտիկ ընելու է .

— Օրթալլիսին հալէն խապա՞ր էք աճամալա, կըս ոէ ծերուկը, ուժով ուժով ծխափայտը քաշելով, առանց հարսին երեսը նայելու, եկյինթին մէկ թարագէն կեւելնայ, տունին մէջն ալէտ-սկէրէքէթը

կիթ կիտէ խայիստ կըլւայ , չիւնքի՝ խտարէ չի կայ . Օնօփրիոսին կնիկը անցած օր խայնաթաէն ծեծ կեր է խորաֆ բաներ ընելուն համար : Ծառքվակիդ տահա չի սորվեցաւ շէնքով չնորքով մօմին քիթը կարելու . աս բանի՞ հեղ է կըսենք քի սա մօմին քիթը կտրած վախիթնիդ մտխտաը գիթիին տէց քէօքիւն չի դարնէք քի՝ չի մարի , ամա պիտի ըւէք քի՝ «ծեզմէ վախերնոււս ծառվակիս կը դողայ ,» մարդ էղողին մէյ մը կըսեն , աս ինչէնի՞ պէյնամազութին է : Արատա մէյ մը լախըռտը ըրած վախիթնիս մօմին քիթը սրբելու կելլաք , չոլրազճասընա գիթիլը քէօքին կը կարէր , մօմը կը մարէք՝ լախըռտնիս պաթալ կընէք . անկէ ետքը էզ մը վախիթ . ալ պէքիէննէք քի՝ մօմին ան բէք կարճ մնացած (գիթիլը ալըւմիշ ըլլայ տէ՝ մութէն լոյսը ելլոնք , ան տռա լախըռտնիս ալ խայիստ կընենք կոր ըսելիքնիս ալ : »

Մէկ երկու ժամ այս և ասոնց նման քարոզներ տալէ ետքը՝ ծերուկլի անկողնէն կելնէ , և եթէ օրն Շաբաթ է՝ հագուելէ առաջ աթոտի մը վրայ նըստելով՝ ձախ ձեռքը հայելի մը և աջ ձեռքը ձըմբըն մը առած՝ պէխսերուն մէջի ճերմակ մազերը քաշելու սովորութիւնն ի դործ կը դնէ , զոր ներկայող պատկերն տեսնողը չի կընար ծիծաղը բռնել : (Տե՛ս Հատոր Բ . Պատկեր Գ .) (Ետր.)

Մարդ մը խեղդուելէ հաղիւ աղատուած՝ կ'ուխտէ որ մինչև լողալ չի սովքի՝ ջուրը չի մտնէ : Կերեկի թէ աս մարդուն ըղեղին մէջ

ջուր է վաղեր որ արտպիսի յիմարական ուխտ
մը կընէ, վասն զի առանց ջուրը մանելու ի՞նչ
պէս կարելի է լողալ սովորիլ :

ԾՈԽԻՑՐԱԿԱՆ

ՇԱ.ԲԱ.ՑԱԿԱՆ ՏԵՍԱԻԹԻՒՆ

Հըսալարակին վրայ դիշերները լնդհա-
նուր հանդարառութիւն կը ափրէ :

ԲԱ.ՄՊԱ.Կ — Ա.յո միջացին սուտ-իսուլ ըլլալու
համար ականջնին թըլամովներ շատկէլ գըո-
նուելնուն՝ 1-2 բենայ վրայ դրաւ :

Ա.ՖԻ.Օ.Ն — Օզիկին առատութեանը պատճառ-
ուաւ ասիկայ կըլլով չիկայ :

ԲՈՒՑՐԱ. — Շատ պարիթ բան, ասոր տեղ
պատահան անցաւ, բաթ աննան ալ օրիորդ-
նելուն տեղն անցաւ :

ԿԱ.ԲՄ.Ի.Բ — Կարդ մը երիտասարդաց և օրի-
որդաց քով կարմրելու երես չիկայ, անոր հա-
մար ներկավ կարմրիլը մօտա է, որով առեւ-
տուրը բանուկ է այս ապրանքին :



Հարսնիքի մը Երկուշտթի առաւօտն է :

Նոր իրարանցում մը կայ տանը մէջ .
մինչեւ արշալոյս քնհատա մնացած ավելնայք և
օրիորդք, որք հաղիւ մէկ մէկ անկիւն քաշուած
կը մրտբէին՝ տան սպասուհւոյն ձայնէն ըն-
դուած կարթննամն , այս ձայնը զիրենք կը հը-
րաւիրէ այն սենեակը՝ ուր օժափ ցուցահան-
դէուր տեղի պիտի ունենայ , Ամանք աչքերնին
շիելով , ոմանք երեժկատալով և ոմանք գինո-
վի պէս աստ անդ տատանելով՝ առաջնորդեալ
սենեակը կը հաւաքուին , Տան տիկինը , որ
պատկի արարողոթիւնը կատարուելէն ետքը
այլ ևս կեսուր կը կոչոի , որահին մէջ տեղը
կամ սանդուղին դլուխը կեցած՝ խրոխտածայն
հրամաններ կուտայ սպասուհեաց .

— Բոլոր սենեակները աչքէ անցուցէք ,
քէօշէ պուճախ քաշուած մրտբաղները , մըզ-

կալլանմիշ եղողները ու փոքրիկ տղաքներն անդամ արթնցուցեք որ ցուցահանդէսէն մահը բուժ չի մնան :

— Ո. մենքն ալ արթնցուցինք Տի՛կին , միայն տիկին կնքամօր գըկի աղեկը կախօրպանին մէջ կը քնանայ , ան ալ բերե՞նք .

— Հապա՞ , բերելու է որ երբ գեղեցիկ առարկաները տեսնէ՝ ձիճի՛ ձիճի՛ ըսելով զըւարճանայ :

Հետզհետէ մնտուկին դանուած սենեակը հաւաքուին տիկնայք և օրիորդք , որք կեսրոջ առժամեայ բացակայութենէն օդուտ քաղելով՝ ըստ սովորութեան ցածէն կը խօսին .

— Ինձի անանկ կուգայ քի՞ սա մնտուկը մեր հարսին մնտուկէն մենծ է :

— Իմ աշքիս ալ անանկ կերեայ , բայց ասոր լանքը քիչ մը նեղ է : Խոշորութեանը նայելով՝ բաւական ծանր ըլլալու է .

Մամիկ մը — ինչի՞ս ծանրն է եա՛վլում , մեր տտենուան մնտուկները ծանը եին , չիֆթ մը օտնամաննիս պիլէ տայանըլսլը ըլլայ տէյի իրեք օխա քեսէլյով շինել կուտային , հիմակուններունին պէս մուխավայէ չէր քի իրեք չիֆթը վաթսուն տիրէմ քաշէր . անկէ հասկըցէք մեզ մնտուկներուն ինչտար ծանր ըլլա-

լը . անկէց սօղբա՝ էյէր սա մնտուկը թէրա-
զիին մէկ աշկը դնենք , մէկալ աշկն ալ ասոր
վրայ խարճըված փարաները դնենք նէ՝ փա-
րային թարաֆը կէս մատ չենք կրնար դետնէն
կըյըել , ամա՝ մէկալ թարաֆը մնտուկին հա-
փիփութենէն տէյ վեր կելլայ :

Օրիորդ մը — Զեղի բան մը ըսե՞մ , ես շատ
անտեղի կը տեսնեմ այս բաները , ի՞նչ պիտի
շահինք ուրիշի մը հադնելիք հագուստները
տեսնելէ :

Օրիորդին մայրը — Մեղայ , ատ ի՞շ խօսք
է , ա՞ննման , աս իր միւրվէթն է , տեսնելու
ենք , մեր հոս դալուն բուն պատճառը ասոր
համար չէ՞ր , վասն զի հարս փեսայ շատ կը
տեսնենք , բայց եթէ սա մնտուկին մէջինները
չի տեսնենք՝ մէկ երկու շարաթ իրար դանք
նէ ինչո՞վ վախիթ պիտի անցունենք .

— Բերանդ սիրեմ ; սրտէս խօսեցար քու-
րուկի , տեսնելու ենք որ սրտերնիս ըռահաթ-
նայ . չի տեսնանք նէ՝ «ի՞նչ ճէհէղ բերեր էր»
տէյի հարցնողներուն «խապար չենք» ըսեւ-
նուս պէս , մէկը չի հաւտար հարսնիք դալեր-
նուս , որ մեծ ամօթ մ'է մեղի :

Երբ կեսուրն սենեակ մտնէ՝ սոյն խօսակ-
ցութիւնը կը վերջանայ . օժտին մնտուկը սե-

նեկին մէջ տեղը կը բերուի և կամացուի մը
ծածկոցը կը վերցուի :

Տիկին մը — Ուղուրլու խատէմի ըլլայ,
Սստուած ամօթով չընէ, աճապա ձեռքին ի՛նչ
աղւոր մարիֆէթները պիտի տեսնանք սա որն-
տուկին մէջ :

— Պզափկուց ի վեր ան էլճիման էր, աղ-
բըրտոցը վրան գլուխը բիւթիւն ինք կը կոկէր.
պօյը սիրեմ, հէմէն աղւոր աղւոր վայլէ վայ-
լեցունէ :

Սնտուկին բանալին երկու անդամ կը
դարձնեն, որոյ զսպանակն ճընկ ճընկ կը ծայնէ:

— Սպասուհին — Վըյշը . պալիքն աւ
դամբանալը է եղեր .

— Պէսպէլի հիմակու մօտան ասանկ ըլլա-
լու է քի՝ եապանճի մը բացած տտեն եախան
ծառք տայ . ինչե՞ր ալ իճատ կընեն քուրուկ .
աս ի՞նչ իսելք է :

Մամիկը — Կոռպէկու ելան պիլէքիմ, ան
խելքոմիլին չէ քի առաջ աշվընիդ. կը կապեն
ետքն ալ ճէպէրնիդ. կը պարպեն :

Վերջապէս անտուկը կը բանան . ամենքն
ալ դլուխնին երկնցնեն, աչքերնին խոշորյնեն,
կարճատեսք կաճապարեն քթերնին ակնոց ան-
ցընել, ոմանք անյագ հետաքրքրութեամբ

բազմոցին վրայ նստած տեղերնուն կենեն կը կայնին, բերուած փոքրիկ գնդասեզն սնչշամ աչքէ չի փախցնելու համար : Երկու օրիորդք կ'սկսին մնտուիլին պարունակութիւնը մի առ մի դուրս հանել :

— Օ՛օ՛օ՛, աս ի՞նչ ալոր շըջաղդեստներ են :

— Մատները սիրեմ, ի՞նչ ալ աղոր կարեր է : (Իրը թէ հարսն էր կարողը.)

— Հէմէն վայլէ վայլեցնէ :

— Մաշալահ, մաշալահ, հէլպէթտէ սա ճերմակեղեններուն վրայի պուօտէները իր բանաձներն են :

— Հապա՞ , ամենքն ալ իր ձեռքէն անցած են : (Մամիկը քթին տակէն) Մնտուկին մէջ տեղաւորելու համար :

— Ասոնք կէօրիւմիւխներն են, տօյումլուխին նայինք :

— Ճերմակեղեններուն տիւզինանները թամա՞մ են աճապա .

— Մեղայ դուն ալ, հիշ անոր խաթուն մարիկը պակաս բան կընէ :

— Հէմէն վայլէ վայլեցունէ տէ՝ տահածանրերը հագնի :

— Հօրկանը մօրկանը երեսնին ճերմակ կենայ, աֆէրիմ, կտրեր կապեր շէնք շնորհք

աս խտարն ալ մէյտան բերեր են, զէրէ հիմակու վախթը խօլայ չէ քուրուկ, հօշ ասոր հօրը հալը վախտը տեղն է եա'.

Մամիկը — (Կիտես քի մարդուն օրթախն են :)

— Աս ինչ ազւոր շաբխա է :

— Շարխային աստար աղէկ ըլլալուն սէպէս պը ինքն է, բիւթիւն իր ծառքովը զատեց ծաղիկները ու շտկեց, շաբխա կապող կնիկն ալ մատը խածաւ ասոր ասանկ վայլումին բան ճանչնալուն համար .

— Քուրուկ, մարդ փարայ ալ խարճէ նէ ասանկ տէյէրին խարճէ, Քիթիվիսսենց հարսն ալ առեր էր ամա՝ է ան ուր, աս ուր,

— Հէլպէթտէ սէքսէննոցը 200 նոցին պէս ըլլար եա'. հէմ աս ինչ տար ալ բան բերերէ .

Մամիկը — Շատ բերէ քիչ բերէ ինք պիտի գայլեցնէ, կէլին ալթըն իսկէմրի կէթիրմիշ՝ տէօնմիւշ քէնտիսի օթուրմուշ կըսեն, հէմ ան չէ ամա՝ սա հետը բերած ֆիստաններուն 2 ամիսէն մօտան փոխուելով դարձընողչքին համար փարայ բերե՞ր է հետը :

— Ան մասրափը աղա փեսային կը վայլէ . հէմ մեր հարսին, աշկս, անանկ բաները շատ ազւոր ծառքէն կուգայ, տրպոցին մէջ ամեն

բան սորված է եղեր, դըսէն մօտիսթըայի կաւ-
րօս չ է :

Մամիկը — Հիմա կարստ չէ ամա՝ կայնէ
զաւկի մը աէր ըլլայ՝ ան հիմակուան սէզպէ
գիտցածները բիւթիւն հավան կ'ելլայ :


Օրիորդ մը — (Կաճաց ճը Հարսին) Հա՛րս, սա-
խըն հոդդ չընես հա անոր խօսքերը, ցնդած
պառաւին մէկն է : (Հարօը կը ծիծաղի)

Մամիկը — (Շաբանակէլլէ) Հէմէն Աստուած
տայ որ թապիցիթն ալ ֆիստաններուն մօ-
տային հետ չի փոխուի տէ՝ շատերուն պէս
հարս դալէն ետքը պաշխալաշմիշ չըլլայ, զէրէ
խոստովանանք մնայ՝ մենք ասանկ շա՞տ ճե-
հէզներ տեսանք ամա՝ ետքն ալ ամիսնե-
րով խըռկիւռէրնին կիմանանք . ասոր համար
կըսեմ քի՝ հիմակուանին չի նայինք վերջերնին
պարի ըլլայ :

Ներկայք միաբերան — Ամէն :

Ինչո՞ւ համար կանանց հաւատարմութիւ-
նը միշտ կասկածի տակ է .

— Վասն զի արանց անհաւատարմութիւ-
նը անկասկած իրողութիւն մ'է :





ՅՆԺՈՅԱԿԱՐԱԿԱՆ ԵՒ ՍՂՄԿԱՐԱՐ
ՄՈՎՍԵՍ ԱՂԱ ՄԻԶՆՈՐԴՁՔՔԵԱՆ

Որ բարգմանի **ԽԱՆՈՒԹԻ**՝ ի զիրս միջնորդաց

Տիկին Վառվռու և խը բոյրը իրենց հարանցուին համար զոյդ մը օլ տանելու մասք ոսկերչաց բարձման ձայն փողոցը կը մտնեն ու ճանչւոր ոսկերչի մը կը զիմեն քիչ չի խաթռուելու համար, որոյ խոնութին առջև դրուած ամսուակներուն վրայ կը նատին . ընդհանրապէս ոսկերչաց խանութները այն չափ նեղ են՝ ուր հազիւ խոնութաբանը կրնայ ծնկան վրայ նատիւ, և տեղւոյ անձիւթեան պատճառաւ է անշուշտ որ տարրանք դնելու տեղ չունին, կամ տարրանքի չգոյրութեան պատճառաւ : (Ուզածիդ պէս հասկցիր) :

Ոսկերիչը այս տիկնանց ուզած ձեռվը օլ չունենաւ լուն՝ ըստ տրամապրաւթեան ոսկերչական օրինաց՝ քանի մը մունետիկ կը կանչէ և կոսպապրէ որ երթան առկէ անկէ օղեր գտնեն : Անմիջապէս մօքառուուր և անմօքառ մունետիկք աստ անդ կլյնոն,

կը պառան կը կանչուրստեն . «Ալլինմիշ թությ քիւբէ սէքիզ օհ լիրոյմ» :

Ճեռուէն ձայն մը . — Քի՞մ խոժէյօր , ալիր ոլուշ կեօթիւրսէմ օլո՞ւր մու :

— Օլմազ :

Եւ ահա հինգ տասը խանտթներէ օղեր բերուել լով՝ ի տես կը զբուխն յաճախորդաց :

Ապրանք բերողները առ խանտթպանն :

— Վարսկե՛տ , Մովսէս աղան բարեւ ըրտւ .

— Զեմ ուղեր , խասպաւ չեմ ըներ :

Ուրիշ մը — Ուստա . . . Պատուիրանքը չի մոռնանք :

— Ախալար , քէտի նէ՞ տիր րի պուտու նէ օլուն :

Այլ մը — Վարսկետ , բան մը ալիսի ընենք նէ՝ Օրէնքով ըլլոյ :

Աշկերտ մը — Վայոլետա բայէվ ըեւաւ , ըստաւ թի ըսէ թի , տըսէ թի , յիսէ սցիզ երտու ձերդն :

— Խա՛ռնախտիխն մէնծը ըստաւ , թըս թըս դիւտպէ դուն ալ , սանքի մեծ բան մնէ աէ :

Կարճահասակ մ՞ալ որ հեռու մնացեր էր , ձեռաքը ունեցած զոյգ մը օղին տուփը դերձանով մը կասպած՝ բուրլատի ոլէս խանտթունին կերինցը նէր լսելով .

— Վարսկե՛տ , ուստա Մովսէսը բարեւ ըրտւ :

— Հիմա ինչտար ծան ունիմ կը օլուամ հա , ալու նէ՞ խաղքութիւն տըր ո՛ղբար :

— Քա ճանմ դուն ալ ի՞նչ խրսլանմիշ կըլլաս կոր , Մովսէս աղան բարեւ ըրտաւ կըսեն կոր , բարին շտունայց ըսէ ճամբէ , թախտաքերտէյի ոլէս շարտեցան :

- Քաւ խելքով չի հասնիր մարիկ , բարենին խապուլ ընել դործիս չիդար :
- Մեղաց , զէ հէր առանկ պոռաք կահչէք ոլիտի :
- Զարար չանի , առիկայ նոր ատէթ մը չէ :
- Քա ճանմ գուք ալ ադ բարենիդ ետքը բերէք , հասկցանք իշթէքի մոմիս աղային պարաք ունի եղեր , մեր երթալին ետքը եկէք :
- Էօլիսյի սրաշուածունտա տղբարլար կըսեն մարիկ :
- Այս բարելոնական խառնակութեան կարծես աւելի փայլ մը տալու համար էր որ խոհարար մը ուժգնութեամբ կը սրուար , « Թատաղը եմիք իլէ եկէն ուստալա՞ր »
- Վույ , անկաձիս տակը ի՞նչ կէշ ալ կըսուայ .
- Գոյաէրլի , նէ՞ բիշիրմիշմն .
- Ալս գուզու սէօյիւշիւ իլէ ճյէր քէպապը :
- Ծօ՛ աման պարոն խըլըռզըլըռ , թապախը առ վաղէ , չի հատած , հիմա կը հատնի :
- Քա ճանմ հիմաց աս բաթուաըյին մէջ հաց ու տելլդ մէզի ըրէ :
- Զըլլար մարիկ , ետքը կը հատնի :
- Երջուն ջրավաճառ մը — Հափիփ սու՞՞ . տիւտիւ հանմենք , սրայվական ջիւր մի տա՞մ մի , պէօվը բէօկնիդ կու պազուշիւ վէտ տամազնիդ շիփայուու կանէ .
- Աման գուն ալ անդին գնու , հիմա աս խառնիձանձին մէջ առենք գտար ջուր ծախելու :
- Տի ծախիմ եա՛ , խառաճառուռանձաս ի՞շ ճեվերաէ վիւր . հեմ աս բաշան տօնիկօլը կըլեցնող մարդոց մէջ կյնողը ջիւր խմելու է վիւր՝ հիտոէթը թէսկին ըլլի :
- Ինծի նայէ հաճի աղա , ես աս խառնիճաղանձին մէջ դործ շունիմ , մենք երթանք տէ՛ դուք Մովսէս աղային կուլը ըրէք :
- Տիկնանց ոյս յայտարարութեանը վրայ հուաքը ետքը միաձայն գոչեն — Զէ՛ , չըլլար մարիկ , մեր

ըրածը շախսու էր, դուք գործերնիդ նոյեցէք, Փա-
խամիտ վարպետ, պատուիրանքը չի մառնաս.

Եւ կը մեկնին : Տիկնայք ալ 8 ոսկինոց օղ մը
կընտրեն :

— Հիմայ ինձի նոյէ հաճի աղա, խաթրըդ չի մնաց
տմա իմ՝ զիտածուններէս մէկուն տէյտիրմիւլ ալխոփ
ընել տամ առ օղերը :

— Բէք աղէկ, չարշըյին մէջը չէ՞ մի առ վարո-
սկեուը . զարար չունի :

Հաղիւ թէ տիկնայք իրենց ճանչւորներէն մէկուն
խանութին մօտեցեր էին, ահա օղերուն տէրերը մի առ
մի սկսան գալ, և առ խանութպանն ուղղելով՝

— Ուստա կէ՛ս, ինձի ողեր ես . (Ըսել կուզէ
որ երեւ յաջողի յաճախորդն համոզելով իր օղը ծա-
խել՝ կես խանուր կայ իրեն) :

— Ուղեցի, բէք աղէկ, թիշ մը ետքը եկոյ :

Ուրիշ մը — Ուստա կէս, սիեահ գութուլու բէ-
րուղինին իշի սիթմտի՞ մի :

— Աղնատըմ, սիր աղտան կէ՛չ:

Թոթովախօսը — Ուստա տէ՛ս. վայպէտու բահէվ ըեւու:

— Քա ճանըմ հաճի աղա, իմ գիտցոծս քու ա-
նունդ Մաղաք է . աս եկողը քեզի Տարէս կըսէ կոր.

— Զարշըյին մէջ անանկ կըսենք մենք :

— Մեղայ, աստար տարփան Մաղաքը Տարէս ըրեր են

Ոմն — Ուստա կէ՛ս, Մովսէս աղան բարմ ըրոււ :

— Վայ հոս ալ առ Մովսէս աղային կոխւը սիթի
ելլայ վախնամ :

— Նիշ չիւպէէ մընէր քուրուկի .

— Քեզի բան մը բսէ՞մ . ես վաղ անցոց, երեսի
ջրով տեղերնիս երթանք . (առ. խանուրպանն)
Պուն իրիկուան առ օղերէն քանի մը հատը տուն
ըեր, հոն կը հասնինք ստոկը կուտանք, Մովսէս
աղային կոխւը մտիկ ընելու վախիթ չունինք, ըու-
լով մէկնեցան :

ՆԿԱՐՀԱՆՈՒԿ

Թիւ 44 (ՊԱՐԳԵԼՎԻՈՐ)

(ԶՈՐԾ ՏՈՂ, ՈՏՍՆՈՒՈՐ)

0

2

ունի

ո

պարտք

պահք

շղիտե

ուտիք



ՊԱՀՔՆ



Թիւ 40 Նկարհանուկը կարդալ այսպէս
«Մեծատուն եւ, ագան մարդը ամեն ատեն սի-
րելի չէ»



Թիւ 40 Նկարհանուկը 20 նամակագիր անձեռէն կը անսխալ կարդացած էին, որը են
Տեարք Արշակնակը էստէճեան . Անտոն Խրիմեան .
Զմիւռնիսյէն և Նաւասարդեան . Յ. Շահումեան :





ԿԱՄԱՀ ՄՈՌԱՑԿՈՏՈՒԹԻՒՆ

Գուղում ԶԵՆՕՎԻԻԿ աղա , Փիստանիս թան-
թէլան նորէն չի մոռնաս :

—Զեմ մոռնար , իրիկուան կը բերեմ :

—Երէկ ալ ատանկ ըսիր՝ չի բերիր , կայ-
նէ մատդ բան մը կապեմ :

—Կապէ :

—Զօճուխը ոտքի աման չունի . սանկ ա-
ժընկէք բան մը առնէիր :

—Կառնեմ :

—Կայնէ ասդիի մատդ ալ կապեմ որ չի
մոռնաս :

—Պէ ալ կապէ :

—Շաբաթ մըն է որ Բօնիցային շաբխա
կապել պիտի տանք կըսեմ . վեց մէճիտլիյէն
ալ աս իրիկուն պիտի տաս քի՝ վաղն առնենք :

—Կառնենք :

—Սա ֆէսիդ բիւսկիւլէն թէլ մը տուր
մատդ կապեմ որ չի մոռնաս :

—Ինչու, Մախսուային թիրէն հատաւ :

—Չէ ամա՝ կապերը ըռէնքլի ըլլայ քի՝ ինչ
ըլլալը միտքդ մնայ . հա , նայէ՝ պիտի մոռ-
նայի , Անտոնիկիս գլուխը բաց է , հետդ տար-
տէ՝ գլխարկ մը առ :

—Մատս կապէ որ չի մոռնամ :

—Մեղայ տէր , իշթէ չօճուխը հետդ պի-
տի գայ , ասոր ինչը պիտի մոռնաս :

—Պէլքի չօճուխը ճամբան կը մոռնամ :

—Քա ճանըմ , դուն աստար մոռացկոտ
չէիր նէ :

—Մոռացկոտ չէի և չեմ ամա՝ առեւտարոց
ընթացքը չգիտնալէդ՝ քեզի անանկ կուգայ
որ մոռացկոտ եմ :

—Բսել է որ պիլէրէք մոռացկոտ կըլլաս
կոր :

—Ի՞նչ ընեմ կնիկ , ուրիշ ճար չկայ :

—Եյ մատներդ կապեցի նէ՝ կէնէ պիտի
մոռնաս :

—Հիմակու հիմա ատանկ բաներ առնելու
ժամանակ չունենալս գիտցիր տէ՝ կուզես նէ՝
տասը մատս ալ կապէ :



ՊԱՐՈՆ ԵՒ ՕՐԻՈՐԴ

Զբօսավայրի մը մէջ օղիէն խմուած պարոն մը օրիորդի մը կ'ըսէր .

ԱՌ , օրիորդ , զձեզ տեսնելէս ի վեր սիրտըս կալեկոծի , սաստիկ յուզման մէջ եմ . եթէ այս հիւանդութիւնս քիչ մ'ալ տեւէ՝ աւազ , գերեզման պիտի իշեցնէ զիս :

— ի՞նչ ըսել կուզէք պարոն .

— Ըսել կուզեմ թէ՝ իմ այս հիւանդութիւնս միմիայն գուք կրնաք բժշկել , ուստի ձեր հրամանին կ'սպասեմ :

— Բայց ես բժիշկ չեմ .

— ՈՌ . եթէ գիտնաք թէ որչափ կը սիրեմ զձեզ , և եթէ իմ ձեր վրայ ունեցած սիրոյս մէկ հարիւրերորդը փոխադարձաբար գուք ալ իմ վրայ ունենաք՝ եթէ քաղցր նայուածք մը նետէք թշուառիս վրայ՝ ահ , անմիջապէս պիտի բժշկուիմ , և այս վայրկենէս բառու գոնէու՝ որ կինս ըլլալու բարեբաղդութիւնը պիտի ունենաք :

— Պարոն , քանի որ զիս բժիշկ կը կոչէք՝ սա հրահանդս լսեցէք , աւելի աղէկ կընէք որ այդ սովորած երկու գաղիարէն բառերնուդ տեղ նախ՝ « յանդգնութիւն » կոչուած բառին սահմանը և ապա պատուտած կոշիկներնուդ ձեւաւոր կարկտան մը դնել տալը սովորիք :



ԾԱԿԽՈՒԱՄ ԳՑԱԿՆԵՐ

կերեւի թէ՝ օդին տաքութիւնը թեթեւութեամբ ծանրաբեռնեալ կարդ մը երիտասարդաց մոտային խանգարումները կը սաստակացնէ . ասոնք բորբոքեալ ըղեղնին հովահրելու մտօք է անշուշտ որ կօշկակարի օղակ բանալու գործիքովը գտակներուն մի քանի տեղերէն Նէֆէնէներ բանալու մօտա մը հնարեր են :

Ըստ մեր կարծեաց՝ գտակնին ծակծկելու տեղ գլուխնուն վրայ մէյմէկ ետիւ բանալու են, որ չուտով իրենց մոտային բորբոքմանց առաջքը կառնու :

ՏԱՐԻՔԻ ԽՆԴԻՐ

Շոգենաւու մը մէջ երկու տիկնայք բարձրաձայն կը խօսակցէին այսպէս .

—Ճանըմ, Անթառամ տու, իմացանք որ անցածներս իփտիմիցայիդ համար աղջիկես եկեր են . իրաւ է .

—Ա՛խ քուրուկ, տէրտիկս թագէլէթմիշ մ'ըներ, մեր խըսմէթն էր ամա՝ ծառքովնիս թէփմիշ ըրինք :

—Վախնամ խըլավուզը խօսք խառնեց .

—Չէ, չէ :

— Աճապա չի հաւնեցա՞ն , հօշ արեւը սիրեմ , չի հաւնուելու զաւակ է քի . . .

— Բէքաղւոր հաւնեցան . կէսուր օլաճախին ալ մինչեւ ետքը դովելէն բերանը վրայ չեկաւ :

— Պէլքի փարայի խօսք բացին . . .

— Զէ , գիտեն որ փարա չենք կրնար տալ :

— Վախնամ տուն ուզեցին տէ չէ ըսիք , հօրմէն հիսէին մնացած տիրէկ մը տունը կըրնայիք տալ .

— Ա՛խ չէ քուրուկ չէ , ինտո՞ր ըսեմ . ապուր մը խառնեցի որ՝ ապուր չի նմանիր , աղջիկտեսին օրը պօյին պօսին բէք հաւնեցան , տարիքը հարցուցին , ես ալ 15 ը նոր պիտի լմնցնէ ըսի , ասոր վրայ հէլէլէնկով շէլէլէնկով ելան գացին : Երկու օրէն իւշւուռ եկաւ ըսաւ քի՝ «ափ կընէք , մեր խամէթը չէ եղեր . » սէպէպը հարցուցի նէ՝ կէսուր օլաճախը ըսեր է քի՝ աղջիկը 15 տարու իրէն ատար շիշմանցեր պօյ նետեր է նէ՝ 2 տարիէն տահա պօյ պիտի նետէ՝ 40 տարու կնիկ մը պիտի դառնայ , անոր համար չըլլար» :

— Անանկ է եա՛ , մինչեւ 18-20 տարու պօյ կը նետեն . հէմ անչէ ամա՝ իֆտիմիդ քանի տարու էր .

— Է՛հ իշթէ , սանկ , 23 ին մէջն է , արթըս պօյ նետելուն վախթը անցած է ամա՝ ի՞նչ գիտնամ քուրուկ , հիմակունները պզտիկ

կուզեն ըսելով՝ ես ալ 15 ին մէջն է ըսի
ձեռքէ չի փախցնելու համար, էյէր շիտակ
ըսէի նէ՝ լմնցած բան էր, ո՞վ դիտէր որ տա-
կէն ասանկ չափան օղլու պիտի ելլար:

—Քուրուկ, դուք ալ խլավուզին ըսէիք՝
բան մը ույտուրմիշ ըներ.

—Արեւուդ մեռնիմ, աղջիկանս տարիքը
խլավուզին բերնովը չի հարցուցին քի՝ «եաղ-
նըշ է ըսեր ըսելով շտկենք, եիւզ պէ եիւզ
ինձի հարցուցին», չի համնէի պիլէքիմ, շի-
տակի պէս 15 տարու է ըսի, գուշ էլտէն ուշ-
տու. դիմացի գեղը խօսքիապ տարեր են:

—Եհ ինչ ընենք քուրուկ, խըսմէթ չէ ե-
ղեր, բաղդէդ է,

—Խելքէս է, սա բէք աղէկ դիտեմ որ
ձեռքովս ետ ըրի. հիմա ուխտ ըրի տեսած
բարեկամիս ըսել քի՝ աղջիկնուն տարիքը չի
պահեն, շիտակը զուրցեն:

—Աղէկ կըսես քուրուկ ամմա՝ շիտակն ալ
զուրցես նէ՝ ան ատենն ալ մեծ է ըսելով չեն
առներ.

—Հոգս, թողչառնեն, սա սուտ զուրցելուս
համար խըսմէթը թէփմիշ ընելս միտքս բե-
րելով ետքէն ինքնիրենս միիկ միիկ չեմ էրիլ ա-
(Ստախօսն երբեմն այսպէս ինքն իր ձեռ-
քովը կը պատժուի :)




—Միւսիւ ջէնօփ , այս երեկոյ ի միասին
ջուրերը երթանք՝ երկու օր ժամանակնիս ան-
ցունենք .

—Ես ալ կը փափաքիմ եղբայր , բայց ան-
պիտան դերձակը բանթալոնս չի լմնցուց :

—Հագած բանթալոնդ ի՞նչ ունի որ .

—Եղբայր , դիտես ա՛ , ես քեզմէ բան չեմ
պահեր , խօսքը մէջերնիս՝ բանթալոնիս յա-
տակը պատըռտած է .

—Զըսե՞ս , անոր համար է որ միշտ ձեռ-
քերդ ետիդ կապած կը պտտիս :



ՃԱՇԱՐԱՆԻ ՄԸ ՄԷՋ

Պագսանա՛ , պիր հաշլամա կէթիր .

—Ենա վրասթօ՛ .

—Եանընա վրասթօ գօյմա .

—Խայըր , շիմտի կէլիր .

—Է՛յ ճանըմ , տահա պէքլէյիմ մի .

—Հա՛ , կէլիեօր .


—Իւչ սաաթ օլուու գարտա՛շ , հալա հաշ-
լամա կէլէճէք .

—Հաշլամա պի՛ր .

—Արթըգ իստէմէմ , էյվալլահ .

—Սէպէ՞պ .

—Հաշլամա կէլինճէյէ գատար պու տառ վէ-
սըճագ տիւքեանուա հաշլանմայա վագթիմեօգ :



ԱՆԿԱՐԵԼԻ Է ԲՈՒՆԵԼ

Հանրակառքին առջեւէն վազող կարապետները .

Մարդը յանկարծակիի բերող քսակահատները .

Յըլիցըլիս գիւղի սրընթացմթլսմթըս շողենաւները .

Քօնսօլիտի տարբերութիւնը չտուող պօրսայի ճագոնները :

Քաղաքապետութեան պաշտօնէից երեւցած ատեն խանութը շալկելով կծիկը դնող բաղլութեարները և ջրախառնակաթավախանները :

Դրամօժիտը կանխիկ առնելով՝ այս շարթու անպատճառ հարսնիքը պիտի ընեմ ըսող ու կծիկը դնող դուրս-փեսանները ԱՆԿԱՐԵԼԻ է ԲՈՒՆԵԼ :

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

Հետեւեալը՝ որ Յամի Տեառն 1779ին գրուած ձեռագիր երգարանէ մը ընդօրինակեալ է, երաժըտաց ուշադրութեանը կը յանձնեմք :

ԻՒՐԻԻԿ ՄԵՄՈՅԻ

Տերածէն կոյ Յերաստ երինէց դու ես նախունի .

Պարուշ ժաղիւտաւ անուշնօդ բուրեաւ բահավի .

Փառօք շնեղ պայծառագեւ գայլէ նիզրիզի .

Աեր ոկրուհնացր ոռոյ մեղ քուշել երժ Փէնճիւկեահի :
 Քեւ կոբեաւ Մահ , ուր էցե ահ եկայտ ցնծասցուտ ,
 կայ ինիելի մայր բարեխուն նէվա երգեացուտ :
 իւշադ ճանկան + նոր սկսնէ հոգւուլ պարեացուտ ,
 Բարեխօս լէր պարարելով է յայն Պէյաթի :
 Աղա երժու նէշապուրի եղեաւ + աջայոյն
 ի նիհաւէնս դարյացուտ անդրեն 'ի մը իրախոյն :
 Օքնեա գնեած աղողակաւ ասուկն նիւհիւֆտիւ
 Մեղ օդնական դու ես մայոն հասուտ Սապահ .
 Բարէ նշան արա աւ մեղ անկատ 'ի Զարկեահ
 Աէրու մեր ժնար հոգեառանիզ լորեաւ 'ի Տիւկեահ :
 Մեծաբարբաւ աղողակնեմ զայն Հիւսէյինի
 Ցօղէս' աւ մեղ ցող գնեածնեան ասու 'ի Հիւսարի :
 Նս Մուհայէր պարակուսէն 'ի ճանապարհի ,
 Յառապորէ վարանական 'ի Փիւսէլիրի :
 Բայցով մեղաց արեւակել եկայտ 'ի Հիճազ ,
 Աւ գուակնեմ + զու + առաջնորդ ոռնէն 'ի Շէհնազ .
 Բահաթիւլէրվան զարածանիմ + 'ի խոր խառարէ
 Դու ես մէջնորդ աւ իւղ գուլմ + Պէստէնիկեարի :
 Լինի ուսուշան 'ի գրեւ ժնալով Արադ .
 Զի մաբան Էվիճ երժու զեւ օքնեացուտ ,
 Քեւ կոբեաւ Մահ , ուր էցե , ահ , եկայտ ցնծասցուտ :

ԹԱՄՐԿԱԿԱՆ ԲԱՌՈՋՐԱՆ ԶՄԻՒՌՆԵՐՈՅ

Պինտ աղգիկ է Շատ աղւոր է .
 Խշխշուկ ։ Տաք—արիւն
 Բարլախ զապրօ ։ . . . Աղէկ փեսացու .
 Քորըդ ։ Քոյրդ .
 Պաշխա թռած բան է . Շատ ձեւաւոր է .
 Բալթ է . . (չ + է-ն է) . Դժուարաւ կը վճարէ .
 Ընդապապ ։ Պարտատէր .
 Աննուշ ճուրի է . . . Անպատիւ է .

Այս բառերէն կրնան կազմուիլ սա խօս-
 քերը .

«Քորըդ բարլախ զապրօ մը ունի , որ պինթ
 աղգիկ է , խշխշուկ է , պաշխա թռած բան
 է . Բալթ է , (չ առէ է) աննուշ ճուրի է .»

Թարք ճանաւրնեն

Քոյրդ աղէկ փեսացու մը ունի որ շատ
 աղւոր է , տաքարիւն է , շատ ձեւաւոր է .
 Բայց պարտատէր է , դժուարաւ կը վճարէ ,
 անպատիւ է :

Ներդործական և չեզոք բայերը խօսակ-
 ցութեանց միջոցին կրաւորականի կը փոխուին ,
 զոր օրինակ . փոխանակ ըսելու սիրեմ՝ սի-
 րիմ , ուտեմ՝ ուտիմ , ևա :

Չ'մոռնանք յիշել նաև թէ մօրաքոյրին
ջաձա կըսեն, անշուշտ վաղն ալ Ղատղատ
կամ ձէճէ պիտի ըսեն հօրաքոյրին:

Գաւաթ մը ջուրին՝ «մէկ քուբա ճուր», և
«Անօթի եմ» ին՝ «Փորս տամպուրա կը չէլէ
կոր» կըսեն:

(Շար.)



ԽՕՍՈՒԻՆ ՇՈՒՆԸ

Գաղղիացի որսորդ մը իւր շանը հետ ֆա-
րիզի ճաշարաններէն մին մոնելով՝ սեղանին
գլուխը ճաշելու վրայ եղող Անգղիացիի մը
դէմը կը նստի, շունն ալ սեղանին տակը կը
մոնէ:

Ճաշարանի սպասաւորը ըստ սովորութեան
պատրաստի կերակրոց ցուցակը կը ներկայացը-
նէ որսորդին, որ աչքէ անցունելէ ետքը՝ «կա-
րագով եփուած երեք հաւկիթ» բերել կը
հրամայէ:

—ինծի ալ կարագով եփուած հաւկիթ
բերէք, կըսէ սեղանին տակէն շունը:

Սպասաւորը ափի բերան կը մնայ շան մը

այսպէս խօսիլը լսելէն . Անդզիացին ալ զարմանքն յանկարծակիի գալով՝ պատառաքաղը գետին կը նետէ :

— Ե՛ , ինչու կեցեր էք , կը գոչէ որսորդը սպասաւորին , քանի որ շանս ախորժակն ալ հաւկիթ կուզէ՝ պէտք է անոր հրամանն ալ կատարել , ես պիտի վճարեմ :

Սպասաւորը ներողութիւն խնդրելու համար քանի մը բառ կակազելէ վերջը՝ հրամայուած երկու պնակ հաւկիթը բերելով՝ մին որսորդին կը յանձնէ և միւսն շանը առջեւ կը դնէ : Շունը անմիջապէս կը լափէ իւր բաժինը , և քիթն ու բերանը լիզելով՝ տիրոջ ուտելը լմնցունելուն կ'սպասէ :

Որսորդը հաւկիթը ուտելէն ետքը .

— Քիչ մը խաշած միս բերէք , կըսէ .

— Ինծի ալ բերէք , կը կրկնէ շունը .

Սպասաւորը , մանաւանդ Անդզիացին չափէ գուրս զարմանքով կ'սկսին շունը դիտել , որ գլուխը վեհանձնօրէն բարձր բոնած՝ աչքին ծայրով խոհանոցի դրան կը նայէր , ուսկից սպասաւորը պիտի ելլէր :

Սպասաւորը երկու պնակ խաշած միսը կը բերէ , շունը դարձեալ իրեն ներկայուած բաժինը կը մարսէ , որսորդն ալ ամենայն անխուսվութեամբ իւր բաժինը լմնցնելէ ետքը , խընձորի շաբարեղէն կուզէ :

— Նոյնպէս, այդ խնձորէն խնծի ալ բեր, կը կրկնէ շունը:

Անգղիացին, սպասաւորը և այլք ալեւս համոզուած էին թէ շունը կը խօսէր, ու մինչդեռ սպասաւորը հրամայուած խնձորը բերել կը վազէր՝ անգղիացին յարմար առիթը գտած էր որսորդին հետ խօսելու:

— Ներեցէք, պարո՞ն, կըսէ, զայն բարեւելով, կը զարմանամ, կը հիանամ թէ Բնչպէս կարողացաք խօսիլ սովորեցնել այս կենդանւոյն.

— Ուսումն և կըթութիւն կարող են ամեն բան ընել, կը պատասխանէ որսորդը հպարտօրէն:

— Այո՛, կըթութիւնը, կը մրմռայ շունը:

— Այդ ճշմարիտ է, կը յարէ Անգղիացին, բայց սա ալ ճշմարիտ է կարծեմ թէ՝ զինքը այս վիճակին բերելու համար բաւականէն աւելի հոգնութիւն քաշած ըլլալու էք.

— Ո՛հ, կընաք երեւակայել.

— Եթէ գտնուեր մէկը որ 500 անգղիական ոսկի վճարելով զայն ծախու առնել ուղէր . . .

— Այդ գնով չեմ ծախսեր. վասնզի աւելի կարժէ :

— Եթէ 1000 վճարէր՝

— Է՛հ, այն ատեն կը յօժարէի :

Սակարկութիւնը լմսցած էր :

Անմիջապէս Անդղիացին թղթապանակէն 1000 ոսկինոց պանքնօթ մը կը հանէ որսորդին կուտայ :

Որսորդը պանքնօթը լաւ մը աչքէ անցունելէ ետքը դրպանը կը դնէ՝ և խօսքը շանը ուղղելով՝ «Ֆիտէլ՝ կըսէ, այսուհետեւ այս պարոնին հրամանայը պիտի հնազանդիս, զի նա է քու տէրդ :

— Տէր իմ, կը պատասխանէ շունը, գու որ զիս կը ծախես՝ ես ալ վրէժս առնելու համար ահա այս վայրիենէս կուխտեմ յափիտեան չի խօսիլ:

Անդղիացին շունը առած ուրախութեամբ կը մեկնէր, որսորդն ալ ճաշարանին ունեցած պարտքը վճարելէ ետքը կը մեկնէր քթին տակէն մըմուալով, ո՞հ, ահա այն երջանիկ ժամանակին մէջ կապրինք, ուր ուսում և կըթութիւն հարստութեան հետ կը միանան, կըթութիւն . ինչ հրաշքներ կը գործես :

Որսորդն իրաւունք ունէր այսպէս ըսելու, զի ինքն առաջին կարգի վարպետ որովայնախօս մ'էր :



ԼՈՒԾՈՒՄՆ

ԹԻՒ 2 ՀԱՆԵԼՈՒԿԻ

Դիմեցի շատ վայրէք ծանօթ,
Խուզարկեցի ուշիւ խնամու,
Տեսայ ԶՈՐԻՆ, ջուներ ծնունդ՝
Անխափան իւր պահէք սերունդ :

ԱՐԱՄ Տ. ՄԱՆՈՎԵԱՆ

ԶԵԿՈՅՑ


 Ըստ մեր խոստման՝ ներկայ 12 ող
տետրին հետ ՀՆՉԱԿԻ Պատուարժան Բաժա-
նորդաց կը նուիրեմք Մոլիէսի «Բոնի Ամուս-
նութիւն» անուն կատակերգութիւնը, որ Ա-
ռաջին Հատորին հետ պիտի կազմուի . իսկ
ձեռքէ առնողներ, որպէս յայտարարած էինք
կանխաւ, սոյն յաւելուածն Յական դահե-
կան վճարելով կրնան ստանալ, (եթէ չեն ու-
զեր հատորը կիսկատար կազմել): Բաժանոր-
դագրութեան պայմաններն նոյն են Բ. Հա-
տորին համար ալ: Բաժանորդք Բ. Հատորին
12թ տետրին հետ պիտի ստանան դարձեալ
ծիծաղաշարժ կատակերգութեան տետրակ մը:



ՆԿԱՐՀԱՆՈՒԿ

ԹԻՒ 42 (ՊԱՐԳԵԽԱԿԱԲՐ)

Ե



Լ Լ Լ Լ Ը Ճ ա բ
Լ Լ Լ Լ

Ք ց

Թիւ 44 Նկարհանուկը կարդալ այսպէս :

Ով ինչուան Զատիկ
Պարտք ունի տալիք
Մեծ պահքն է պզտիկ
Չ'զիտէ պահք ուտիք :

Թիւ 44 Նկարհանուկը 46 նամակագիր անձեռէ Յը միայն անսխալ կարդացած էին . որք են , Տեարք Միքայէլ Գ. Թահմաղեան : Ա. Մասեհեան : Զմիւռնիայէն՝ Կ. Նաւասարդեան :

— օհօ —